


082  
G-23

1913 p.





# ԱՐԵԴՈՎՅ

62

Ա. ՏԱՐԻ

Տպարան «ԿՈՉՆԱԿ» և նրեն եղած

1913

082  
8-23

23 JUN 2009

0820  
4-23-5  
W

# ՆԱԽԸՆԾԱՅՑ



ԶՈՂՈՒԱՄ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՑ

ՊԻՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՒԹԵԱՆ

ԿՈՂՄԵ


ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՉՈՐՄԱՐԻՒԹԵԱԿԻՆ

4005  
1008  
37847



ԴԻԼ ԵՌՈՐԾ

1913




ՀԱՅՈ-ԱՄԵՐԻԿԱՆ ԳՐԱՄԻ  
ARMENO-AMERICAN BOOKSTORE  
105 LEXINGTON AVENUE, NEW YORK, N.Y.

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ամերիկահայ Ուսանողական Միութիւնը իր  
երրորդ տարեցքանը բոլորելու վրայ է : Առաջին  
երկու տարիները անոր համար կազմակերպութեան  
տարիներ եղան եւ հետեւաբար Միութիւնը կարող  
չեղաւ հանդութեան ներկայանալ Գրական ունէ  
արտադրութեամբ մը : Մեր այս առաջին երկով  
ջանք ըրած ենք ընթերցող հասարակութեան ծանօ-  
թացնել այն խնդիրները որոնցմով Ամերիկահայ  
Ուսանողը կը զբաղի այս երկրին մէջ : Կը յուսանք  
թէ ընթերցողները ներողամիտ պիտի գտնուին այս  
ուսումնասիրութեանց զուտ զբական թերութիւննե-  
րուն, աչքի առջեւ ունենալով սա իրողութիւնը թէ  
Հայ Ուսանողը Ամերիկա չգար գրականութիւն մը-  
շակելու այլ գիտական, մանկավարժական եւ ըն-  
կերպարանական հետազոտութիւններ կատարելու հա-  
մար :

Նիւթական անձկութեան եւ ուրիշ կարգ մը  
պատճառներով կարելի չեղաւ այս առաջին թիւին  
մէջ դնել այն բոլոր ուսումնասիրութիւնները զորս  
Հայ ուսանողներ զրկած էին մեղ մեր հրաւէրին  
վրայ, բայց կը յուսանք մնացեալներն ալ հրատա-  
րակել ներկայ տարեցքանի միջոցին իբր առան-  
ձին թիւ մը :

Միութիւնս կը խոստանայ ապագային այսպիսի  
երկեր հրապարակ հանել պարբերաբար եթէ այս  
մեր առաջին հրատարակութեան հանդէպ ընթերցող  
հասարակութեան ցոյց տուած վերաբերումը կը հա-  
մոզէ մեղ թէ մեր աշխատանքը ունայն չէ :



ՓԻԼԻՊՊՈՒ ՄԻՆԱՍԵԱՆ

Ծնած՝ 1871 Արարկիրի Շէփիկ գիւղը. ուսում առաջ ելքատ Գոլէճ (1887-1891). ուսուցիչ յԱրարկիր (1891-1893). Անաթօլիս Գոլէճ (1893-1896). ուսուցիչ Իզմիրի Ամերիկեան Վարժարան (1896-1897). Ամերիկա եկած (1897). զինուոր Եղած Ամերիկեան բանակին մէջ, Սպան. և Ամերիկեան պատերազմի և Փիլիպիկեան Կղզիներու մէջ (1898-1902). Սրբինկ Կարտըն Խնաբդիք (1903-1906). Նեֆ Գալէն (1908-1911)։ Մասնագիտութիւն, Ցեղարանական և Ընկերարանական հարցերու մէջ։

## ԸՆԿԵՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԵԿ

## ԸՆԿԵՐԱԿԱՆ ՅԱՌԱԶԴԻՄՈՒԹԻՒՆ

ՓԻԼԻՊՈՍ ՄԻԱԱՍԵԱՆ

Ընկերաբանութիւնը դիտութիւններուն ամենէն երիտասարդն է: Գրեթէ քան տարիի չափ առաջ չկար կրթական բարձր հաստատութիւն մը որ ունենար աթոռ մը այս դիտութեան նուիրուած: Մինչդեռ այս օր ամեն համալսարան կը նկատէ ընկերաբանութիւնը իր ամենակարեոր ճիշդերէն մէկը: Եւրոպացի եւ Ամերիկայի գիտական կաճառներու թուոյն վրայ աւելցած է նորեկ մը ևս, «Ընկերաբանական Ընկերութիւն» անուամբ:

Այս տարի Ընկերաբանական Ընկերութեան միջազգային կաճառի Ամերիկեան հատուածը՝ պահանջած էր համալսարաններու ընկերաբանական-միւզի գլուխներէն որ իր տարեկան համաժողովին մէջ ներկայացընեն դասընթացքի մը ընդլայնումը եւ զայն ուսուցանելու ամենէն դործնական եւ գիտական մեթոդը: Երբ այս համաժողովի դործունէութեան գիտական մասին ի լոյս հանուած հրատարակութիւնը աչքէ կ'անցընէի մասին ի լոյս հանուած հրատարակութիւնը աչքէ կ'անցընէի մէտ մը մասնաւորապէս ուշադրութիւնս գրաւեց, եւ որ արդէն ուշադրաւ ըլլալու չափ չեշտուած էր: Այդ կէտն էր սամէծ ճշմարտութիւնը, թէ չէ կարելի ուսուցանել ընկերաբանութիւն առանց նախապէս աշակերտը ծանօթացընելու, գոնէ ընդհանուր կերպով մը, բարեշրջման մեծ վարդապետութեանը հետ: Անոնք կը պնդէին թէ այդ վարդապետութիւնը ընդունուելէն ի վեր ամեն գիտութիւն հիմնովին սրբագըր-ուած է: Թէ չկայ երեւոյթ մը Փիզիքական, կենդանական և ընկերական աշխարհի մէջ որուն վրայ անսովոր լոյս մը սփուած չըլլայ ան: Թէ ընկերաբանութիւնը, գիտութիւններուն ամենաբաղադրեալը, կը դառնայ հանելուկներուն ամե-

նէս անլուծելին առանց անոր օդնութեանը : Հետեւաբար համաժողովին ներկայացուած ընդլայնումներուն ամեն մէկը կիմ-նուած էր բարեզջնման վարդապետութեանը վրայ :

ՀԱԿԵՐԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԹՈՏԸ

Ընկերաբանութեան մմթուտը բարեցրջման մմթուտն է : Առանց անոր ոչ կարելի է հասկնալ մարդկացին ընկերութեան ծնունդը, ոչ անոր բաղադրեալ երեւոյթները եւ ոչ ալ ճակատագիրը : Մինչեւ որ դիտութիւն մը չգտնէ ուժը՝ և կերպը որով այդ ուժը կ'արտայացաէ ինքզինք, չունի իրաւունք պահանջելու տեղ մը, դիտութիւններու պատկառելի շարքին մէջ : Հետեւաբար ընկերաբանին առաջին պարտականութիւնն է բացատրել բարեցրջման վարդապետութիւնը եւ անոր կենսական յարաբերութիւնը ընկերաբանութեան հետ :

Որպէսզի այս կարեւոր խնդրոյն վրայ ըստելիքս աւելի հեղինակաւոր ըլլաց , պիտի թողում որ Շիքակոյի համալսարանի ընկերաբանութեան Բրօֆիչաօր գիտնական Ուլիելմ Թամբըս իր բառերովիր բացատրէ :

«Բարեցը ջման վարդապետութեան առ հասարակ լնդ-  
հանուրէն ընդունուիլը մեծապէս ազգած է հոգեբանութեան,  
փիլիսոփայութեան, բարոյականութեան, դաստիարակութեան,  
ընկերաբանութեան եւ միւս բոլոր դիտութիւններուն վրայ որ  
մարդ էակին հետ գործ ունին : Այս տեսակէտը կը նշանակէ  
սա իրողութեան ճանաչումը թէ կեանքի մէջ չկայ դէպք մը  
որ կարենանք ամբողջութեամբ բմբանել երբ կ'անջատենք  
զայն իրեն յարակից պարագաներէն : Ամեն բանի վրայ նայելու  
ենք անոր ծագման եւ զարդացման տեսակէտէն : Հետեւա-  
րար չենք կրնար զանց առնել անոր ծնունդը եւ փոխիտու-  
թեան աստիճանները : Օրինակ . ներկայիս հոգեբանը կամ  
զդարանը չկրնար հասկնալ մարդկային մտքի կազմակերպու-  
թիւնը եւ գործելակերպը, միայն չափահաս մարդուն ուղեղը  
քննելով, հասկա ստիպուած է աւելցընել ատոր վրայ մանու-  
կին մատղաշ մտքի քննութիւնն ալ : Դեռ ատով ալ չդոհացած  
ան՝ խնդրոյն անմիջական պարագաներէն աւելի հեռուն կ'եր-  
թայ եւ կը քննէ մտաւորական կեանքը եւ ուղեղը՝ կապիկին,

շան, մուկին, ձուկին, զորտին եւ կեանքի այն ամեն ձեւին շան, մուկին, ձուկին, զորտին ունի: Տակաւին ասով ալ չգոհացած ան կ'երթայ աւելի հեռուն, մինչև հասնի հոն՝ ուր կեանքը բաղկացած է միայն մէկ թջիչէ: Այս երկար ճամբորդութեան ամեն մէկ քայլափոխին վրայ իր առջեւը կը ներկայանայ պատեհութիւն մը կամ կ'ընդունի թելափութիւն մը ուղեղի կազմակերպութեան եւ անոր գործելակերպին մասին: Կեանկազմակերպութեան սանդուխի ամենացած աստիճաններուն վրայ ուղեղին նըրքի սանդուխի ամենացած աստիճանունը տառերով: Երբ հոշանակութիւնը գրուած է ամենախոշոր տառերով: Երբ հոշանակութիւնը այսպէս աստիճան առ աստիճան կը բարձրանայ կերանը այսպէս աստիճան վեր, անոր ամենաալարզ տիսէն մինչև կեանքի սանդուխին վեր, անոր ամենաալարզ տիսէն մինչև ամենաալարզգերեալին եւ ուշի ուշով կը քննէ անոր ծագումը եւ բարեւը մանաւուն աստիճանները, կը գտնէ ինքինքը շատ աւելի նպաստաւոր վիճակի մը մէջ, աւելի լաւ հասկնալու չափական մարդուն վերջին աստիճանի բաղադրեալ ուղեղը»:

Նմանապէս ընկերաբանը, մարդկային ըսկերութօնա  
չափազանց բաղադրեալ կազմակերպութիւնը եւ անոր գոր-  
ծեակերպը հասկնալու համար, ստիպուած է ինքը յն ան-  
միջական պարագաներէն շատ աւելի հեռուն երթալ եւ իրեն  
օգնութեան կանչէլ ցեղաբանը, մարդաբանը, հնագէտը,  
պատմաբանը եւ կենսաբանը, որոցմէ ստացած տեղեկու-  
թեամբը միայն կարելի կ'ըլլաց հասկնալ մարդկային ընկե-  
րութեամբը միայն անցեալու, ներկան եւ ապագան:

ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԲԱՐԵՎԵՐԱԿԱՆ ԲԱՐԵՎԵՐԱԿԱՆ

Գիտութիւններուն ամեն մէկը իրեն համար հետազո՞գ գուստով լինած է ուժերու մէջմէկ շրջանակ։ Ինտութիւնն զաշտ ընտրած է ուժերու մէջմէկ շրջանակ։ Իրեն ուստիմասիրուկներաբանութիւնը, իրու գիտութիւնը, իրեն ուստիմասիրուկներաբանութիւնը առարկաց ունի ամբողջ ընկերական ուժերու շրջանակ։ Առարկաց անոնց ծագումը և բարեշրջումը։ Կր, մասնաւորապէս անոնց ծագումը և բարեշրջումը։

Բնութեան մէջ ամէն ուժ կը չսալրալի ըստ ու ուժ ուժի մը: Այս դիմադրձ ուժելու փոխադարձ յարաբերութեան յառաջ եկած են նիւթական տիեզերքի մէջ գոյութիւն

ունեցող ամեն կազմակերպութիւն։ Այս է եղած օրէնքը, որ վերածած է քառոր քողմօսի, անձեւ եւ պարապ անդունդը կազմակերպեալ տիեզերքի մը։ Օրինակ. աստեղաբանութեան մէջ, կեղրոնաձիդ եւ կեղրոնախոյս հակաղարձ ուժերու փոխադարձ յարաբերութիւնը ծնունդ տուած է աշխարհներու եւ արեգակնային դրութիւններու։ Բնագիտութեան մէջ դրական եւ բացասական ելեքտրականութիւնը՝ ելեքտրոններու. քիմիաբանութեան մէջ չամանդապներու եւ հիւլէներու. կենսաբանութեան մէջ կենսահիւթի (փրօքօվլազմի), բջիջներու, մարմնոյ հիւսուածքին եւ դործարաններու. հողերանութեան մէջ զգացումներու, բաղձանքներու, կիրքերու, կամքի, ճանաչողութեան, երեւակայութեան, իմացականութեան եւ ամրող դիտակցութեան։

Ընկերական ուժերը զետեղուած են մարդ էակին կազմակերպութեանը մէջ։ Ասոնք են անոր բազմանքները, կարուութիւնները, յոցքերը, կիրքերը և ախորդակները։ Ասոնք բնական կոյր ուժեր են եւ անդազար կը մզեն անհատը դէպի գործունէութիւն։ Այս անզուսազ ուժերու մշտնչենական պահանջը, մզած է մարդը անհատական ճիգէն հաւաքական գործունէութեան, եւ ինչ աստիճանաւ որ ան հասկցած է այս ուժերու բնոյթը եւ զանոնք քօնդրու ընելու միջոցը, միեւնոյն համեմատութեամբ դիւրացուցած եւ ճոխացուցած է իր կարուութիւններուն յագեցումը։ Ընկերաբանութեան մէջ այս հակազարձ ուժերու փոխազարձ յարաբերութիւնը ծնունդ տուած է հետեւեալ ընկերական հաստատութիւններուն, որոնք այնչափ իրական, հաստատուն եւ տեւական են որչափ որեւիցէ կաղմակերպութիւն նիւթական աիեղերքի մէջ։

Բնկերական հաստատութիւնները կրնանք բաժնել երկուքի — նախնական եւ երկրորդական։ Նախնականին տակը կ'իշնան հետեւեալ երեքը — յիշուն, կրօնիք եւ ընտանիք։

1. Ե Յ Ո Ւ Ն, որով ըսել կ'ուզենք բերանացի  
կամ զբաւոր լեզուն, որ գոյութեան եկաւ բանական էակին  
գաղափարներուն արտայայտութիւն տալու համար։ Մինչզեռ  
կենդանիները միայն զգացումներ ունին արտայայտելու, եւ ոչ  
գաղափար։ Քլարք հսմալսարանի Նախագահ, Տորթ, Աթեն-

մին եւ բնութեան անծանօթ ու սարսափելի ուժերուն միջն իբր միջնորդ։ Կը մեկնարանէ զանոնք իբր խմացական հզօր էտակներ եւ կը սպառնայ բերել անոնց աչեղ բարկութիւնը տուժատեացներու զլիսուն։ Այս ամենուրեք եւ ամենակառող աստուածներու ու ոգիներու գաղափարը կ'ըլլաց ընկերական քօնդրօլի ամենէն աղղեցիկ միջոցներէն մէկը։ Կը- րօնքը, իր այս նախնական վիճակին մէջ, կը բաղկանայ ծէ- սերէ, արարողութիւններէ, արդելումներէ եւ ընկերական սովորութիւններէ։ Անոր զլիսուոր պաշտօնը բացասական է եւ կը խաղաց միեւնոյն դերը ընկերական աշխարհին մէջ, ինչ որ բնազդը կենդանականին։ Կրօնքը ամենանախնական ընկերական բնազդն է որ գոյութեան եկաւ փրկելու իր խանձարուրին մէջ իսկ քանդումի գատապարտուած խմբական կեանքը։

3. Բ Ն Տ Ա Ն Ի Ք Բ Լ կը սկսի մարդկային ընկե- րութեան սկզբնաւորութեանը հետ։ Իր այս նախնական վի- ճակին մէջ անիկա ուրիշ բան չէ եթէ ոչ կենդանական աշ- խարհի բեղմնաւորումը մարդկայնական աշխարհի մէջ։ Ըն- կերական նախսատիպ կազմակերպութիւնը կը գառնայ մօրը չուրջը։ Էղն է անոր կեղրոնը, հետեւարար կը կոչուի ի- դական, կամ ինչպէս ցեղարանները կ'անուանեն ինապետա- կան ընկերութիւն։ Ինչպէս որ ունեցած ենք ընկերութեան հայրապետական եւ նահապետական ձեւերը, նմանապէս ու- նեցած ենք կնապետականը՝ որուն առաջին ճարտարապետը եւ անհամար դարերով անոր բացարձակ կառավարիչը եղած է կինը եւ որուն գաւակները կոչուած են միակ իր ան- ուամբը։

Կենդանիները ունին միայն մայրական սիրոյ բնազդը։ մարդը ատոր վրայ աւելցուցած է հայրական, եղբայրական եւ արենական սէրն ալ։ Կենդանիները կը կորսնցընեն այդ բնազդն ալ ձագին կաթէն կարուելէն զրեթէ անմիջապէս վեր- ջը։ Քանի մը կարճ ամիսներու միջոցին ձագին մատղաշ ու- ղեղին վրայ կ'արձանագրուի ցեղին հաւաքական փորձառու- թիւնը և դեռ արբունքի չհասած կը կորսնցընեն իրենց ծը- նողական յիշողութիւնը եւ կը ցրուին։ Սակայն երախան,

անբազատելի մեծ ուղեղով եւ վերջին աստիճանի բաղադր- եալ ընկերական միջավայրի մը մէջ ծնած մարդկային երա- խան, որուն կրթութիւնը պէտք է կատարելագործուի ամ- բողջութեամբ իր ծնանելէ յետոյ, ստիպուած է մասաւ երկար ժամանակ մօրը վերատեսչութեանը ներքէ։ Բայց այս մի- ջոցին ուրիշ եղբայրներ եւ քոյրեր ալ կը ծնին որոնք կը վը- րաւեն մօրը ժամանակին մէկ մէծ մասը։ Մօրը, եղբայր- ներուն եւ քոյրերուն այս վոխաղարձ յարաբերութիւնէն կը ծնի տոհմը։ Երախայրին այս երկնցած անօգնական մանկու- թիւնը եւ կնոջ ընական բեղմնաւորումը կը գնէ իրեն վրայ զանոնք սնուցանելու եւ հողալու անտանելի բեռը։ Ճիշդ հոս է որ ցեղին ինքնապահանութեան բնազդը կը կանչէ արուն եւ անոր ուսերուն վրայ կը գնէ այդ բեռին գոնէ մէկ մասը։ Տոհմին այս նախատիպ կազմակերպութեանը մէջ մանուկը չէ արդիւնք ամուսնութեան, հասկա ամուսնութիւնը անօգնա- րդիւնք ամուսնութեան։ Կենդանիները արբունքի հասնելէ առաջ կան մանկութեան։ Կենդանիները արբունքի հասնելէ առաջ կը ցրուին եւ կը կորսնցընեն ծնողական սիրոյ եւ արենակ- ցութեան ամեն հետ։ Մարդկային ընտանիքը, վերսիշեալ կենարանական պատճառներով, ստիպուած է մասաւ միենոյն յարկին ներքեւ արբունքի հասնելէն վերջն ալ եւ այս իրու- գութիւնը պատճառ կը գառնայ սեռային մօտ յարաբերութիւն- ներու որոնք կը ակարացընեն տոհմին ֆիզիքական եւ մա- ւորական կորովը եւ կը սպասնան անոր այլասեռումին։ Ցեղին ինքնապահանման բնազդը անզամ մը եւս դարման մը կը գտնէ այս չարիքին առջեւը առնելու եւ իստիւ, մինչեւ իսկ մահու պատժով, կ'արդիլէ մօտաւոր արենակիցներու միջն եղած ամուսնական յարաբերութիւնները։ Ամուսնութիւնը կ'ըլլաց ընկերական հաստատութիւններուն ամենակարեւորնե- քէն մէկը եւ ընկերական զարգացման ամենամեծ աղղակը։ Ամուսնութիւնը անցած է բարեցման չորս կամ հինգ աս- տիճաններէ, եւ ներկայիս քաղաքակրթեալ աղղերէ առ հա- սրակ ընդունուած ձեւը միակնութիւնն է։ Ամուսնութեան սարակ ընդունուած անբայց աղղակը կերպով բարձրացուցած այս ձեւը կնոջ վիրքը անբաղաստելի կերպով բարձրացուցած է մարդկային ընկերութեան մէջ։

Կենդանական աշխախոնարհ աստիճաննե- րուն վրայ գտնուող մանրէները կը բազմանան բաժանմամբ։

Այս փոքրիկ էակը երբ մեծնալով կը հասնի չափի մը որ իր մարմնոյն մակերեսէն ծծած սնունդը այլեւս չբաւեր թափանցելու եւ սնուցանելու անոր ներքին մասը, մանրէն կը բաժնուի երկու հաւասար մասերու։ Այս կերպով պառաւած մայրը կը վերածնի իր երկու դեռատի օրիորդներուն մէջը, որոնք ի կարգին կը կրկնեն բաժնման եւ բազմանալու միեւնոյն մեթոսը։

Հնկերական նախատիպ կազմակերպութիւնն ալ, որ նմանապէս էգին շուրջը կը գառնայ, երբ աճելով կը հասնի չափի մը որ իր ունեցած քարէ գործիքներով անկարելի կը դառնայ կերակրել ինքպինք. այն ժամանակ այս չափէն աւելի աճած տոհմը կը բաժնուի երկու հաւասար մասերու։ Նորածին այս երկու տոհմիկները կը դրաւեն իրարմէ բաժան հողեր, կապուելով իրարու հետ միայն խնամիական յարաբերութիւններով։ Ածումի եւ բաժնման այս ձեւը կը շարունակուի, մինչեւ որ նախնական տոհմի բազմաթիւ հատուածները կը լեցընեն տրուած միջավայր մը։ Ասոնցմէ ոմանք կը բնակին իրարու կողքին եւ սատիճանաւ մը կը պահեն տոհմային լեզուն եւ սովորութիւնները. իսկ անոնցմէ մեծամասնութիւնը կը հեռանան մայրենի հողէն, մինչեւ որ սատիճանարար կը կորսնցընեն նման ծագումի ամեն հետք։ Միջավայրի ազդեցութիւնը անզգալարար կը փոխէ անոնց մարմնոյն կազմուածքը, մորթին զոյնը, մազերուն ձեւը, լեզուն, կը բօնքը, բարոյականութիւնը եւ ընկերական բոլոր կազմակերպութիւններն ու սովորութիւնները, մինչեւ որ անոնք կը դառնան իրարու բոլորովին անձանաչելի եւ օտար։ Յեղարանները կը հաւատան թէ այս նախատիպ տոհմերու բաժանումն ու ցրուումը առած է գոնէ հարիւր յիսուն հազար տարի։

Միջավայրի անհաւասար ազդեցութիւնը ծնունդ կուտայ անհաւասար ընկերական ուժերու։ Տոհմերէն ոմանք կը պարապին որսորդութեամբ եւ կը կատարելազործէն սպաննութեան յարմար զէնքերը. ոմանք ձկնորսութեամբ եւ կը յարմարցընեն ինքպինքնին ջուրերու կեանքին. ոմանք հողագործութեամբ եւ կ'ուսանին բոյսերու և կենդանիներու բնոյթը. իսկ ոմանք ասպատակութեամբ եւ կը մշակեն պատերազմի արուեստը։ Ապրուստի եւ ինքնապաշտպանութեան դործին

մէջ՝ ցեղերու այս անհաւասար ուժերը, պատճառ կը դառնան միջ-ցեղային անվերջանալի կոիւներուն, որոնք այնքան հետաքրքրական կերպով նկարազրուած են ընկերաբաններէ։ Այս թուականէն է որ կը սկսի ընկերական կազմակերպութեան երկրորդ ժամանակաշրջանը։ Ասոնց առաջինը կը կոչուի ընկերական ցրումի եւ երկրորդը ընկերական համախմբումի ժամանակաշրջանները։ Այս վերջինը դեռ կը շարունակուի ժամանակաշրջանները։ Այս վերջինը դեռ կը շարունակուի նաև պիտի շարունակուի մինչեւ որ ցեղերու եւ ազգերու նախապաշտումներն ու թշնամութիւնները վերջ մը դտնեն եւ ամբողջ մարդկային սեռը գառնայ մէկ ազդի եւ մէկ ընտանիքի զաւակի։ Միջ-ցեղային այս կոիւները ընկերաբանին հանիքի զաւակի։ Այս կոիւներն նշանակութիւնը, ինչ նշանակութիւնը որ մար ունին միեւնոյն միեւնութիւնը, ինչպիսին կերպոնածիր եւ կերպոնախոյս ուժերը աստեղաբանին և ունին կերպոնածիր եւ կերպոնախոյս ուժերը աստեղաբանին հագրական ու լացասական եւ քարականութիւնը բնագէտին հագրական ասովորութիւն մը եւ ընկերական հաստատութիւններէն բական մովորութիւն մը եւ ընկերական հաստատութիւններուն։ Միջ-ցեղային այս կոիւներն էին որ ծնունդ տուին յետագայ բոլոր ընկերական հաստատութիւններուն։

1. ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹԻՒՆ. — Յաղթուած ցեղի մեռած կամ ողջ բռնուած անդամները կերակուր կը դառնան յաղթողներուն, որովհետեւ բնութեան այս վայրենի զաւակները չէին կը դործածել զանոնք աւելի շահաւոր կերպով մը։ Էլինար գործածել զանոնք աւելի շահաւոր կ'ըլլայ կոիւներու միակ մը, այս աւելորդ բանը ամեն վերջը կ'ըլլայ կոիւներու միակ մը։ Ներկայիս ամբեն ցեղ անցած է այդ վիճակէն։ Մէկը։

2. ԳԵՐԵՎԱՐՈՒԹԻՒՆ. — Երբ ցեղերէն ոմանք նոր գործիքներու եւ զէնքերու գիւտովը, կը սկսին արտադրել կեանքի ստիպողական եւ անմիջական պէտքերէն աւելորդ բան կ'ըլլայ կոիւներու միակ մը, այս աւելորդ բանը ամեն վերջը կ'ըլլայ կոիւներու միակ մը։ Ամբողջ աշխարհի շարժառիթը եւ բազմացեալ մրցանակը։ Ամբողջ աշխարհի շարժառիթը կոիւներու երկար շարքը կը դառնայ այս մրցանառիթի շուրջը։ Այս կոիւները նախ միջ-ցեղային են, յետոյ միջկին շուրջը։ Այս կոիւները նախ միջ-ցեղային։ Աշխարհի անհամար պապգային, ասլա գասակարգային։ Աշխարհի անհամար պատրիարքային, ինչ պատրիարքական մեկնութիւններու տակ ալ ծածկուին, ինչ գաղափարական մեկնութիւններ ալ որ տրուի անոնց, անոնք բոլորը, առանց բացաներ ալ որ տրուի անոնց, անոնք բոլորը, առանց բացաներ ալ որ տրուի անոնց, անոնք բոլորը, առանց բացաներն, մղուած են միայն մէկ նպատակի համար։ թէ ութեան,

կոռուպտները գիտակից ըլլան այդ բանին կամ ոչ, անոնց աչքերը ընդ միշտ սեւեռած են այդ բաղձացեալ մրցանակին վը-  
րան, նման իրենց բնակած երկրադունդին որ իր կրկնակի թաւալումներովը, միլիօնաւոր գարերու անըմբոնելի տեւո-  
ղութեանը մէջ, յառած է իր սառած աչքը գէպի հիւսիսային  
բեւեռը — իր անսխալ առաջնորդին — հիւսիսային աստղին:

Միջ-ցեղային այս անվերջանալի կուներուն մէջ երբ  
յաղթող ցեղերէն ոմանք կը գտնեն թէ շատ աւելի շահաւոր  
է ոսկի հաւկիթ ածող սաղը ողջ պահելը, քան թէ զայն մոր-  
թել ուտելը, այլեւս անոր միսը ուտելէ կը դադրին: Երբոր  
յաղթողները կը գտնեն թէ մարդը իր մսէն աւելի արժէքա-  
ւոր է, անոր միսը ուտելէ կը հրաժարին եւ կը գերեն զայն:

Մարդակերութիւնը ընկերական հաստատութիւն մը ըլլալէ կը  
դադրի եւ անոր կը յաջորդէ գերեվարութիւնը: Մարդիկ ըն-  
տելացուցած են կենդանիները եւ կը կերակրեն ու կը պա-  
տըսպարեն զանոնք չէ թէ անոնց վրայ ունեցած հայրախնամ  
գորովին համար, հապա այն աւելորդ շահին համար որ ա-  
նոնք կը վերադառնեն իրենց տէրերուն տոկոսով հան-  
գերձ: Նմանապէս մարդակերութիւնը կը դադրի գոյութիւն  
ունենալէ եւ անոր կը յաջորդէ գերեվարութիւնը, ոչ թէ որ-  
եւից բարոյական նկատումներով, հապա որովհետեւ յաղ-  
թողները ողջ գերին մեռածէն աւելի շահաւոր կը գտնեն:

Այդ թուականէն յետոյ գերեվարութիւնը կ'ըլլաց ընկերական  
ամենամեծ հարստութիւնը: Հին պատմական ազգերու գրե-  
թէ բոլորն ալ հաստատուած էին գերեվարութեան վրայ: Յու-  
նական եւ Հոռոմէական մէծ քաղաքակրթութիւնները հիմնը-  
ուած էին գերիներու կոնսակին վրայ: Յոյն փիլիսոփաները  
գրեցին իրենց բնագանցութիւնները գերիներու արիւնովը:  
Թերեւս այդ է պատճառը որ իմացական այս մէծ հսկաները  
գերութիւնը դատապարտող բան մը չգրեցին, ընդհակառակը  
արդարացուցին զայն: Աթէնքի եւ Հոռոմէի ամենածաղկեալ  
ժամանակը ամեն մէկ աղատ Յոյնի եւ Հոռոմայեցիի համար  
տասը գերի կ'աշխատէր:

Գերեվարութիւնը իր բոլոր զաղիր երեսյթներովը հան-  
գերձ, առաջնորդած է մարդկութիւնը գէպի քաղաքակրթու-  
թեան տանող նեղ ճամրէն քայլ մը եւս առաջ: Ոչ թէ միայն

այդչափ հապա ան մատուցած է անլիճելի ծառայութիւն մը  
եւս: Մարդ իր աղատ, վայրենի վիճակին մէջ չկրնար ինք-  
ղինքը գործելու վարժեցընել: Անոր անմշակ ուղեղը եւ ան-  
տաշ միտքը կրնաց ըմբոնել միայն այնպիսի բաներ որոնք ան-  
միջական արդիւնք կուտան: Օրինակ, որսին ետեւէն վաղել,  
երբեմն օրերով ձուկ որսալ եւ մինչև անգամ ինքն իրեն հա-  
մար կուտ կոճկերէ խրճիթներ շինել: Սակայն վարել ու ցա-  
նել, հերկել ու հնձել, տնկել ու ջրել որոնց պառուղը թե-  
րեւս ամիսներ ու տարիներ վերջը պիտի վայելէր, այսպիսի  
ձեռնարկ մը վայրենին անմշակ մտքին մէջը կարելի չէր ծիլ  
գտնել: Լոկ կամքի ուժը բաւական չէր որ այս թափառաշրջիկ  
վայրենին ժրածան գործաւորի մը փոխէր: Խարազանէն եւ  
մահու վախէն ուրիշ ոչինչ կրնար զայն գործելու վարժեցընել.  
գործել՝ տնտեսական նշանակութեամբ որուն վրայ հիմնուած  
է ամբողջ քաղաքակրթութիւնը: Երբ կը յիշենք թէ մարդկու-  
թեան ստուար մէկ մէծամասնութիւնը, իր գոյութեան այս  
կամ ան ժամանակաշրջանին մէջ, գերի գարձած է ուրիշ ցե-  
ղերու, եւ թէ գերութեան այս շրջանը բիւրաւոր տարիներ  
տեւած է, այն ժամանակ կը տեսնենք թէ մարդկային ցեղը  
գրեթէ ամրողութեամբ գործել սորվելու այս տաժանելի դպր-  
ուցին մէջը ուսած է:

37847 4005

3. ԴԱՍԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ. — Գերե-  
վարութեան անմիջական արդիւնքը կ'ըլլաց գասակարգի կազ-  
մակերպութիւնը: Երբ ընկերութեան մէջ երեւան կուղայ մա-  
կարոյծ գասակարգ մը որ առանց գործելու կ'ապրի վեղիսու-  
թեամբ, կը սկսի աստուածային հովեր առնել, եւ արհամար-  
հանօք կը նայի զինքը կերակրող գործաւոր գասակարգին  
վրայ: Այս երկու գասակարգին միջեւ եղած անջրպեսը եր-  
թալով կը լայննայ, եւ մէկէն միւսին անցնելու կարելիութիւ-  
նը երթալով կը դժուարանայ մինչեւ որ վերի գասակարգին  
անդամները կը նկատեն ինքինքին ոչ միայն ֆիզիքապէս եւ  
մտաւորապէս գերագանց՝ հապա աւելի բարձր հրեշտական-  
ման հողիներով օժտեալ էակներ: Խատիւ կը պատժէ նոյնիսկ  
իր գասակարգի անհամերը որոնք կը համարձակին ընկերա-  
կան որեւիցէ յարաբերութեան մէջ մտնել վարի գասակարգին



**Հետ :** Այս սովորութիւնը երկիրներէն ոմանց մէջ այս աստիճանի բժախնդրութեան տարրուած է որ այս օր եթէ բարձր դասակարգի վերաբերող Հնդկաստանցի մը դիսլուածով գետը իյնալու ըլլայ և Սուտրա մը (վարի դասակարգի Հնդկաստանցի) օգնութեան ձեռք կարկառէ, ան աւելի կը նախընտրէ Գանգէսի ջուրերուն մէջը խեղղուիլ քան թէ Սուտրային պիղձ ձևաքերովը փրկուիլ : Մարդկութեան կոնակը փակչող այս մակարոյծ դասակարգը դործած է ամեն ըմբռնելի եղեռն : Սակայն չմոռնանք ըսելու թէ դործելու բեռէն ազատած այս դասակարգը միայն ունեցած է ժամանակ իր միտքը դործածելու, և թէ եւ դործածած է զայն գլխաւորապէս և ուղղակի իր շահերուն համար կրկին անուղղակի կերպով օգնած է քաղաքակրթութեան յառաջացմանը : Այս է եղած դասակարգը որ դրած է մարդկութեան պատմութիւնը, անոր գրականութիւնը և ունեցած ամրող գիտութիւնը :

**4. ԱԻԱՏԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ . —** Գերեվարութեան կը յաջորդէ աւատական դրութիւնը : Այս կ'ըլլայ երկրորդ կարեւոր գիւտը որ միջ-ցեղային կուներու միջոցին դասակարգային կառավարութիւնը կը դանէ : Գերիներու շարունական ապստամբութիւնը զսպելու համար պահուած բանակները կը ծծեն տիրող դասակարգի եկամուտներուն մէկ մեծ մասը և կուռելու վտանդաւոր դործը կը դառնայ անոնց գըլխաւոր զրադումը : Հողագործութեան արուեստի զարդացմանը հետ կը զարդանայ նաեւ ջրարբի և բարերեր հողերը իրարու ձեռքէն խելու արուեստն ալ : Ամեն դաշտի մէջէն վերարձրացող բլուրին վրայէն վեր կը բարձրանայ աւատական տիրոջ անառիկ բերդը և բոլոր սլողարեր հողերը կը դառնան անոր անձնական ստացուածքը : Մարդու գերին՝ կը դառնայ հողին գերին : Գերեվարը այլեւս չլազեր գերիին ետեւէն, հասկ գերին է որ կը վազէ իր տիրոջը ետեւէն վասն զի հացին միակ աղբիւրը եղող հողը անոր կը վերաբերի : Այսպէսով գերեվարութիւնը կ'իյնայ և անոր կը յաջորդէ աւատականութիւնը չէ թէ որեւիցէ բարոյական շարժառիթներով հապա անոր համար որ գերեվարները փորձառութեամբ կը դատնեն թէ այս ձեւ շահագործումը շատ աւելի դիւրին և շահագործումը :

**Հոր է :** Աւատականութեան ներքեւ հողագործը կը ստանայ գոնէ աստիճանաւ մը կեանքի ապահովութիւն եւ ազատութիւն : Հոն իր հզօր տիրոջը հովանաւորութեանը ներքեւ պաշտպանած հողին վրայ, կը շինէ ցեխէ խրճիթ մը իր ընտանիքը պատապարելու, և թէ եւ զրկուած է այդ հողին հեռանալու իրաւունքն սակայն կրկին կ'ապրի գերիի կեանքէն շատ աւելի դերազանց կեանք մը :

**5. ՕՐԻՆՔ . —** Հողին այս գերիներու ստացած առանձնաշնորհումները կը քաջալերէ զանոնք աւելի եւ աւելի եւս մեծ բաժին մը պահանջնել իրենց աշխատութեան արդիւնքէն : Դրացի աւատական տէրերու հետ շարունակական կոխի մէջ եղող կալուածատէրերը, ստիպմամբ, գոնէ ինքնապաշտպանութեան համար կը չնորհեն իրենց մշակներուն օրինական իրաւունքը : Մինչեւ այդ թուականին տէրերը ունէին միայն իրաւունքներ եւ ոչ պարտականութիւն, իսկ ծառաները միայն պարտականութիւն եւ ոչ իրաւունքը : Այս թուականին է որ կը սկզբի փոխադարձ պարտքի եւ իրաւունքի դարաշրջանը : Անհատին քմահաճոյքին կը յաջորդէ օրէնքը եւ անկէ վերջը օրէնքը կ'ըլլայ ընկերական յարաբերութիւնները ճշդող ամենամեծ հաստատութիւններէն մէկը :

**6. ՊԵՏՈՒԹԻՒՆ . —** Օրէնքի ամրակուու հիմանը վըրայ կը հաստատուի ընկերական կազմակերպութիւններով ամենէն էականը : Տոհմային, ցեղային եւ աւատական իշխանութեան կը յաջորդէ պետութիւնը : Պետութեան հովանիին ներքեւ միայն կարելի կ'ըլլայ կեանքի եւ ստացուածքի ապահովութիւն : Անոր պաշտպանութեանը տակ դանուող ժողովուրդներու մէջէն աստիճանարար կ'աներեւոյթանայ ցեղային նախապաշտպաններն ու ատելութիւնները, կը սրբազործուին ամուսնական յարաբերութիւններ ուրկէ կը ծնի բոլորովին նոր աղդ մը : Այս շաղումէն ու շփումէն ծնած աղդը կը մշակէ սէր մը զէսի իր ծննդալայրը եւ հայրենասիրութիւնը կ'ըլլայ ամենազօրաւոր ընկերական ուժը :

**7. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՅԵՂԱՇՐՋՈՒՄԸ . —** Տասնեւութերորդ գարու վերջին կէսէն կը սկսի բոլորովին նոր ուժ մը երեւան դալ մարդկային ցեղի պատմութեանը մէջ : Այս ուժը

մէկ ու կէս դարու մէջ կը մտցընէ այն աստիճանի արագ, բազմաթիւ եւ արմատական փոփոխութիւններ ընկերական հաստատութիւններու կազմին եւ անոնց պաշտօնին մէջ, որ ընկերաբանին համար այս վերջին երկու, դարու տնտեսական զարգացման ուսումնասիրութիւնը՝ իր գործին ամենակարեւոր մէկ մասը կը կազմէ: Գործիքներ եւ մեքենաներ արագ յաջորդութեամբ իրարու կը հետեւին: Անոնց կատարելագործումը բոլորովին նոր զարկ մը կը ստանայ երկու հսկայ ուժերու դիւտովը: Ձեռքի ուժին կը յաջորդեն չողիի եւ ելեքտրականութեան անբաղդատելի կերպով հզօր ուժերը, եւ ձեռքի գործիքները մեծնալով կ'ըլլան հսկայ մեքենաներ: Աննշան գործատուներու մոխիրներուն վրայէն վեր կը բարձրանան ահազդին գործարաններու հսկայ կերտուածները: Անհանը եւ ընտանիքը ընկերութիւնը կերակրելու գործին մէջ այլ եւս գործօն դեր մը ունենալէ կը դադրին: Գործի կեղորոնը անհատին խանութէն եւ ընտանեկան յարկէն կը փոխադրուի գործարանը: Հոն կը դիմեն տասնեակ հազարներով, աւատական տէրերու երկաթեայ գարշապարին ներքե փշուող, հողին գերիները. Հոն կը դիմեն առանց գործիքի անհամար արուեստաւորները, գործարաններու մրցումէն անանկացած պղտիկ գործատէրերը, հոն՝ այս գործաւորներու կիներն ու մատղաշ զաւակները: Գործարանը կը դառնայ տնտեսական աշխարհի կեղորոնը եւ ընկերական միւս բոլոր հաստատութիւնները կը թաւալին այդ առանցքին չուրծ: Աւատական տէրերը կամայ կամ ակամայ վար կ'իջնեն իրենց անառիկ բերդերէն եւ անոնց ընկերութիւնը կառավարելու դարաւոր իրաւունքը վերջ կը դանէ: Տասնեւութերորդ եւ տասնեւիններորդ դարու ամբողջ պատերազմները կը մըղուին տիրող աւատական տէրերու եւ նորածին գործարանատէրերու միջեւ: Ընկերական այս յեղաշրջումը տեղի կ'ունենայ ամբողջ Եւրոպայի, Մեծն Բրիտանիոյ եւ Ամերիկայի մէջ: Տեղ տեղ բուռն եւ արիւնոտ, ինչպէս Գաղղիոյ մէջ, տեղ տեղ խաղաղ եւ անզգալարար ինչպէս Անդլիոյ եւ Գերմանիոյ մէջ, թէեւ նոյնչափ կատարեալ: Կարծ ժամանակի մէջ, ընկերութիւնը կերակրող այս դասակարգը, կը դառնայ անոր միակ տնտեսը եւ անվիճելի տէրը: Այս տիրող եւ

իր տիրապետութեանը դիտակից եղող դասակարգը, կը պըրպըտէ մարդկային ցեղի պատմութեան արձանագրութիւնները եւ հոն կը գտնէ արդարացումը իր բացարձակ տիրապետութեան: Այս է դասակարգը որ կը հրահանդէ կրօնքի վարդապետները որպէսպի մեկնաբաննեն գոքերը իր տեսակէտէն: Անոր իրաւասութեանը ներքեւ է որ կը խմբագրուին թերթերը, կը հեղինակուին զբքերը, կը կառուցուին դպրոցները եւ կը հաստատուին դրատունները մասնաւորապէս իր շահերու պաշտպանութեանը համար: Այս է դասակարգը որ իր ձեռքին մէջը առած է ազգերու կառավարութեան ղեկը, թէ ըլլան անոնք չափաւորեալ միապետութիւն, հանրապետութիւն կամ ուամկավարութիւն: Ներկայ քաղաքակրթեալ ազգերու կառավարութիւնը այս դասակարգին գործարաններուն վրայ հսկող, անոնց արտադրած ասլրանքներուն փոխադրութիւնը եւ վաճառումը գիւրացընող կազմակերպութիւն մ'է:

Ինչպէս որ մեքենաներու կատարելագործումը եւ զանոնք վարող ուժերու դիւտու ծնունդ տուաւ գրամատէր (ֆաբիթալիստ) դասակարգին իրը միջազգային կազմակերպութիւն մը. նմանապէս անոնց գործարաններուն մէջ համախմբուած միլիոնաւոր գործաւորներուն հաւաքական շահերը գոյութեան բերին միջազգային գործաւորական շարժումը եւ գործաւորական դասակարգի դիտակցութիւնը:

Ընկերական բարեշրջման վրայ եղած վերոյիշեալ հարկանցի տեսութիւնը պարզապէս կը ցուցընէ թէ մարդկային ընկերութիւնն ալ ուժերու շըշանակ մ'է: Ինչպէս որ տիեզերքի մէջ գոյութիւն ունեցող ամեն կազմակերպութիւն՝ է արդիւնք հակաղարձ ուժերու փոխադարձ յարաբերութեան, նմանապէս ընկերական բոլոր կազմակերպութիւններն ու հաստատութիւնները արդիւնք են միեւնոյն սկզբունքին: Ամեն անդամ որ ընկերութեան ծոցէն կը ծնի դասակարգ մը որուն շահերը համաձայն են ընկերական բարեշրջման օրէնքին, այն է որ կը դառնայ այդ ընկերութեան տէրը: Աշխարհի պատմութիւնը որոշ կերպով կը ցուցընէ թէ դասակարգ դասակարգի ետևէ բարձրացած է, և թէ այս բարձրացող դասակարգը յաջողած է միայն այն ժամանակ երբ կրցած է այդ ընկերութեան հացի աղբիւրները քօնդրու ընել: Տնտես

սական հարցը եղած է սկիզբէն ի վեր ամենակենսական հարցը որուն շուրջը մղուած են միջ-ցեղային, միջազգային և դասակարգային բոլոր կոփուները։ Աշխարհի անցեալ եւ ներկայ պատմութիւնը կարելի կ'ըլլայ հասկնալ միայն այն ատեն երբ կը հասկնանք արուած ժամանակի մը տնտեսական պատմութիւնը որուն վրայ ձեռուած է անոր գործնական կրօնքը, բարյականութիւնը, կառավարութեան ձեւը, ընկերական սովորութիւնը եւ ընկերական բոլոր հաստատութիւնները։

### ԸՆԿԵՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ

ԳԻՏԱԿՅԱԲԱՐ ՔՅՈՆԴՐՈԼ ԸՆԵԼՈՒ Ս.ՐՈՒԵՍՏՀ

Ամեն գիտութիւն պէտք է առնէ հետեւեալ չորս քայլերը եթէ կ'ուզէ որեւիցէ դեր մը խաղալ մարդկային սեռի յառաջդիմութեան եւ քաղաքակրթութեան գործին մէջը։

1. Գտնմլ ուժը, որով տեղի կ'ունենայ որեւիցէ երեւոյթ Փիզիքական, կենդանական եւ ընկերային աշխարհի մէջ։

2. Ծանօթանալ անոր բնութեան հետ եւ տեսնել անկէ քաղուելիք գործնական օգուաները։

3. Հնարին գործիքը, կամ գոյութեան բերել կազմակերպութիւն մը որով կրնայ այդ ուժը քօնդրոլ ըլլալ։

4. Ժողովրդականացընել այդ գիւտը կամ անոր արդիւնքը։

Մարդկային ընկերութիւնը կը սկսի ձեւակերպուիլ այն օրէն երբ մարդը — անբազդատելի կերպով մեծ, կակուղ, տպաւորիչ եւ կրթելի ուղեղով ծնած բնութեան այս ապրատամբ որդին — կը մերժէ կրաւորական դործիք մը դառնալ զինքը ըրջապատող կոյր ուժերուն ձեռքը։ Կը հասկնայ այդ ուժերը գոնէ չափով մը եւ կը ձեռնարկէ քօնդրոլ ընել զանոնք վարանոտ քայլերով։ Ասկէ առաջ միշտ միջավայրն էր որ կը փոխէր կենդանին, բայց այս նոր կենդանին իր շինած արուեստական դործիքներուն միջոցաւ կը սկսի փոխել իր միջավայրը։ Մարզն է մինակ կենդանին ամբողջ երկրագունդիս վրայ որ գործիք չինել եւ զայն դործածել դիտէ։ Միջավայրի

այս փոփոխութեան պատմութիւնն է միակ կենսական եւ իրական պատմութիւնը մարդկային սեռի։ Քաղաքակրթութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ բնութեան մէջ գտնուած ուժերու և նիւթերու շահագործումը։

Մարդը հնարած է երկու տեսակ գործիքներ։ Առաջինն է մարմնոյ գործիքները, երկրորդը մտքի գործիքները։ Մարմնոյ գործիքներն էին որ եկան արուեստական անդամներ աւելցընելու իր բնական անդամներուն վրայ։ Իր ձեռքը սկսաւ երկնալ երբ մարդ կցեց անոր փայտէ բիրը, քարէ կացինը, նիզակը, նետն ու աղեղը, մետաղէ սուրը, ատրճանակը, հըրացանը եւ վառօղի եւ տայնէմիդի թնդանօթը մինչեւ որ այս օր նախապատմական մարդուն կարճ ձեռքը կրնայ երկնալ քսան եւ երկու մղոն հեռուն եւ նախճիրներ գործել թշնամիին գումարտակներուն մէջը։ Երկնցուց նաեւ իր աչքը հեռագիտակին և մանրագիտակին միջոցաւ, իր ականջը թելեֆոնին եւ իր սրունքները ընտելցուցած ձիին, շինած կառքին, բանտարկած շոդիին, պայթեցուցած կէսըլինին (ողիւղ) եւ ամբարձած ելեքտրականութեանը միջոցաւ։ Այսպէսով բընութեան այս ապստամբ որդին չէ թէ միայն երկնցուց իր մարմնոյ անդամները արուեստական եւ շատ աւելի հզօր անդամներով, հապա անոնց վրայ բերաւ բոլորովին նոր յաւելումներ։

Մարմնոյ անդամներուն վրայ եղած այս արուեստական յաւելումը բաւական չէր իր փրկութիւնը իրադորձելու, կեռ կը մնար ուրիշ ուղղութեամբ հնարուելիք գործիքներ գեռ կը մնար ուղղութելու իր անվիճելի յաղթութիւնը։ Այս գործիքներն էին մաքի գործիքները։ Անոր հնարած մտքի գործիքներուն առաջնոր եղաւ լեզուն որ այք, թեն, գիմի գիւտով կրցաւ կիրագրել իր փորձառութիւնը ապառաժներու վրայ, նկարել զանոնք աղիւսներու, արձանագրել պապի-վրայ, նկարել զանոնք աղիւսներու, արձանագրել պապի-վրայ, զրել մաղաղաթի եւ տպագրել թուղթի վրայ։ Հնարեց բոսի, զրել մաղաղաթի եւ տպագրել թուղթի վրայ։ Հնարեց կամ գիտական որեւիցէ հարց։ Ասոնց վրայ աւելցուց գիտակամ գիտական որեւիցէ հարց։ Ասոնց վրայ աւելցուց գիտական հաղարումէկ գործիքներ որոց միջոցաւ միտքը կրցաւ սլանալ անսահման միջոցի անհունութիւններուն մէջ։ Ընկերաբանութիւնը մեղի կը սորվեցընէ թէ ուղեղնելիքներանութիւնը մեղի կը սորվեցընէ թէ ուղեղնե-

ըու հասարակապետութիւն մը կը տիրէ բոլոր ցեղերու և ընկերական ամեն խաւերու մէջ, եւ թէ այս վիճակը տեսած է հազարաւոր տարիներով։ Ան մեզի կը սորվեցընէ թէ վայրենիներու և քաղաքակրթեալ ազգերու միջեւ եղած ներկայ ահազին տարբերութիւնը չէ այնչափ ուզեղի քանակի կամ որակի տարբերութիւն որչափ որ մտքի կահաւորումի։ Քաղաքակրթեալ ցեղի մը զաւակը այն մարդն է որուն տրամադրութեանը տակը գրուած են ամբողջ մարդկային սեռի հնարած մարմնոյ և մտքի անհամար գործիքները և ներկայ դարուս գիտական բոլոր գիտերը։ որուն յիշողութիւնը ետկ'երթայ հազարաւոր տարիներով եւ ցեղին հաւաքական յիշողութիւնը կը դառնայ իր յիշողութիւնը։ որուն ներկայ քայլերը կ'ուղղուին դարուս գիտական ճշգրիտ գիտողութիւններուն յենլով։ Խոկ վայրենին այն մարդն է որուն յիշողութիւնը իր անձնական փորձառութենէն եւ ապրած սերունդին կեանքն անդին չանցնիր։ որուն մարմնոյ եւ մտքի գործիքները վերջին աստիճանի նախնական են եւ անձիշտ եւ որուն անհատական եւ ցեղային քայլերը ուզգող ճշգրիտ տեղեկութիւններու՝ բացակայութիւն մը կը տիրէ։

Ընկերաբանութիւնը մեզի կը սորվեցընէ թէ ցեղային եւ դասակարգային բոլոր բաժանումները արուեստական են եւ ոչ բնական։ Մարդու ձեռքով շինուած են ոչ թէ բնութեան։ Անոնք բոլորն ալ արդինք են ընկերական բարեշրջման եւ վաղանցիկ են ոչ տեւական։ Թէ անոնք չեն արդիւնք մտքի բնական անհաւասարութեան, հապա մտքի անհաւասար կահաւումի։ Թէ ընկերական հաւասարութիւն կարելի կ'ըլլայ միայն այն ժամանակ երբ այդ ընկերութեան բոլոր անդամներուն ալ մտքերը հաւասարապէս կահաւորուած են ընկերական հարատութեան ամենահական եւ պիտանի գոյքերովը։ Թէ այս մտքերու հաւասար կահաւորումը պիտի մնայ միշտ երազ մը որչափ ժամանակ որ կը տիրէ տնտեսական ողբալի անհաւասարութիւն մը, կեանքի անհրաժեշտ պէտքերը գոհացընող միջոցներուն բացակայութիւն մը։ Հետեւարար այս օր տնտեսական հարցը կը կանգնի մեր առջեւը, ինչպէս կանգնած է ամեն դարու մէջ, հսկայ հարցանիշի մը պէս եւ հրաժայական կերպով մը կը պահանջէ պատասխան։



ՏԻԳՐԱՆ Հ. ԳԱՎԱԳՃԵՂԻՆ

Ծնած՝ 1875ին Եօղկատի մէջ։ ուսանող Անաթօլիա Վարժարանի, Մարզուան (1890-1892) և (1894-1896). Պարժարանի, Արագուան (A. B.) Անաթօլիա Վարժարանէն Պասկաւոր Արուեստից (A. B.) Անաթօլիա Վարժարանէն (1896). ուսուցիչ Ամերիկեան Վարժապետանոցի, Սերաս-տիա (1897-1905). յետաւարտ ուսանող Փէնսիլվէնիա Համարանի (1905-1910). Ուսուցիչ Գիտութեանց (M. S.) մալսարանի (1907). անդամ Սիկիմա Սի Կղբայրակցութէնիլէնիա (1907). անդամ Սիկիմա Սի Կղբայրակցութէնիլէնիա (1908). Տոքթոր Փիլիսոփայութեան (Ph. D.) Փէնթեան (1908). Տոքթոր Փիլիսոփայութեան (1910). ուսուցիչ նոյն հաստատութեան մէջ սիլվէնիա (1910). ուսուցիչ նոյն հաստատութեան մէջ 1910էն ցօրս։

## ՓՈԲՐԻԿ ՏԻԵԶԵՐՔՆԵՐ

4,3,3

ՀԱՅԹԻ ՍԱՀՄԱՆԵԲԸ

Տիգրան Հ. ԳԱՐԱԳԵԵՎՆ

Հիմնական Տեսություններ

Նիւթ, ժամանակ եւ միջոց զիմական տարբերը կը կազմեն նիւթական ախտեքրքին:

նոր վրայ սամազութեալ է և անհունութիւններ սո, ժամանակ եւ միջոց ոչ միայն անհունութիւններ սո, այլ եւ անհունապէս բաժանելի եւ միօրինակ: Բայց երբ կութը զանք նիւթին հոս հարկ կ'ըլլաց կայնիլ եւ հարցնել — նիւթը եւս անհուն է եւ անհունապէս բաժանելի, ժամանակի եւ միջոցի նման:

Այս խիստ կարեւոր հարցումը որ չափ պահով է Այս աշխած պէտք է ըլլայ խորհուրդ մարդու մտքին, ժխուական կայացած պէտք է ըլլայ խորհուրդ մարդու մտքին, ժխուական կերպառապահն մը ընդունեց Յոյն փիլիսոփայէն որ նաև կերպառապահն մը ընդունեց Յոյն փիլիսոփայէն աղամոս (անբաժանելի) տեղ հիւրէ (աթօմ) բառը Յունական աղամոս (անբաժանելի) բառէն :

բառէն :  
Հստ ոյս փիլիսոփայութեան ժամանակի ամենալրաբ  
տեւզութիւն մը կարելի է բաժնել, մտքով, միլիոն անդամ  
միլիոն մասերու անվերջ կերպով, նոյնպէս միջոցը, սակայն  
նիւթի կտոր մը կարելի չէ բաժնել այսպէս : Եթե կը ձեռ-  
նիւթի կտոր մը կարելի չէ բաժնել այսպէս : Եթե կը ձեռ-  
նիւթը փոքրապոյն մասերու բաժնել մտքով, անանկ  
նարկենք նիւթը փոքրապոյն մասերու բաժնել մտքով, անդին նիւթ երեւակայել  
սահմանի մը կը հասնինք որմէ անդին նիւթ երեւակայել

կարելի չէ : Այս այս փոքրագոյն անբաժանելի մասնիկն է դոր հիւլէ կը կոչենք :

Նիւթը ուրեմն, ըստ այս տեսութեան, սահմանաւոր գոյութիւն մըն է անսահման միջոցին մէջ եւ անոր բաժանելիութեան սահմանը կը կազմէ հիւլէն :

Յունական հիւլէն՝ լոկ վարկածային կամ ըսեմ աւելի վերացական գաղափար մը՝ գիտութեան յառաջացման վրայ աննշան ազգեցութիւն մը ունեցաւ մինչեւ որ Տալթըն, Անդլացի քիմիաբանը, վերակենդանացուց զայն քիմիական կարգ մը եղելութիւններ բացատրելու համար : Օրինակ մը առնենք : Զրածին եւ քլօրին երկու որոշ տարրեր են որ իրարու հետ միանալով քլօրական թթու յառաջ կը բերեն, սակայն այս միութիւնը շատ որոշ համեմատութիւններով միայն տեղի կ'ունենայ, սայսինքն ամէն մէկ կրամ ջրածինի հետ ճիշդ 35.5 կրամ քլօրին առնել պէտք է : Եթէ մէկէն կամ միւսէն աւելի առնուի աւելին բոլորովին անփոխիս վեճակի մէջ պիտի դանուի երկու կազերը իրարու հետ միանալէ վերջը :

Այս երեւոյթը, զոր կարելի չէր բացատրել միօրինակ եւ անհունապէս բաժանելի նիւթի ենթագրութեամբ, Տալթըն դիւրաւ բացատրեց հիւլէներով : Ենթագրենք թէ քլօրական թթուի ամէն մէկ մասնիկը մէկ հիւլէ քլօրինէ եւ մէկ հիւլէ ջրածինէ կը բաղկանայ : Յայտնի է թէ երկուքն ալ հաւասար թիւով հիւլէներ առնելու ենք : Բայց քանի որ ամէն մէկ քլօրինի հիւլէն ջրածինի հիւլէն 35.5 անդամր ծանրութիւն ունի, ըսել կ'ըլլայ թէ մէկ կրամ ջրածին և 35.5 կրամ քլօրին հաւասար թիւով հիւլէներ կը պարունակեն, եւ երբ այս համեմատութեամբ առնուին, զոյգ զոյգ իրարու հետ միանալով բաղադրութիւն մը կը կազմեն : Սակայն եթէ մէկէն կամ միւսէն աւելորդ թիւով հիւլէներ ունենանք այս վերջին ները առանց ընկերի մնալով ուեւէ փոփոխութիւն չեն կրեր

Կամ ըսենք, ուրիշ խօսքով, քիմիական բաղադրութիւն մը տարբեր հիւլէներու ամուսնացած զոյգերէ կը բաղկանայ, մինչդեռ տարրական մարմին մը ամուրիներու ակումբէ մը, և եթէ ամուսնանալի աղջիկներ ու երիտասարդներ հաւասար թիւով չեն դանուիր ընկերութեան մը մէջ, անոնցմէ մէկ մա-

սը ի հարկէ ամուրի պիտի մնան կամ քիմիական լեզուով բաղադրութիւն պիտի չկազմեն :

Քիմիական երեւոյթները այսպէս գիւրաւ կը բացատրուին հիւլէներով, հիմա տեսնենք թէ նիւթին ֆիզիքական յատկութիւններն ալ կարելլի է բացատրել անոնցմով :

Նիւթը ֆիզիքական երեք որոշ վիճակի մէջ ծանօթ է մեղ. հաստատուն, հեղուկ եւ կազային :

Ենթագրեցէք 100,000 հոգինոց բանակ մը որ կը յառաջանայ ընդարձակ հարթ դաշտի մը վրայէն : Ենթագրեցէք կրկին որ մենք վեր բարձրացած ենք օդին մէջ այնքան բարձր որ ամբողջ բանակը սեւ փոշի հատի մը պէս կ'երեւնայ մեր աչքին : Յայտնի է թէ բանակին շարժումները գիւրաւ կրնանք պիտել սակայն չենք կրնար զանազանել անոր մէջի անհատդիմումները եւ ամբողջ բանակը մեզի միները կամ անոնց շարժումները եւ ամբողջ բանակը մէջի միօրինակ մարմինի մը պէս պիտի երեւնայ թէպէտ անիկա հարդար հազար որոշ անհատներէ կը բաղկանայ : Եթէ այս փոքրիկ ըիւր հազար որոշ անհատներէ կը բաղկանայ :

Այս այս կը ներկայացնէ, ըստ հիւլէական տեսութեան, հաստատուն մարմինի մը պատկերը, որուն մէջ անհատ զինուորներ կը զբաւեն հիւլէներու գիրքը :

Հիմա ենթագրենք թէ այս բանակին կէսը կարմիր ներկէինք : Օրինակի համար բոլոր աջ կողմի կէսը գրաւող զինուորներ կարմիր հազնէին իսկ ձախ կողմինները սեւ : Բազուկներներ կարմիր հազնէին մամրան շարունակել մզոններով եւ նակը այսպէս կրնար իր ճամրան շարունակել մզոններով մենք սեւ ու կարմիր մասները պիտի տեսնէնք որոշ կերպով որքան տաեն որ բանակին շարժումները կանոնաւոր են եւ որքան տաեն որ կարմիրներու յարաբերական զիրքը անփոխի սեւերու ու կարմիրներու յարաբերական զիրքը անոնցմին : Կը մնայ թէպէտ բոլորն ալ շարժման մէջ են :

Հիմա ենթագրենք թէ ուեւէ պատճառով բանակին մէջ իրարանցում մը յառաջ եկաւ : Ամէն մէկ զինուոր իր սուիրարանցում մը յառաջ կը վորական գիրքը չկրնար պահել այլեւս, այլ բոլորը իրար կը վորական գիրքը չկրնար պահել այլեւս, այն բոլորը իրար իսպանուին, եւ մենք որ այնքան հեռուէն անհատներու շարժումներու կարող չենք անշուշտ անտեղեակ պիտի մը տեսնելու կարող չենք անշուշտ անտեղեակ պիտի մը նայինք այդ իրարանցումին : Սակայն եթէ ուշադրութեամբ նայինք այդ իրարանցումին :

դիտեցինք բանակը սլիտի տեսնէինք թէ վոխանակ մարմինին կարմիր և սև մասերը իրարմէ անջատ մնալու անոնք տակաւ կը խառնուին իրարու մինչեւ որ ժամանակ մը վերջ վոխանակ սեւ եւ կարմիր մասերու այս երկու գոյներուն միօրինակ մէկ խառնուրդը յառաջ կուզայ ամրող մարմնոյն վրայ :

Ահա այս տեսակ շարժման վիճակ մը որուն մէջ անհամաներու իր ընկերներուն հանդէպ ունեցած յարարերական դիրքը շարունակ կը փոխուի, կը ներկայացնէ հեղուկի մը պատկերը հիւլէական տեսութեան համեմատ, եւ բանակին մէջ յառաջ եկած իրարանցումը հիւլէական լեզուով կը բացատրուի պարզապէս ըսելով «բանակը հալեցաւ» :

Երբ չոր կտոր մը թուղթի վրայ մելանի րիծ մը յառաջ դայ, անիկա հոն կը մնայ անփոխիս, քանդի թուղթի հիւլէներուն շարժումները կանոնաւոր բանակի մը զինուորներուն շարժումներուն նման են, մինչդեռ երբ մելանի կաթիլ մը իյնայ ջուրին մէջ մելանը տակաւ կը տարածուի եւ կը ներկէ ամրող ջուրը :

Վերադառնալով մեր օրինակին ենթադրենք, թէ ունէ պատճառով մը բանակին բոլոր զինուորները ահարեկած կը սկըսին փախչիլ ամէն կողմ եւ հեռանալ իրարմէ : Ինչ պիտի տեսնէինք մեր հեռաւոր դիտարանին : Քանի որ անհամաները զատ զատ տեսնելու կարող չենք այդպիսի հեռաւորութենէ մը, ամրող բանակը մեր աչքերէն տակաւ պիտի անհետանար, թէպէտ զայն կազմող զինուորները հոն կը մընան դեռ շատ աւելի ընդարձակ միջոցի մը մէջ տարածուած :

Ասիկա է պատկերը կազմին մարմինի մը, կամ բանակին ցիրուցան ըլլալը հիւլէական լեզուով կը բացատրուի պարզապէս ըսելով «բանակը չողիացաւ» :

Այսպէս կը տեսնուի որ նիւթի երեք վիճակները գիւրաւ կը բացատրուին հիւլէներով, հիմա տեսնէնք թէ ինչ ուն կը կառավարէ անոնց շարժումները :

Երբէք մարմին մը չկայ իրական աշխարհի մէջ որուն հիւլէները քիչ թէ շատ շարժում չունենան :

Երբ հիւլէները դանդաղորէն կը շարժին կ'ըսենք թէ մարմինը պաղ է, իսկ երբ արագ արագ կը շարժին մար-

մինը տաք է : Ուրեմն հիւլէներուն շարժման արագութիւնը մարմնոյն ջերմութեան աստիճանէն կախում ունի :

Հիմա առնենք հաստատուն մարմին մը, օրինակի համար կտոր մը արծաթ եւ զայն տաքցնենք աստիճանարարը : Ասով կ'աւելցնենք անոր հիւլէներուն շարժումները մինչեւ որ որոշ աստիճան մը հասնելուն պէս հիւլէները կը կորսնցնեն որոշ աստիճան մը հասնելուն պէս իրավունք կը սկսին թափառիլ ասդին իրենց սեպ հական տիրքերը եւ կը սկսին թափառիլ ասդին իրավունք կը ուրիշ խօսքով արծաթը կը հալի :

Եթէ շարունակնք տաքցնելը վերջապէս պիտի հասնինք եթէ շարունակնք տաքցնելը իրենց ստացած մէծ այնպիսի սահման մը որ հիւլէները իրենց ստացած մէծ այնպութեան չնորհիւ պիտի կրնան ազատիլ իրարութագութեան նորհ կը սկսի թռչտին օդին մէջ ամէն կողմ թեան ազդեցութենէն եւ պիտի թռչտին օդին մէջ ամէն կամ ուրիշ խօսքով արծաթը պիտի չողիանայ :

Այսպէս նիւթին քիմիական բոլոր յատկութիւնները կը բացատրուին հիւլէներով, նիւթի այս անբակութիւնները կը բանական անփոխիներով, որոնք այն ժանելի, անհնչելի, անփոխինելի մասնիկներով, որոնք այն ժանելի, անհնչելի, անփոխինելի մասնիկներով, որոնք կը սկսի աստիճան փոքր են որ կարելի չէ զանոնք տեսնել նոյն իսկ ամենազօրաւոր մանրադէտներով :

Երեւակայութիւնը իր ցեղին յատուկ յանդնութեամբ մը յաղցած էր նիւթի բոլոր ձեւերուն մէկութեան գաղամը ըլլացած էր վերացական ըմբռնումին գործնական մարմնափարը : Այս վերացական ըմբռնումին գործնական մարմնափարը նոր կը ջանար կապարը ոսկիի վերածեցումն էր Ալֆէմիսքը որ կը ջանար կապարը ոսկիի վերածեցումն էր վերածեցումն էր վերջ ան ստիպուեցաւ խոստավանիլ զիւն աշխատութենէ մը վերջ ան ստիպուեցաւ խոստավանիլ զիւն աշխատութենէ մը վերջ ան ստիպուեցաւ խոստավանիլ զիւն անկարողութիւնը տարրերու բնաշրջում (քրէնամուրէյըն) իր անկարողութիւնը տարրերու բնաշրջում մահայած բերելու մէջ : Արդարեւ հիւլէական տեսութիւնը մահայած բերելու մէջ էր հիւլէական ամէն կողմ կը հիւլէական Ալֆէմիսքին, եւ այս տեսութեան ուան զանդակը կը հիւլէ Ալֆէմիսքին, եւ այս տեսութեան ուան զանդակը կը վերջ ան անհետացաւ գիտական հրապարանդհանալուն վրայ ան անհետացաւ գիտական հրապարան, կէն, առանց իրականացած տեսնելու իր դարաւոր երազը, կէն, առանց իրականացած տեսնելու իր ցեղակիցներուն ալ անհետացաւ Եւրոպայէն անչպէս որ իր ցեղակիցներուն ալ անհետացաւ Եւրոպայէն անչպէս որ իր ցեղակիցներուն զանդէ մը վերջ : Ասկիի հիւլէն եւ նոր տիրելու ապարդիւն զանդէ մը վերջ : Ասկիի հիւլէն եւ անոր տիրելու ապարդիւն անջատ գոյութիւններ էին, ըստ այս կապարի հիւլէն երկու անջատ գոյութիւններ էին, ըստ այս կապարի հիւլէն երկու անկախի, անբաժանելի եւ անփոփուած տեսութեան, ըոլորովին անկախի, անբաժանելի եւ անփոփուած տեսութեան, ըոլորովին անկախի, հետեւաբար յիմարական զանդէ մըն էր մէկը միւսին իսկիլի : Հետեւաբար աշխատիլ :

Վերածելու աշխատիլ : Արարական մտքի այս թիչ վերջ պիտի տեսներ թէ Արարական մտքի այս թիչ վերջ պիտի տեսներ թէ Արարական մտքի այս

յղացումը սխալ չէր, բայց անոր գործիքները անբաւական էին այդ հիմնական դաշտավարը ապացուցանելու գործնական կերպով։ Հիւլէն չէր կրնար քննուիլ Ալքմիսթի նախական միջոցներով։

Արդարեւ մարդկային միտքը կը բողոքէր ութսուն տեսակ որոշ եւ իրարմէ անջատ հիւլէներու գոյութեան դաշտավարին դէմ եւ վերջացող դարուն քիմիաբանները տարիներով աշխատեցան հասարակաց կապ մը գտնել տարրեր տարրերու հիւլէներուն մէջ բայց անոնց ջանքերը Ալքմիսթին ջանքերէն աւելի մէծ յաջողութեամբ չպսակուեցան։

Բայց ինչ են այս հիւլէները, ինչ է անոնց բնութիւնը, կամ տարրեր տարրերու հիւլէները ինչպէս կը տարրերին իրարմէ, դժուար հարցումներ են ասոնք որ զբաղեցուցին քիմիաբանները դարերով։ Միջին դարերու մէջ Արաբական երևակայութիւնը յղացաւ նիւթի միութեան դաշտավարը — եւ Ալքմիսթը ի զուր աշխատեցաւ դարերով կապարը ոսկիի վերածելու։ Նիւթի հիւլէները կը մնային իրբեւ անանցանելի պատուար մը իրենց երազին իրականացման ճամբուն վրայ։

Ոչ ալ աւելի մեծ յաջողութեամբ պսակուեցան վերջին դարուս քիմիաբաններու ջանքերը որոնք աշխատեցան հասարակաց կապ մը գտնել տարրեր նիւթերու հիւլէներուն մէջ։ Այսպէս երկայն դարերու աշխատութիւնէ վերջ հիւլէն կը մնար վերջին բառը նիւթի գիտութեան մէջ, սահման մը որմէ անդին մարդկային իմացականութիւնը չէր կարող թափանցել։

Սակայն մինչ քիմիաբանները յուսահատած վար կը դընէին իրենց զէնքերը անդին բնագէտները խնդրոյն վրայ կը յարձակէին բոլորովին տարրեր ուղղութիւնով մը։

Հիւլէն եհ ելեքտրոնը

1896ին Բէօնթկէն պատահմամբ երեւան բերաւ Ք. Ճառագայթները։ Թէ ինչպէս գիտական աշխարհ իրար անցաւ պիւտին վրայ, ընթերցողներու ծանօթ է արդէն։

Ք. ճառագայթներու բնութիւնը նոյն իսկ այսօր կա-

տարելապէս հասկցուած չէ տակաւին, սակայն այն գիւտերը որ ուղղակի կամ անուղղակի անոնց յառաջ բերած մտաւոր վերազարթնումին արդինքներն էին կատարելապէս յեղաշըրջեցին նիւթական գիտութեանց հիմերը։

Քանի մը հազար տարուան աշխատութենէ վերջ մարդու միտքը վերջապէս յաջողեցաւ թափանցել հիւլէին սահմանները եւ հօն անրաժանելի ու անքննելի հիւլէին տեղ գըրական ու բացասական ելեքտրոններու գեղեցիկ գրութիւն մը գտաւ որոնք իրենց շարժումներով, ձգողական ու վանողական ոյժերով եւ արձակած ճառագայթներով իրական տիեզերք մը կը ձեւացնէին անհունապէս փոքր հիւլէին մէջ պարփակուած։

Բայց գիտութիւնը ինչպէս կըցաւ տեսնել այս բարդ դրութիւնը հիւլէին մէջ քանի որ հիւլէն ինք անտեսանելի կը մնայ ամենէն զօրաւոր մանրադէտներով։ Իրաւացի հարցում մը արդարեւ, որուն պիտի պատասխանեմ ըսելով. «Ելեքտրական լրտեսներու չնոր հիւլ»։

Եթէ ունենայինք լրտեսներ որոնք առանց դժուարութեան մտնէին ու ելէին օդապիրկ գոյուած սնտուկներու մէջ, կամ թափանցել կէս մատ թանձրութեամբ երկաթէ տախտակներ, որոնք կարող ըլլային աշխարհի չուրջ վեց անդամ շրջան ընել միակ մանրերկրութի մը մէջ կամ երկրէն ճամբար ելել եւ արեւը հասնիլ քանի մը վայրկեանէն, անշուշտ ունէ զըժեանութիւն պիտի չունենայինք մէր փափաքած բաները հասուած կը լընալու մէջ, պայմանաւ որ կարող ըլլայինք հասկնալ այս պատգամարեներու լեզուն։

Ահա այս տեսակ լրտեսներ են ելեքտրոնները որոնք առանց դժուարութեան կը մտնեն հիւլէին մէջ եւ զուրս կ'ել-լեն անկէ մեզի պատմելով անոր ներքին կազմութիւնը. Ելեն գարդ անոնց պատմութիւնը վստահէլի գտնուած է։ Այս գոնէ ցարդ անոնց պատմութիւնը ծնունդը կը պարտինք կարդ մը տարնորազոյն տեսութեան ծնունդը կը պարտինք կարդ մը կոչուին որոնցմէ բերու գիտին որոնք չողարձակ տարրեր կը կոչուին որոնցմէ ամենէն ծանօթն է բէտիյըմը։

Այս տարբերու ցոյց տուած յատկութիւնները կարելի չէր բացատրել հին հիւլէական տեսութեամբ։ Օրինակի հայէր բացատրել հիւլէական տեսութեամբ է արդին որոնցմէ բերու գիտին որոնք չողարձակ տարրեր կը կոչուին որոնցմէ ամենէն ծանօթն է բէտիյըմը։

մար առնենք թէտիյըմը : Այս մարմինը շարունակ տեսակ մը ճառագայթներ կ'արձակէ :

Երբ ճառագայթ կ'արձակէ կ'ըսեմ դուցէ ընթերցող-ներէս շատեր կը խորհին թէ կտոր մը թէտիյըմ պղտիկ աստղի մը պէս լուսատու բան մըն է : Անանկ բան չկայ : Մեր աշ-խատանոցը քանի մը հարիւր տոլար արժողութեամբ թէտի-յըմ ունի որ պարզապէս մոխրագոյն փոշի մըն է եւ ոչ մէկ կերպով տարբեր — ըստ երեւոյթին — սովորական հողի կը-տորէ մը : Թէտիյըմի արձակած ճառագայթները քիմիական կարդ մը բաղադրութիւններու օգնութեամբ միայն տեսա-նելի կ'ըլլան :

Այս ճառագայթները, սակայն, ճիշդ կերպով կարելի է քննել ելեքտրական դործիքներով, եւ այս տեսակ քննութիւն մը ցոյց տուած է թէ անոնք Ք. ճառագայթներու ելեք-տրոններու եւ ալֆա կոչուած մասնիկներու խումբէ մը կը բաղկանան : Ահա այս ճառագայթներն եղան առաջին լըր-տեսները հիւլէ տիեզերքին ներքին դործերուն : Զանց ընելով այն նկատումները որոնցմով արդի գիտնականներ հասան ի-րենց եղրակացութեանց, քննենք անդամ մը անոնց մեղի ներ-կայացուցած պատկերը :

### ՓՈՔՐԻԿ ՏԻԵԶԵՐՔԸ

Ջրածինը գիտութեան ծանօթ վոքրագոյն հիւլէն է : Այս հիւլէն, ըստ նորագոյն տեսութեան, ելեքտրոններու եւ գրական ելեքտրականութեան համախմբում մըն է եւ ոչ թէ միակ անբաժանելի մարմին մը ինչպէս կը կարծուէր ա-ռաջ :

Բայց ելեքտրոնը կշուռած է — մի հարցնէք թէ ինչ-պէս, քանզի այդ շատ հեռու պիտի տանէր մեղ մեր նիւթէն, միայն հաւատացէք խօսքիս թէ կշուռած է ան — եւ դանուած է թէ մօտաւորապէս ջրածինի հիւլէին մէկ հազար եօթը հա-րիւրերորդը ծանրութիւն ունի : Ըսել է թէ եթէ ջրածինը բո-լորովին ելեքտրոններէ բաղկանար 1700 ելեքտրոն պիտի դըտ-նէինք միակ ջրածինի հիւլէի մը մէջ : Իսկ եթէ ջրածինի ծան-րութեան կէսը գրական ելեքտրականութենէ եւ միւս կէսը

ելեքտրոններէ բաղկանար, կրկին 850 ելեքտրոն պիտի գըտ-նէինք միակ հիւլէի մը մէջ :

Հիմա հիւլէին մէջ եղող այս ելեքտրոնները անշարժ կեցած չեն այլ շարունակ զվահան կ'ընեն դրական կեդրոնին շուրջը եւ այսպէս կը պահեն իրենց հաւասարակշուռթիւնը, ճիշդ ինչպէս որ մեր երկիրը եւ մոլորակները իրենց հաւա-սարակշուռթիւնը կը պահեն միջոցին մէջ արեւին շուրջ շրջան ընելով : Ասիկա է ամենափոքր հիւլէին արդիացած մէկ նը-կարը : Որքա՞ն տարբեր է ան քիմիաբանին հիւլէէն :

Միւս բոլոր հիւլէներն ալ այս տեսակ կազմութիւն մը ունին միայն սա տարբերութեամբ թէ ջրածինի հիւլէէն շատ աւելի խոչոր ըլլալով՝ իրենց պարունակած ելեքտրոններու թիւն ալ նոյն համեմատութեամբ աւելի մեծ է :

Այսպէս թէտիյըմի հիւլէ մը որ 226 ջրածինի հիւլէ-ներու հաւասար ծանրութիւնը ունի, մեր վերը ըրած ենթադ-րութեան համեմատ 226 անգամ 850 այսինքն 192,100 ելեք-տրոններ պարունակող բարդ դրութիւն մըն է եւ այս ելեք-տրոններու հսկայ բանակը սոսկալի արդութեամբ շրջան կ'ընեն մէկ կամ աւելի կեդրոններու շուրջ միակ հիւլէին մէջը :

Մեքենադիտութենէ գիտենք թէ որքան որ մեծ ըլլայ այս տեսակ դրութիւն մը ոյնքան ալ կը դժուարանայ հա-ւասարակշուռթիւնը պահպանել, որով որ մը չէ օր մը այս տեսակ հիւլէ մը իր հաւասարակշուռթիւնը պիտի կորսնցնէ եւ անոր մասերը պիտի արձակուին միջոցին մէջ պայթող ոռոմբի մը նման, վշշելով իրենց հանդպած հիւլէները եւ տեսակ մը հիւլէական հրդեհ ու աւեր թողլով իրենց ճամ-բուն վրայ : Ահա ասոնք են որ դիտութիւնը ճառագայթ ան-ուանած է որոնք ուրիշ բան չեն այլ քայքայուած հիւլէի մը բեկորները :

Հիմա կը տեսնենք թէ հիւլէական սահմանը որ Զինա-կան պատի մը նման արգիլած էր գարերով գիտական մտքի յառաջիաղացումը, այժմ քայքայուած՝ բնագէտին ուռմբե-րէն մեր մտքին առջեւ կը բանայ խուզարկութեան կոյս աշ-խարհ մը խոսմանից :


## ՆԻՒԹԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Հիմա ընթերցողներուս անանկ պիտի թուի թէ հիւլէին սահմանները վերցնելով հանդերձ անոր տեղ ուրիշ սահման մը դրած կ'ըլլանք այսինքն ելեքտրոնը, որով ելեքտրոնը կ'ըլլայ վերջին բառը նիւթի կազմութեան մէջ: Հիմա տեսնենք թէ այս այսպէս է:

Ելեքտրոններու գիտութիւնը այնքան նոր է որ որոշ վճիռ մը կարելի չէ արձակել անոնց էութեան մասին, սակայն սա չափը որոշ է թէ ելեքտրոնները կարելի չէ նկատել իրուեւ նիւթ, բառին ֆիզիքական առումով. այլ գիտունները հակամէտ են զայն նկատելու իրրեւ եթերին մէջ ձգտումի վիճակ մը, կամ ըսենք անոր յատկութիւններուն մէջ յանկարծական փոփոխութեան վայր մը: Իսկ եթերը ուրիշ բան չէ այլ վարկածային գոյութիւն մը միջոցին հետ դոյակից եւ անոր նման անհուն:

Այսպէս կը տեսնենք թէ որչափ բնագիտութիւնը մեղմացնելով հիւլէներու եւ ելեքտրոններու փոքրիկ լուսամուտէն մեղ կ'առաջնորդէ նիւթի անհունութեան անեղը դաշտերը:

Ժամանակը անհուն, միջոցը անհուն, նիւթը անորուն թարգմանն է մեղի համար փոքրիկ ելեքտրոնը: Հուն, ասոնք կը կազմեն անհուն տիեզերք մը հրաշալի, որուն թարգմանն է մեղի համար փոքրիկ ելեքտրոնը:



Գլորդ Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

Ծնած՝ Այնթապ, 1889 Փետրուար 28ին. տեղւոյն վարդանեան վարժարանէն ըլջանաւարտ (1905). ուսանող կեդր. Թուրքից Գոլէճին մէջ (1906-1907). ուսուցիչ Վարդանեան վարժարանին մէջ (1907-1910). 1910ին Ամերիկանեան կազմով կ'ուսանի Պրիմուօթըրի (Մէսէչուսէց) Պետական Վարժարանին մէջ՝ ուրիշ ըրջանաւարտ՝ (1912). այժմ կ'ուսանի Թիջըրգ Գալէն, Գոլըմպիա Համալսարանը, միեւնոյն ատեն պաշտօն ունենալով «Կոչնակ»ի խմբագրական մարմնին մէջ: Իր ընթացքը կ'աւարտէ 1913 Դեկտ. 30ին, Մանկավարժութեան, արդի լեզուներու եւ բաղդատական դրականութեանց մէջ Բ. Տ. տիտղոսով:

# ԿԱՐՃ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԵՐՈՒ

ԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆՆ

ՎԱՀԱՆ - ՄԵՍՐՈՅ

(ԳԼՈՐԴ Ա. ՄԱՐՍՔԵԱՆ)

Կարճ պատմութիւնը հայելի մըն է  
մանկան աչքին առջեւ դրուած՝ որ  
կանդրադարձնէ մանուկին՝ իր հոգիին  
մէջ քաֆնուած քիւր հնարաւորութիւն-  
ները եւ կարելիութիւնները:

ՑՐՈՂԵԼ

Հոգեբանութիւնը մինչեւ նորագոյն թուականները նը-  
կատուած էր իբր մարդկային «Հոգիին» կամ «գիտակցու-  
թեան» մասին ճառող գիտութիւն մը, զուրկ փորձառական  
ու գործնական գիտութիւն մը ըլլալու բոլոր հանգամանք-  
ներէն, ու թաղուած վերացական ու բնազանցական անիմաս-  
տութիւններու թանձր պատմուճանին մէջ։ Սակայն յորմէ-  
շնետէ վերջացող քանի մը տասնեակ տարիններու միջոցին Շո-  
գեբանութիւնը ձերբազատուեցաւ այս հաստակուո կապանք-  
ներէն ու սկսաւ ուսումնասիրուիլ գիտական աննախապաշար,  
կշռող, քննող, խստավահանջ ողիով, ան մտաւ բոլորովին  
նոր եւ յոյժ օգտակար շրջանի մը մէջ։ Այսպէս հոգեբա-  
նութիւնը դադրելով սքօլասթիք փիլիսոփաններու համար ան-  
պէտ վիճաբանութիւններու միայն նիւթ մատակարարելէ,  
պէտ դաստիարակութեան մշակներուն ձեռքը գերազան-  
դարձաւ դաստիարակութեան մշակներուն ձեռքը գերազան-  
ցապէս անհրաժեշտ ու նոյնչափ արդիւնաւոր գործիք մը.  
Այսինքն մանկավարժութիւնը իբր գիտութիւն ծագում ա-  
ռաւ ուղղակի հոգեբանութեան մատակարարած լոյսին չը-  
նոր հիւ։

Մանկավարժութիւնը խորապէս համոզուած՝ կենսա-  
բանական սա ճշմարտութեան թէ անհատը կը կրկնէ իր մէջ

իր ցեղին պատմութիւնը, նոյն լոյսով կը կատարէ իր հետախուզութիւնները, նոյն ճշմարտութեամբ կ'առաջնորդուի մանուկը դաստիարակելու իր գժուարին դործին մէջ:

Արդ հաստատուած իրողութիւն մ'է թէ մարդկային ցեղը իր տղայ հասակին մէջ միամիտ պաշտումով մը կը հաւատար դիցաբանական առասպելներու, հրաշապատում հէքեաթներու, աւանդավէպերու մէջ դործող գերբնական էակներու դոյութեան, եւ անոնց սքանչելագործ հմայքով կը պարարէր իր խանդաբորբ երեւակայութիւնը:

Մանուկը - մարդկային ցեղին մէկ մանրանկարը - նոյն հիացիկ պաշտումը, նոյն խանդակաթ ջերմեռանդութիւնը չէ՞ որ ցոյց կուտայ, ամէն անդամ որ առիթ ունենայ լսելու առասպելական դիցազունի մը գերբնական քաջադործութիւնը, կամ յուշկապարիկի մը խորհրդաւոր հրաշապործութիւնը: Ո՞վ չէ անցուցած իր մանկութեան շրջանին անպատում հիացումի յափշտակութեամբ թրթուն ոլահ մը, երբ Մամիկը ընտանեկան թոնիրին շուրջ հաւաքած իր սիրասուն զաւակները՝ կը հիւսէր իր խորհրդաւոր, հրաշապեղ պատմութիւնները գերբնական էակներու, շուրիներու, պարիկներու, գեւերու կեանքին առնուած:

Այո՛, ամէն մարդ ալ անցուցած է իր կեանքին մէջ այս ոսկեհուռ երազներու, յափշտակութեան, հիացումի, մէկ խօսքով երեւակայութեան շրջանը, որ մանկութիւն կը կոչուի:

Ուստի տարակոյսէ վեր իրողութիւն մըն է թէ, մանուկը հիացումի, խանդակառութեան բնազդ մը ունի, ըընազդ մը՝ որ դիտական մեթուսիկ ուղղութեամբ առաջնորդուելով մանուկին մէջ կը պատրաստէ ալագոյ «քաջագործ», «սքանչելագործ»՝, «վեհ», «արի», «գեղեցիկ» հսկան որուն կեանքին դրուազներով սնունդ առաւ իր երեւակայութիւնը, թրծուեցաւ իր նկարագիրը:

Ի՞նչ կերպով, ուրեմն, կարծ պատմութիւնները կը նը-պաստեն մանուկի զարգացումին:

Ա. Վսեմ նկարագրի մը կազմութեան կ'օգնեն:

Եթէ դաստիարակութեան գերազոյն նպատակը, աղա-

մանդ նկարագրի, անընկճելի կորովի տէր անհատ մը պատրաստել է, ապա ուրեմն ի՞նչ բան աւելի ներշնչող, աւելի ներդործող է, քան մանուկին հիացումի բնազդին կոչում ընել անոր տալով ընտիր պատմութիւններու շարք մը ուր կը գործեն քաջութեան, աղնուութեան, անընկճելի կամքի, անսադիւտ գեղեցկութեան տիպար անհատականութիւններ: Մանուկը իր հիանալու եւ ապա նմանցնելու բնազդով իր հոգիին մէջ անդրադարձած պիտի զգաց այդ իտէալ անհատականութիւններու դոհար յատկութիւնները եւ ի յայտ պիտի բերէ զանոնք իր ապագայ կեանքին մէջ:

Որքա՞ն տաղտկալի եւ ապարդիւն է դեռահաս պատանիի մը յեղյեղել, նոյն իսկ գոց ընել տալ «Հանդանակ հաւատոյ»ներու երկար, երկար շարքերը կամ հարց պատասխանի «կրթական քրիստոնէականներու» չոր ու տափակ վարդապետութիւնները, ինչպէս կ'ընեն տակատին մեր շատ մը դպրոցներուն մէջ, այն միամիտ հաւատքով թէ սյդպիտով մանուկին մէջ կրօնական զգացումները պիտի արթնան եւ անոր նկարագիրը պիտի կալմուի:

Հըշինաընի «Մանուկներու թերթին» մէջ Մր. Մուտիշատաւամբը կը շեշտէ այս կէտը յայտարարելով՝ որ «Այո — Կրօնք մը պիտի ունենանք, բայց զայն պիտի ունենանք իյր լուծուած ձեւին մէջ եւ ոչթէ թանձրացեալ շեղջակոյտի մը պէս»: Քանի մանուկին յորդորական խրատներ տաս, նոյն քան աւելի ան պիտի գժկամակի զանոնք ընդունելու եւ ապարելու, սակայն տուր անոր բարոյականի վեհ զասեր, կրօնական ազնիւ սկզբունքներ կարճ պատմութեան մը մէջ գործող անհատի մը մարմնացումով ահա յաջողած կ'ըլլաս քունպատակիդ մէջ, առանց բառ մը խրատարանելու, կամ բարոյախօսելու:

Անցեալ տարի առիթ ունեցայ ունկնդրելու Պրիճուօթրի վարժապետանոցին «մատըլ սբուլ»ին մէջ փոքրիկ մանուկներու յատուկ կարճ պատմութիւններու դասը: Վարժուէին կը պատմէր Ուաշինգթոնի կեանքը քիչ մը առասպելային ձեւին տակ, հիացումով նշմարեցի այն արտակարդ խանդապութիւնը որով փոքրիկ մանուկները կը հետեւէին պատմու-

թեան կարծես ելեքտրականացած ու ներշնչուած Ուաշինկ-թընի վեհոգի անձնութիռութիւններուն դրուագը լսելով:

Դասին աւարտումէն ետք տեսայ որ մանուկին մէկը դուրս ելնելու ատեն իր ինկած ընկերոջ անանկ յօժարափոյթ անձնութիռութեամբ օգնութեան փութաց և անոր օգնեց, անանկ ցաւակցութեան արտայայտութիւն մը ցոյց տուաւ իր դէմքին վրայ որ, չի կրցանք իրեն չհարցնել թէ ինչու այդքան տիրեցաւ եւ օգնութեան փութաց իր ընկերոջ, մանուկը միամիտ չեցով մը բացադանչեց մեղի. «Ուաշինկթըն ալ այդպէս չըրա՞»:

Ահա միջադէպ մը զոր երբեք չեմ կրնար մոռնալ կեանքիս մէջ:

### Բ. Վերծանութեան հետաքրքրութիւն կ'արթնցնէ:

Հարկ չկայ բացատրելու թէ գրական ընթերցումը, դրական վայելքները ըմբոշնելու ճաշակին մշակութիւնը որքան օդտակար է եւ նոյն իսկ անհրաժեշտ դաստիարակուած մարդու մը համար: Ահա կարճ պատմութիւնները մանուկին ըմբռնելու կարողութեան համեմատ դրուած՝ անոր մէջ պիտի արթնցնեն դասագրքէն դուրս վերծանութիւններ ընելու հետաքրքրութիւնը: Այս կերպով մանուկը կը պատրաստուի ապագային մէջ աւելի նուրբ ու մշակուած գրականութիւն մը գնահատելու:

Այս տեսակէտով սրտի անհուն կսկիծով մը պէտք է յիշենք որ Թրքահայերս տակաւին մանկական գրականութեան սեռը գրեթէ չենք մշակած, ինչ որ շատ կարեւոր պակաս մըն է մեր մանուկներու դաստիարակութեան դործին մէջ:

Լուսաւորեալ երկիրներու մէջ ծաղկոցի եւ նախակըրթարանի ուսանողին կը տրուին ուսուցչին կողմէ ընտրուած արտաքին վերծանութեան գրքեր զորս ուսանողը կարդալէն ետք իր տեղեկագիրը (րիփօրք) կը մատուցանէ ուսուցչին: Սակայն այս շատ արդիւնաւոր միջոցը դործադրելու համար լուսաւորեալ երկիրներու ուսուցիչը ո՛րքան բաղդաւոր է իր ձեռքին տակ ունենալով հազարաւոր մանուկներու համար պատրաստուած գրքեր:

### Գ. Երեւակայութիւնը կը մշակէ:

Յայտնի է որ մտաւորական կարողութիւններու մէջ երեւակայութիւնը շատ կարեւոր տեղ մը ունի: Երեւականութենէ զուրկ մէկը ըսմբռներ պատմութիւնը, չկրնար յայտնութեամբ օգնութեան փութաց և անոր օգնեց, անանկ ցաւակցութեան արտայայտութիւն մը ցոյց տուաւ իր դէմքին վրայ որ, չի կրցանք իրեն չհարցնել թէ ինչու այդքան տիրեցաւ եւ օգնութեան փութաց իր ընկերոջ, մանուկը միամիտ չեցով մը բացադանչեց մեղի. «Ուաշինկթըն ալ այդպէս չըրա՞»:

Բոլոր դիտութիւններուն մէջ նոր հայեցողութիւն մը եւ կամ նոր յայտնութիւն մը ի յայտ բերող հանճարները առաւելապէս օժտուած են երեւակայութեամբ իրենց միւս կարողութիւններուն առընթեր:

Կարճ պատմութիւնները մանաւանդ, առասպելները, հէքեաթները, դիշարանութիւնները ցեղային սուր երեւականութեան ծնունդ գոհար աւանդութիւններ են որոնց դարերու յութեան ծնունդ գոհար աւանդութիւններ են որոնց դարերու միջին մինչեւ հիմա անջնջն գոյութիւնն իսկ գրանթացքին մէջ մինչեւ հիմա անջնջն իսկ գրանթացքին մը որ անոնք անկորնչելի արժէք մը ու կարեւութիւն մը ունին:

Յարմար ընտրութիւն մը այս կարգի պատմութիւններու մէջ անհրաժեշտ է, կիրարկելու համար զանոնք իրը ազդու միջոց մը մանկան երեւակայութիւնը մշակելու:

### Դ. Զուարք տրամադրութիւն կը մշակէ:

Մանուկը նորափթիթ վարդ մըն է ընդունակ՝ բուրուցնաւելու պայմանաւ որ երկնքի կենսատու ցողը զայն անեւու կիզող ճառագայթներէն պահպանէ:

Զուարթութեան տրամադրութիւնը այն կենսանորոգ զորութիւնն է մանկան ինչ որ է կենսապարգեւ ցողը վարդի շափրակներուն համար:

Շատեր այն գաղափարը ունին թէ մանուկը ի բնէ զուարթ է, ան միշտ կայտուելու, խայտալու հակամէտ է: զուարթ է, ան միշտ կայտուելու, խայտալու հակամէտ է: Սակայն մանուկներու կեանքը շատ մօտէն ուսումնասիրած կերմանացի գրադէտ իրնոթ ֆօն թւիլտընալրուխ իր «Մանուկ-գերմանացի գրադէտ իրնոթ ֆօն թւիլտընալրուխ իր մանուկներու Արցունքը» գրքին մէջ հիմանալի կերպով կը բացատրէ մանուկներն ալ ենթակայ են հոգեկան այն մտավակումներէ մանուկներն ալ հոգեկան այն մտավակումներն ալ հոգեկան տանջանքներ ու ատար որ մատագ հոգիներն ալ հոգեկան տանջանքներ:

նին, անոր պատճառը ուրիշ բան չէ բայց եթէ ան իրողութիւնը թէ անոնք մանուկները լաւ չեն ճանչնար : Մանուկները ծաղիկի կը նմանին, եթէ մէկը նեղութիւնը յանձն առնէ զանոնք քննելու, ան միշտ չպիտի գտնէ անոնց շափրակներուն մէջ երկնքի ցողին շողալը, հասկա նաեւ յաճախ պիտի գտնէ սկ, կրծող որդ մը, որ չարաշուք կերպով կը փեթուէ այդ գերգ շափրակները» :

Հատ որում մարդկային ջղային դրութիւնը (ուղեղ եւ ողնայարային թելեր) իր ամենէն կենսական գործարաններէն մէկն է, եւ մանկական շրջանին ատիկա շատ փափուկ վիճակի մը մէջ է, որչա՞փ առողջապահական է որ մանուկներու մէջ զուարթ տրամադրութիւն մը մշակելու հոգ տարուի :

Այս զուարթ տրամադրութիւնը կարելի է ձեռք բերել մանուկներուն առողջ հածոյք մը պատճառելու համար դըրուած պատմութիւններ պատմելով անոնց : Այս մարմնական կազդոյրը մանկութեան շրջանէն սկսած՝ մշակելով զուարթ բնաւորութիւն մը, առաջքը կ'առնէ կարդ մը ջղային թեթեւ կամ ծանրակշիռ խանդարումներուն որոնց ենթականերու թիւը ստուարանալու վրայ է դրեթէ ամէն երկիրներու մէջ :

Կարճ պատմութեան դասը լուսաւորեալ երկիրներու ամէն ծաղկոցներուն, եւ նախակրթարաններուն ծրագրին մէջ շատ կարեւոր տեղ մը կը դրաւէ հիմա և այս ճիւղը աւանդելու հոգը կը յանձնուի ոչ թէ պատահական, շատ յաճախ ապիկար ուսուցիչի մը, այլ մասնագէտ ուսուցիչի մը :

Լուսաւորեալ երկրի ժողովուրդները քաջ կերպով կիրակացնեն սա ճշմարտութիւնը որ էմբուրն դեղեցիկ կերպով կը խտացնէ հետագայ տողերու մէջ, «Մէծերու կեանքը ուսումնասիրելով մէկուն խորհուրդները եւ կեանքը մեծ կը դառնան» :

Ազգին պատմական կեանքէն առնուած դիւցազներգութիւնները նոյն իսկ աւանդավէպերը կը պատրաստեն անուղղակի կերպով մանուկին մէջ ապագայ ազգային անշահախնդիր հերոսը, անձնազոհ հայրենասէրը . դեղեցին, բարին, ճշմարտին, մէկ խօսքով մէծութեան Աստուածացումը ներբողող յուշկապարիկներու պատմութիւնը (Փէկրի թէյլզ) ու-

րիշ խօսքով երկրային իմաստ մը խորհրդանշող, երկնային պատմութիւնը, պիտի ներշնչէ ապագայ «Մէծը», «Ճշմարտութեան ախոյեանը», գեղեցկութեան առաքեալը : Բնութեան գաղտնիքները առասպեկլային ոսկի շղարշներու մէջ հիւսող «բնութեան պատմութիւնները», մանուկին մէջ պիտի կերտեն ապագայ բնապատումը, գիտունը :

Թող չկարծուի թէ այս անհաւատալի, հրաշապատում չէքեաթները մանուկը անգործնական իւթօփիստ մը, երազող մը պիտի դարձնեն, ընդհակառակը մանուկի մտքին վրայէն մը պիտի հարաբեկ չետպէտէ պիտի ջնջուին անհաւատալի գերբնական մասերը հեայն պատմութիւններուն, սակայն անոր զգացողական եւ հետեւաբար կամեցողական կեանքին վրայ խոր ծիւեր պիտի արձակեն անոնց էական ճշմարտութիւնները :

Մանուկը կը կարօտի մտաւորական յափշտակութեանց : «Աշխարհի պատմութեան դրքերէն պատմութիւններ լսել կամ կարդալ մանուկին անզանցառելի իրաւունքներէն մէկն է», կ'ըսէ Տոքթ. Սթէնլի Զօլ, Գլարք Համալսարանի ուսուցչապետը :





ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՅԵԼԵԱՆ

Ծնած՝ 1880 Մելու. 25ին. Հրջանաւարս՝ Սեբաստիոյ Ամեր. Բարձր. Վարդարանէն. դասասու Սեբաստիոյ Բող. Պատրիարքին (1898-1899). Հրջանաւարս՝ Մարզուանի Անաթօղորոցին (1903-1906). Հրջանաւարս՝ Օպկրիին տիս Գոյէճէն և Ա. Բ. առած (1903). դասասու Սեբաստիա Նօրմըլ Սփուլի (1903-1906). Հրջանաւարս՝ Օպկրիին տիս Նօրմըլ Սփուլի (1907). դասասու Գիտական գասեցական և Ա. Մ. առած (1907). դասասու Գիտական գասեցական և Ա. Մ. առած (1907). Դասասու Գիտական գասեցական և Ա. Մ. առած (1907). Հրջանաւարս՝ Առաջնարդ Բոլի Սրբին կիլա, Մէս. (1907-09). Հրջանաւարս՝ Առաջնարդ Բոլի Սրբին կիլա, Մէս. (1911). Թէկիօն Ելեքտրական Ճարտարագիտութեան մէջ (1911). Թէկիօն Ելեքտրական Ճարտարագիտութեան մէջ (1911). Յուլիսէն կվեր:

# ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

## ԱՌՈՐԵԱՅ ԿԵԱՆՔԻ ՄԷՋ

ՏԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՅԷԼԵԱՆ

Վերջին տասը տարիներու մէջ ճարտարագիտութիւնը եղած բոլոր մասնագիտութիւններու ամենէն ժողովրդականը եղած է, թէեւ ոչ ամենէն շահարերը։ Որովհետեւ ճարտարագէտներ սկսած են գրաւել լաւագոյն դիրքերը աշխարհի զարգացումին մէջ։ Եւ մինչեւ իսկ քաղաքական աշխարհը հասկցած թէ քաղաքներու ֆիզիքական պէտքերուն մատակարարութէ համար անհրաժեշտ է ճարտարագէտներու տալ ամեթեանը համար անհրաժեշտ է ճարտարագիտութիւնը։ Այս պատճառով ճարտարագիտանակարեւոր պաշտօններ խռոված են ուսանողներով այնպէս որ ասոր կան դպրոցներ խռոված են ուսանողներով այնպէս որ ասոր կան դպրոցներ խռոված են իրենց դասնախները։ Թացքը եւ խստացուցած իրենց պահանջները։

Կար ժամանակ մը երբ ոմանք կը խորհին թէ ճարտարագիտութեան դաշտը նեղ պիտի դայ ապագայ սերունդի յարածուն ուսանողութեան առջև։ Դար մը առաջ երբ քանի մը երիտասարդներ հարցուցին թէլֆըրտի, իր դարուն մէջ ճարտարագէտին, իր դաղափարը քաղաքական ճարտագոյն ճարտարագէտին, իր դաղափարը ճարտարագէտին ճարտարագէտին ճարտարագէտին, ըստու թէ տարագիտութեան արուեստին հետեւելու մասին, ըստու թէ միջն բրիտանիոյ համար պէտք եղած բոլոր ջրանցքները, Մեծն Բրիտանիոյ համար պէտք եղած բոլոր ջրանցքները, Համբաները եւ նաւահանգիստները շինած է ինք եւ այլեւս ճամբաները եւ նաւահանգիստները։ Քաղաքներու բնակչութեան աւելնարկներու շինութեանը։ Քաղաքներու բնակչութեան աւելնարկներու համար պարագաներու մասին նոր նոր կանալովը եւ քաղաքակրթութեան զարդացումովը նոր նոր կանալովը եւ աղաքներ երեւան եկած են եւ արդէն հիներն ալ բարօտութիւններ երեւան եկած են եւ արդէն հիներն ալ կարօտին բեկութեան կամ բոլորովին նորոգութեան կը կարօտին բեկութեան կամ աչքի առջեւ եղած ճեռնարկները նկատի առնել նոյն իսկ աչքի առջեւ եղած ճեռնարկները նկատի առնել

լով կը տեսնենք թէ ընդարձակ դաշտ մը բացուած է ճարտարագիտութեան արուեստին առջեւ եւ ինչպէս դիտել կուտայ Անգլիացի գրագէտ մը «Ճարտարագէտներ ապագայի աղնուազետներն են» :

### ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆՆ ՆՊԱՏԱԿԸ

Ճարտարագիտութիւնը նիւթին մեքենական յատկութիւնները գործածելու արհեստն է որևէ շինութեան եւ մեքենայի մէջ։ Այսպիսի մեքենաններու հնարումը, շինութիւնը և գործածութիւնն է որ կարելի կ'ընէ երեան բերել բնութեան թագուն ոյժը, փոխանցել զայն այնպիսի ձեւերու եւ փոխաղբել այնպիսի տեղեր որ կրնայ գործածութիւն ամենաօդտակար եւ ամենաաժտն կերպով։ Ճարտարագէտին գործն է շահագործել բնութեան մթերուած զանձերը, սանձել անոր զօրութիւնները եւ հնագանեցնել զանոնք մարդկութեան կամքին առջեւ։ Իրարու մօտ բերել մարդեր եւ հաղորդակցութեան մէջ զնել զանոնք հեռագրերու եւ հեռաձայներու, ուղիներու եւ երկաթուղիներու, կամուրջներու եւ ջրանցքներու, փաղուղիներու (սրպուէյ) եւ ներքնուղիներու (քընըլ) միջոցով։ Պաշտպանել կեանքը եւ ստացուածքը անհնդութեան եւ ծուլութեան դէմ, եւ տալու մարդկութեան հանդիսա կեանք մը, անոր տրամադրութեան տակ դնելով կեանքի բոլոր պիտոյքները։

Այս բլլարով ճարտարագէտին գործը պէտք է որ իւրացնէ ան բոլոր արուեստները եւ գիտութիւնները, թէ վերացական եւ թէ գործնական։ Պէտք է որ գիտնայ չէ թէ միայն նիւթին եւ ոյժին օրէնքները այլ նիւթական իրերու զօրութիւնը։ չէ թէ միայն մեքենայի մը հնարումը այլ անոր շինութիւնը եւ գործածութիւնը։ չէ թէ միայն պէտք է նոր պիտութիւնը իւրացական գիտութիւնները յլանալ, այլ դիտնայ զագիտնայ խորհիլ եւ գաղափարներ յլանալ, այլ դիտնայ զանոնք արտայայտելու եղանակը պարզ եւ ճշգրիտ կերպով։ Անոնք ճարտարագէտին կը տրուի գործնական դասեր, բուն իւրաց հալիքները որ կը տեսնենք մեր տուններուն, խանութներուն և փողոցներուն մէջ եւ ամէն ուրեք։

սորվի ան մեքենական գծագրութիւն, կարենալու համար բացատրել իր գաղափարները ուրուագիծերով։ Տեղեակ կ'ըլլայ զիտական գործիներու գործածութեանը եւ ամէն կերպով կազմ եւ պատրաստ չուտ ըմբռնելու համար իրերու իրարու հետ ունեցած յարաբերութիւնը եւ անոնցմէ գործնական օգուտ մը հանելու աշխարհին։

Ճարտարագիտութիւնը առանձին մասնագիտութիւն մը չէ բժշկութեան պէս, այլ կը տարածուի արդի բոլոր արհեստներու ընդհանուր ձիւղերուն մէջ։ տնտեսագիտութեան, վաճառականութեան եւ կեանքի բոլոր գործունէութեան մէջ ուր որ նպատակն է մեծագոյն հասուցումը ընդունիլ փոքրագոյն ծախքով։

Հասկնալու համար ճարտարագիտութիւնը բաւական է միայն նկատի առնել 19րդ եւ 20րդ դարերու հսկայ յառաջդիմութիւնը եւ այն ամէն ճարտարագիտական ձեռնարկները որ մեր աչքին առջեւ ունինք ամէն օր։ Բաւական է միայն որ երկար անուն կամքի քրօթօն Զրութինի առկախ կառանել նիւթորքի Քրօթօն Զրութինի առկախ կամքի միմուրջը, Հրասընի ներքնուղին նիւթորքի և նիւթ Ճրպղի միջնորդը, «քուէնիրիէրի սէնչըրի լիմիթը» շողեկառքը, Քիօքըքի ջըւ, «քուէնիրիէրի լիմիթը» (քառըր բէնիր), որուն շինութիւնը երբ լրանայ 200,000 ձիւու զօրութիւն յառաջ պիտի թիւնը երբ լրանայ 200,000 ձիւու զօրութիւն յառաջ պիտի թիւնը կամքի միջնորդը կամքաները անցքը, որ մեծագոյն ձեռնարկն է այս երկրին, Հեռաձայնը, անցքը, որ մեծագոյն ձեռնարկն է այս երկրին, Հեռաձայնը, Անթել Հեռագիրը, Օդանաւը եւ ելեքտրական բոլոր գարմաններներուն և նալիքները որ կը տեսնենք մեր տուններուն, խանութներուն և փողոցներուն մէջ եւ ամէն ուրեք։

### ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԵԹՈԾՔ

Ճարտարագիտութիւնը զիտութեան գործնականացումն է եւ հետեւարար անոր մեթոսն է զիտական մեթոսը եւ յագահակի կը գործածէ հետեւեալ քայլերը։

1. Դիտողութիւն,
2. Ենթագրութիւն,

3. Հաւաքում նիւթի (տէյթա) եւ փորձ,  
 4. Դասաւորութիւն արդիւնքներու,  
 5. Բաղդատութիւն,  
 6. Եղբակացութիւն:

Ասիկայ կրնայ բացատրուիլ ձգողութեան հանրածանօթ օրինակովը: Նեւտոն դիմեց ինձորին իյնալը, ենթաղրեց թէ երկիրը զայն իրեն քաշեց, ուղղակի փորձի ենթարկեց իր ենթաղրութիւնը, վար ձգելով ուրիշ առարկաներ, ինչպէս քար, փետուր ևն ., յետոյ դասաւորեց իր փորձերու արդիւնքները եւ բաղդատելով զանոնք իրարու հետ բացատրութիւն մը դտաւ քարին իյնալուն եւ փետուրին վեր ելելուն համար եւ եղբակացութեան մը եկաւ:

Որեւէ ճարտարագիտական ձեռնարկի մէջ զարդարը կրնայ յդացուիլ ճարտարագիտի մը մտքին մէջ. ան կը ձեւակերպէ եւ ենթաղրութեան մը կը վերածէ. կը հաւաքէ բոլոր նիւթերը (տէյթա) որ կրնայ ձեռք ձգել թէ իր փորձերէն և թէ ուրիշներու փորձառութենէն. կը դասաւորէ զանոնք, սիւնակներու կը բաժնէ. շատ անդամ դիմելով կը ներկայացնէ զանոնք բացորոշ կերպով կրնալ տեսնելու համար անոնց զանազանութիւնը եւ բաղդատելով զանոնք եւ յառաջ բոլոր բոլոր նպաստաւոր և անհպաստ կէտերը, կը յանդի եղբակացութեան մը: Այս նախնական դործը լրացնելէ ետք մեթոսաւոր ծրագիր մը կը շինէ եւ կը սկսի շինութեան: Այժմ իր ամրող ուշաղբութիւնը կը դարձնէ արդիւնաւորութեան (էֆֆիւրնի) եւ զարգացումի: Արդիւնաւորութիւնը սելով պէտք է հասկնանք համեմատութիւնը օգտակար դործին եւ գործածուած ոյժին, կամ թուարանական լեզուով, ծախսուած ոյժը հաւասար է օգտակար դործին առաւել վատնումներուն. ուրեմն որչափ պղտիկ ըլլայ վատնումը, շրջումը եւ որեւէ ոյժի կորուստ նոյնչափ մեծ կ'ըլլայ դործի մը արդիւնաւորութիւնը: Արդ ճարտարագիտը կ'աշխատի անհետացնել այն միջոցները որ ոյժի կորուստ յառաջ կը բերեն եւ կը ջանայ յառաջ բերել բարձրադոյն արդիւնքը կարելի եղած փոքրագոյն ծախքով:

Արդիւնաւորութիւն եւ զարդացում երկու մեծ սկըզ-

բունքներ են որոնց ակնկառոյց կը նային այսօրուան բոլոր գործարանները, եւ «Աշխատութեան բաժանումն» է այն միջոցը որ կրնայ գործնական հիմի վրայ դնել այս երկու սկզբունքները: Ներկայիս, բաղդատմամբ փոքր թուով ճարտարագիտաներու խմբակ մը կ'ուրուազծէ գործը, զծագիրներ կ'օգնեն անոնց եւ ընթեռնի վիճակի մը կը վերածեն անոնց ուրուազիծը, յետոյ գործին իւրաքանչիւր մասը կը յանձնուի անուս եւ սակայն իր ճիւղին մէջ վարպետ գործաւորի մը, ապա գործին զատ զատ մասերը իրար կը բերուին եւ գործը կ'ամբողջանայ ամենէն արդիւնաւոր կերպով եւ լաւագոյն վարպետութեամբ:

Ճարտարագիտական օրինակ մը առնենք նոյն մէթոսը բացատրելու համար: Ենթադրենք թէ երկու բաղաքներ կան բացատրելու համար չետ կապուած չեն ելեքտրական կառքի գիորոնք իրարու հետ կապուած չեն ելեքտրական կառքի գիորոնք նոյն բնակչութեան աւելնալովը փոխագրութեան ծով: Այսոնց բնակչութեան աւելնալովը փոխագրութեան ծովը: Կ'այցենք անձամբ այս արելու բաղաքները եւ ուշաղբութեամբ կը զննէ ժողովուրդին երկու բաղաքները եւ անոնց արհետն ու գասակարդը եւ անոնց «Հեծքնութիւնը, անոնց արհետն ու գասակարդը եւ անոնց առջերը»: Կը նայի թէ զբոսավայրեր կա՞ն, անելու սովորութիւնը»: Կը նայի թէ զբոսավայրեր կա՞ն, անելու կրնա՞ն հաստատուիլ: Կը գտնէ նաեւ նոնց մօտերը եւ կամ կրնա՞ն հաստատուիլ: Կը գտնէ մը քաղաքներու բնակչութեան թիւը եւ անոնցմէ կը հաշուէ մը քաղաքներու բնակչութեան թիւը եւ անոնցմէ կը հաշուէ մը զլուխ փոխագրուելիք անհատներուն թիւը: Հաշուէ զլուխ կ'անէ նաեւ բաղաքներուն մէծնալը եւ ապազայ կարելի թիւնները: Խոր հուրդ կը հարցնէ գործաւորներուն եւ սեղանապետներուն ժողովուրդին կացութեանը մասին: Տեղեկութիւն կը հաւաքէ ուրիշ ելեքտրական կառքերու ընկերութիւններէ, եւ բաղդատելով իր հաւաքած նիւթերը (տէյթա) անոնց տուածներուն հետ եղբակացութեան մը կը յանդի:

Այսպիսի ձեռնարկի մը ծախքին մասին զարդարը մը կազմելու համար, ձեռք կը ձգէ քարտէսներ որոնք տեղին

բարձրութիւնը եւ ցածութիւնը կը ցուցընեն մանրամասնօրէն։ Յետոյ անձամբ այցելելով կ'որոշէ զծին ճիշտ զիրքը, նկատի ունենալով այն կէտերը որ զբաղումի մեծ կեղրոններ են կամ ըլլալ կը խոստանան։ Եւ մանաւանդ այն վայրերը որ ժողովուրդին ամենէն աւելի դիւրամատչելի են։ Հաշիւի կ'առնէ նաեւ տրուելիք աշխատութեան եւ նիւթին ծախքերը եւ կըրկին բաղգատելով զանոնք նոյն օրինակ ճեռնարկներու հետ որոշ գաղափար մը կը կազմէ անոր ծախքին մասին։ Անկէ ետք կը հաշուէ շինուելիք կառքերուն եւ ելեքտրական գործարանին ծախքերը։ Ասոնք բնականաբար կախում ունին կառքերուն մեծութենէն, ծանրութենէն, թիւէն, երթալիք արագութենէն եւ յաճախակիութենէն եւ ասոնք ալ փոխադրուելիք մարդոց թիւէն որ արդէն հաշիւի առնուած էր եկամուտի քննութեան պահուն, ուստի ծրագիր մը կը շինէ եւ զծաւոր կերպով կը ներկայացնէ թուղթի վրայ եւ անոնց միջոցով կ'որոշէ ելեքտրական գործարանին դիրքը եւ մեծութիւնը։ Իսկ յառաջ գալիք ծախքերուն համար ճարտարագէտը կրկին կը դիմէ ուրիշ ընկերութիւններու եւ կը տեսնէ թէ ասիկա ընդունուած դրամին զրեթէ հարիւրին 55ն է, եւ ուստի դասաւորելով իր նիւթերը (տէյթա) կը պատրաստէ վերջնական տեղեկագիր մը դրամատէրին ներկայացնելու համար եւ ան տեսնելով զործին շահարերութիւնը կ'որոշէ զործին ապահովութիւնը կը տեսնէ յառաջաւոր կը զարդարութիւնը կ'որոշէ ճամատական միջոցները մէջ այլ նաեւ շինութեան եւ ապա զործածութեան պահուն։ Ընկերութիւնը կը պահէ ճարտարագէտներուն ուրութեան մասին մասնէն այս միջոցներուն ուրութեան մէջ այլ նայի թէ ճաշարանին մօտերը կա՞ն զրուալայրեր կամ եթէ չկան կրնա՞ն հաստատուել որպէսպի ժողովուրդը ան կոզմը րերեն տօնի օրեր։ Կ'ուսումնասիրէ նաեւ այն թաղերուն բնակիչներուն թիւը տարբեր ժամանակներու համար, տեսնելու թէ անոնք կը նուղդի՞ն թէ կ'աճին եւ թէ ի՞նչ համեմատութեամբ։ Այսպէս կը հաշուէ յառաջ գալիք եկամուտը։

Ճարտարագիտական միջոցները զործածելի են չէ թէ միայն նախապատրաստական զործերու մէջ այլ նաեւ շինութեան եւ ապա զործածութեան պահուն։ Ընկերութիւնը կը պահէ ճարտարագէտներուն ոյժ մը որոնք շարունակ կը հըսկեն զործին վրայ եւ կը փնտուն միջոցներ զործածութեան ծախքերը նուազեցնելու համար։ Փորձեր կը կատարեն միշտ մեքենաներու վրայ, նիւթեր կը հաւաքեն, բաղդատութիւններ կ'ընեն վատնումները անհետացնելու, ծախքերը նուազեցնելու և եկամուտը աւելցնելու համար։

### ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԿԻՐԱՄՈՒԹԻՒՆԸ

Վերոյիշեալ ճարտարագիտական մեթոսները կրնան զործածուել մեր առօրեայ կեանքի բոլոր զործառնութիւններուն մէջ։ Օրինակի համար, ենթաղրենք թէ մէկը կը խորհի զործի մը ձեռնարկել եւ մաքին մէջ կը յղանայ ճաշարան մը բանալու զաղափարը։ Լրջօրէն նկատի առնելու պահուն իրեն կը ներկայանան զլխաւորաբար երկու հարցումներ։ թէ ո՞ւր եւ ինչ տեսա՞կ ճաշարան մը բանալու է։ Ուստի խորզարկութեան կը սկսի, ինչպէս ըրաւ ճարտարագէտը ելեքտրական գիծի ձեռնարկին մէջ։ Նախ կը փնտուէ տեղ մը որ կրնայ վարձուել պէտք եղած պարագային եւ յետոյ կը սկսի ուսումնասիրելու ժողովուրդին կենցաղավարութիւնը, անոնց արհեստ, գասակարգը, ապրուստի եղանակը եւ անոնց «ուտելու» սովորութիւնները։ Կը քննէ նաեւ մօտակայ ճաշարանները, տեսնելու համար թէ ինչ տեսակ կերակուրներ կը պատրաստեն եւ անոնցմէ որոնք ամենէն շատ յաճախորդներ կը դրաւեն։ Կը գանէ ժողովուրդին թիւը որ կը բնակին այդթաղին մէջ եւ կը գտնէ համեմատութիւնը անոնց որ ճաշարան կը յաճախեն կրակի եւ տօն օրեր։ Կը նայի թէ ճաշարանին մօտերը կա՞ն զրուալայրեր կամ եթէ չկան կրնա՞ն հաստատուել որպէսպի ժողովուրդը ան կոզմը րերեն տօնի օրեր։ Կ'ուսումնասիրէ նաեւ այն թաղերուն բնակիչներուն թիւը տարբեր ժամանակներու համար, տեսնելու թէ անոնք կը նուղդի՞ն թէ կ'աճին եւ թէ ի՞նչ համեմատութեամբ։ Այսպէս կը հաշուէ յառաջ գալիք եկամուտը։


Նոյն կերպով կը գտնէ այս ձեռնարկին համար ընկելիք ծախքը եւ զանոնք բաղդատելով ուրիշ տեղերէ քաղած ծանոթութիւններուն հետ կը համնի եղանակացութեան մը։

Ենթաղրենք թէ կը վարձէ ժողովուրդին դիւրամատչելի տեղ մը և զործի կը սկսի։ Հոս ալ կրնայ զործածել ճարտարագիտական մեթոսները իր զործը զարգացնելու եւ մեծադրյն «արդիւնաւորութիւն» յառաջ րերեն լու համար։

Անշուշտ կան շատ մը պարագաներ որոնց մէջ կրնայ զործածել այս մեթոսները սակայն բացարութեան համար անոնցմէ մէկը միայն։

Դիւրութեան համար ենթադրենք թէ ճաշարանապետը միայն 25 սէնթնոց կերակուր կուտայ, եւ գիտնալ կ'ուզէ թէ կերակուր զլուխ քանի սէնթ ծախսելու է որպէսզի ամենէն շատ շահի: Փորձի համար ըսենք թէ 10 սէնթ կը ծախսէ եւ կը հաշուէ իր յաճախորդներուն թիւը, կը շարունակէ այսպէս, մինչեւ որ անոնց թիւը զրեթէ միօրինակ երեւոյթ մը առնէ: Յետոյ 12 սէնթի կը բարձրացնէ կերակուր զլուխ ըրած ծախքը եւ կը դառնէ յաճախորդներուն միջին թիւը: Յետոյ 14, 16, 18, 20 սէնթի ևն, այսպէս դառնելով ամէն անգամ յաճախորդներուն թիւը: Հիմա պատրիստ է գծաւոր կերպով ներկայացնելու իր հաշիւները և դառնելու փափաքած ծանօթութիւնները:

Փոքրիկ քառակուսիներու բաժնուած թուղթի մը վրայ հորիզոնական ու ուղղահայեաց երկու դիմեր կը նշանակէ (Տես ձեւ 1): Կերակուր զլուխ ըրած ծախքը կը ներկա-



յացնէ հորիզոնական գծին վրայ եւ յաճախորդներու թիւը ուղղահայեացին վրայ: Ենթադրենք թէ իր հաշիւը իրեն կը ցուցընէ թէ երր 10 սէնթ ծախսեց կերակուր զլուխ 15 յաճախորդ ունեցաւ օրական միջին հաշուով, 12 սէնթ 25 յաճախորդ, 14 սէնթ 40 յաճախորդ, 16 սէնթ 60 յաճախորդ: Նախ 10 եւ 15 թիւերուն հորիզոնական եւ ուղղահայեաց գիծերուն վիրար կտրած կէտը կը նշանակէ կէտով մը, յետոյ 12 եւ 25ին, 14 եւ 40ին, 16 եւ 60ին, 18 եւ 75ին և 20 եւ 85ին այսպէս ունենալով վեց կէտեր որոնց վրայէ կը գծէ կոր գիծ մը: Այս գիծը որոշ կերպով կը ցուցնէ իր յաճախորդներուն թիւին բարձրանալը կերակուրներու համար եղած ծախքին բարձրանալուն հետո: Սակայն այս չէ իր փափաքած տեղեկութիւնը: Այժմ կը պատրաստէ «եկամուտի» գիծը որ պիտի լուծէ իր ուղած խնդիրը: Ասոր համար հետեւեալ հաշիւը կ'ընէ: Օրինակ, եթէ կերակուր զլուխ 14 սէնթ ծախսէ 25 սէնթով կերակուրէն 11 սէնթ կը շահի, բայց յաճախորդներու թիւը 40 էր, ուրեմն օրական շահը կ'ըլլայ 11 անդամ՝ 40 — \$ 4.40:

ԿԵՐԱԿՈՒՐԻ ԳԻՆԸ	ԿԵՐԱԿՈՒՐԻ ԾԱԽՔԸ	ԿԵՐԱԿՈՒՐԻ ԳԼՈՒԽԸ ԵՎԻԸ	ՅԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԹԻՒԸ	ՕՐ-Ի-Ն ԵՎԱՄԱՐ
25	6	19	0	0
25	10	15	15	2.25
25	12	13	25	3.25
25	14	11	40	4.40
25	17	8	68	5.44
25	20	5	85	4.25
25	23	2	94	1.88
25	25	0	95	0

Վերջին սիւնակը կուտայ պէտք եղած կէտերը որոնց վրայէ կը գծէ կոր գիծ մը: Ասոր ամենաբարձր կէտը կը ներկայացնէ ամենաշահաւոր գինը որ պէտք է ծախսուի կերակուր զլուխ, վերի օրինակին մէջ 17 սէնթ: Քանի որ մարդոց թիւը կայուն չկրնար ըլլալ կերակուրներու ծախսն ալ միօրինակ չկրնար ըլլալ սակայն շարունակաբար գործածե-

լով վերի միջոցը ճաշարանապետը կրնայ գտնել այն մօտաւոր դումալը որ իրեն բարձրագոյն շահը կուտայ:

Ճարտարագիտութիւնը քաղաքակրթութեան պառողն է: Պատմութիւնը մեզի կը սորվեցնէ թէ զարգացեալ ազգերու մէջ մասնաւոր միասում մը կայ դէպի գործնականութիւն: Անցած է այլեւս երազի եւ վարկածներու դարը, ան որ կըրնայ գործնական օգուտ մը հանել հայեցողութիւններէն կը շահի յաղթութեան գափնին: Արդիւնաւոր կեանք մը ապրելու պայմանն է զմեղ յարմարցնել դարուս այս գօրաւոր հոսանքին: Ասիկա մասնաւորապէս կարեւոր է մեզի հայերուս համար, քանի որ մենք աւելի վերացական ժողովուրդ մըն ենք: Մեր ձիրքերը աւելի մտաւոր կամ իմացական կարգէն են եւ մասնաւոր չանք կը պահանջեն զանոնք գործնականցնելու: Եթէ կուղենք Ամերիկահայերս կարեւոր բաժին մը ունենալ մեր երկրի վերածնութեան գործին մէջ, հոգ տանինք այս կարեւոր կէտին: Երկիրը չվերածնիր հայեցողութիւններով կամ վարդապետութիւններով, պէտք է մշակել անոր հողը արդի երկրագործական միջոցներով, ոսողել անբերի դաշտերը թումբեր շինելով, բանալ անոր հանքերը, գործածել անոր մէջ գտնուած ջուրերու գօրութիւնը որոնք դարերէ ի վեր բոլորովին պարապ կը վատնուին, զիւրացնել երթեւեկութիւնը երկաթուղիներով, իրարու մօտ բերել ժողովուրդը հեռաձայններով եւ այս օրինակ հազարումէկ կերպերով դրախտի վերածել երկիրը:

Ամերիկան գործնականութեան երկիրն է եւ մենք մէծ առանձնաշնորհում մը կը վայելենք բնակելով այսպիսի երկրի մը մէջ, եւ հոս է որ ամենէն յարմար կերպով կրնանք պատրաստել զմեղ եւ մեր նոր սերունդը գործնական մարդեր ըլւալու կամ բառին լիցուն նշանակութեամբը ճարտարագիտներ ըլլալու եւ մեր կեանքերը «արդիւնաւոր» ընելու:



ՕՐ. ՆՈՒԱՐԻ ԾԵՐՅՆ

Շրջանը աւարտած՝ Սաութ-ի Շիքակոյի Հայ Սբուլէն 1907ին. ուսած՝ Շիքակոյի Արք Ինսքիքի մէջ (1904-1907). անկէ ի վեր թէ նոյն հաստատութեան մէջ իր արուեստը կը կատարելագործէ եւ թէ իր մասնաձիւղին կը հետեւի: Բացառիկ կարողութիւն ունեցողներուն համար հաստատուած կարգին մէջ ընդունուած է պատիւով: Իր մասնաձիւղն է կենդանագրի (բօրքիքյը) եւ Արմական Զարդի (Միւրը Տէֆըքէյըն) նկարչութեան մէջ: Գործերը ցուցադրուած են ցուցահանդէսներու մէջ եւ շատ պատիւի եւ գնահատութեան արժանացած:

**ԱՐՈՒԵՍՏ**  
**ՈՒՍՏԱՌԱԴԻ ՄԷ ՏԵՍԱԿԵՑՔՆ**

ՆՈՒԱՐԴ ԾԵՐԸՆ

Իմաստասէրը կ'ըսէ թէ կեանքը նկարագիրի արտայայտութիւնն է փորձառութեան եւ պարագաներու այլազան եւ անսահման աշխարհին մէջ յայտնուած։ Եւ արուեստը կ'արտայայտուի այս նկարագիրի զարդացումին մէջ եւ հետեւարար սահմանափակուած չէ մարդկային կեանքի գործունէութեան մէկ գծին մէջ միայն։ Ան չպատկանիր կեանքի երկրորդական եւ անարժէք իրականութիւններուն, վերացական եւ անհասկնալի, այլ արձագանք կը գտնէ մարդուն մէջ գոյութիւն ունեցող գեղագիտական գգացումի թելերուն մէջ։

Արուեստը, պարզ եւ դիւրահասկնալի, կը տարածէ իր շառաւիղները կեանքի բոլոր գործառնութիւններուն մէջ։ Լուռ կերպով թարգման կը հանդիսանայ օրուան դէպքեցուն անխտիր եւ աննախալաշմῆնեալ։ Հետեւարար յաջող արուեստագիտ մը ըլլալու պայմանն է խոր հասկցողութեամբ եւ անխտիր համակրանքով մեկնել մեր խորհուրդներու եւ գործերու հոգին իրենց յաւիտենական յարաբերութիւններուն մէջ, բարձրացնելով զանոնք եւ հասարակէն աւելի վեր մակարդակի մը վրայ գնելով։

Ներկի եւ կաւի պարզ գործածութիւնը անխմաստ պիտի ըլլար այս կեանքի պայքարին մէջ առանց այս հասկցողութեան։ Արուեստագիտ անփորձ ուսանողի մը սիսալը կը կայանայ շատ անդամ այն կէտին մէջ որ կուրօրէն կը սորմի գործածել իր վրձինը եւ բացարձակօրէն զանց կ'ընէ նկարագիրի ազնուացման գաղափարը եւ իրական կեանքի ուսումը։ Եւ երբ կ'ուզէ խօսիլ իր արուեստին միջոցով, կը

տեսնէ թէ չգտնուիր մէկը որ կը յօժարի իր ըսածները մտիկ ընելու որովհետեւ արդէն ըսելիք չունէր :

Քաղաքագէտը իր նահանգային գործերուն կը դարձնէ իր ամբողջ ուշադրութիւնը, գիտունը բնութեան բացարձակ օրէնքներուն, բժիշկը իր գեղերուն եւ ախտերու ուսումին եւ գործառը կը ճղնի իր առօրեայ պարէնը ճարելու : Եւ այս ամենը իրենց զբաղումներուն մէջ կեղրոնացուցած են իրենց միագերը իրենց շահուն մէջ եւ հետեւարար չեն կրնար հասկնալ միւսներուն զբաղումներէն, եւ իրենց միագը սահմանափակուած է միայն իրենց գործին մէջ : Արուեստագէտը սակայն իր արուեստին միջոցով կը մտնէ բոլոր դասակարգի մարդոց հոգիներուն խորերը եւ կը մէկնէ զանոնք հանրութեան իրենց ճշմարիտ լրսուն մէջ :

Այսպէս արուեստագէտին գործն է տարագրել իրթնութիւն, կեղծիք եւ ձեւակերպութիւն իր ընկեր արարածներուն հոգիին արտայայտութեանը մէջ : Ան պէտք է ըլլայ տւելի աղնիւ, աւելի աղատ եւ աւելի համակիր հանդէպ մարդկութեան և մանաւանդ ոչ-անձնասէր, թէ իւ ճշմարիտ է թէ բուն իսկ ասոր համար յաճախ սխալ կը հասկցուի ոչ-արուեստագէտներէն :

Նկարիչը չէ միայն որ կը տածէ այս բարձր դաղափառականը կեանքի մասին այլ բանաստեղծը եւ երաժիշտն ալ : Անոնք ալ ընդարձակած են իրենց հորիզոնները, հասկցած են լիովին մարդկային հոգին իր պարզութեանը մէջ եւ արտայայտած են իրենց զաղափարները մարդկութեան հասկնալի լեզուով մը — բառերով եւ երաժշտական ձայներով : Նկարչութիւնը, սակայն, կ'արտացայտէ իր անհատականութիւնը դոյներու, գիծերու եւ ձեւերու ներդաշնակութեան մէջ :

Բնութեան անփոփոխելի օրէնքներուն համաձայն արտայայտութեան կերպն ալ կ'անցնի շարունակ բնաշրջութեան շրջանին մէջէն : Երաժշտութիւնը մարդուն զզացումներուն առաջին ինքնարուխ արտայայտութիւնն էր եւ աստիճանաբար մարդոց հոգիներու եւ զաղափարներու բացարութիւնը վերածուեցաւ բառերու — լեզուի : Յետոյ երր մարդկութիւնը ինքնարտայայտութեան նոր միջոցներ կը փնտոէր գտաւ վերջապէս նկարչութիւնը որուն միջոցով կը ցաւ

տայայտել իր ներքին եւ բարձրագոյն գեղագիտական բնութիւնը գոյներով, գիծերով և ձեւերով :

Քանի որ կեանքի պայքարին մէջ մարդ շարունակ կը վաղէ «հաճոյքի» եւ «երջանկութեան» ետեւէն, նկարիչին նպատակն է գտնել կերպ մը որուն միջոցով կրնայ հասկնալի կերպով արտայայտել մարդուս մէջ գտնուած այս դաղափառականը, եւ քանի որ նկարչութեան լեզուն բաղդատաբար աւելի դժուար ըմբռնելի է քան միւս գեղարուեստներու լեզուն՝ աւելի դանդաղ եղած է իր զարդացումը, եւ սակայն նոյն ատեն տիեզերական եղած է իր լեզուն, հասկնալի ամէն ցեղի, լեզուի, հաւատքի մարդերուն համար : Ան կը խօսի աղդու կերպով իւրաքանչիւր անհատի :

Ճարտարապետութեան, քանդակագործութեան եւ նըւկարչութեան գործեր գիմադրած են դարերու հոսանքին դէմ եւ միշտ կը մնան իրը ներջնումի պատգամներ եւ յաւիտենական կոթողներ մարդկութեան անցեալ ջանքերուն ու խորհուրդներուն : Յունաց Պարթենոնը եւ ո՞ր Յոյն չպարծենար անով : Իտալացիներուն Միքայէլ Անդէլօն եւ իր ներկայացուցած զօրութիւնը եւ ոյժը եւ ո՞ր երկրի զաւակ չէ լած անոր նկատմամբ : Եւ դարձեալ Ռաֆայէլներ, Թիթիաններ եւ նկարչութեան Վէլասքէթներ, որոնք հաղարաւոր հոգիներ յափշտակած են և զանոնք վերացուցած են դէպի երկնային դաւաներ :

Տակաւին կան ոմանք որ կը պնդեն թէ արուեստը երկրորդական եւ անկարեւոր է եւ կը պատկանի անոնց որ կարեւոր գործ մը չունին ընելիք : Իրողութիւնը սակայն այն է թէ այս տեսակ անձեր չեն կրնար ըմբռնել գեղեցիկին դաղափարը որ գոյութիւն ունի կեանքի ամէն ձեւերուն մէջ : Անոնք չեն կրնար հասկնալ թէ իրենց բնութիւնը պիտի ճընշուէր բացարձակ նիւթապաշտութեան տակ եւ միայն ապրելու համար եղած ջանքը պիտի վերածէր զիրենք խեղճ արարածներու, զուրկ ամէն հոգեկան ձիրքերէ եւ գեղեցկութենէ :

Արուեստագէտը կուգայ եւ իր արտայայտութեան միջոցովը կը ցուցընէ անոնց իրերու գեղեցկութիւնը որ շարունակ եւ առատօրէն կը շրջապատէ մեզ : Կը ցուցընէ անոնց

արուեստի հոդին անբաժան անոնց առօրեայ միջավայրէն, իրը անհրաժեշտ տարրը իրենց գոյութեան:

Սրուեստական տարրին կարեւորութեան անդիտակից զգացումին այս պակասն է որ զանոնք ենթակայ կ'ընէ յունետեսութեան եւ տիրութեան, եւ ասովլ կը կորսնցնեն անոնք կեանքի այն «փոքր» հաճոյքները զորս վայելել ասհմանուած էին:

Զկայ անհատ մը որուն մէջ գոյութիւն չունենայ գեղեցիկին գաղափարը եւ հիացումի զգացումը: Ո՞ր արարածն է այն որ որչափ ալ խեղճ ու տղէտ ըլլաց պիտի չժպտի գեղեցիկ գոյնի մը, գիծի մը կամ գործի մը առջեւ: Եւ ո՞վ պիտի չկենայ հիացումով եւ յարգանքով պաշտամունքի շքեղ տաճարներու առջեւ եւ լուռ երկիւզածութեամբ բանայ իր հոդին անցեալի վսեմ կոթողներուն հանդէպ: Գալով ներկայ դարուս արուեստական շրջանին, քանին ը չեն լեցուած գնահատութեան ողիով եւ վսեմագյն գաղափարականէերով երբ իրենց մէջ ունեցած են Սօրոլա մը, երիտասարդութեան, բերկրանքի, եւ արեւու ճառագոյթներու նկարիչ մը, որ ցուցած է մեղի գեղեցիկը ովկիւնոսին եւ բնութեան մէջ որը մեղի թագուն մնացած պիտի ըլլար եթէ անոր և անոր նըմաններուն ձեռքը չդպէր չեն չարթնցնէր մեղ իրականութեան հանդէպ:

Նկարչութիւնն ալ ուրիշ արուեստներու ոլէս յառաջդիմական է եւ հետեւաբար անոր կարելիութիւնները անհատնում են: Եթէ մեր չին վարպետները նկարչութեան վերջակտը դրած ըլլային այլեւս հարկ պիտի չմնար մեղի անոր հետեւելու, արուեստը մեռած եւ անօգուտ բան մը եղած պիտի ըլլար: Բայց արուեստին կարեւորութիւնը կը տեսնուի կեանքի բոլոր գործառնութիւններու մէջ եւ շարունակ կարօտութիւնը երեւան կուզայ նոր նոր շրջանակներու մէջ, ինչպէս վաճառականական նկարագարդութեան մէջ ուրուն մէջ չեղինակի մը գաղափարները կը ներկայացուին նըմարով մը: Դարձեալ, նոր հետաքրքրութիւն մը արթնցած է գործնական մարդոց մէջ որմական զարդի նկարչութեան նըմատմամբ որուն կարեւորութիւնը զգալի կը դառնայ չէ թէ միայն հարուստներէ, այլ ամէն դաստիարակի մարդոցմէ:

Գործնական և կրթիչ կերպով կը խօսի ան ամենուն՝ ուրիշներու կեանքի, զործերու եւ խորհուրդներու նկատմամբ, այսպէս արթնցնելով մարդուն մէջ աւելի լայն համակրանք մը եւ հասկցողութիւն մը դէպի ուրիշները:

Ընկերութիւնը ոլէտք է որ քաջալերէ արուեստի զարգացումը ընդհանրութեան օգուտին համար, քանի որ ան չէ թէ միայն իրարու կը մօտեցնէ մարդկութիւնը այլ անոնց մէջ երեւան կը բերէ գեղեցկութեան եւ ներդաշնակութեան խտէալը, որով մաքուր խորհուրդներու եւ ներշնչումներու աղրիւր մը կ'ըլլայ երիտասարդներու միտքերուն մէջ եւ անոնք կ'ըլլան յարմարագոյն անդամներ ընկերութեան:

Երբ ընկերութիւնը կը ստեղծէ այսպէս գեղեցիկ եւ ներդաշնակ մթնոլորտ մը, մարդկութիւնը աւելի կը մօտենայ Աստուծոյ քանի որ Աստուծած րարիին, գեղեցիկին եւ ներդաշնակին մարմնացումն է:

Երբ մեր ակնարկը գարճնենք ընկերութեան, կը տեսնենք թէ սկիզբէն ի վեր նիւթապաշտական հակումներուն հետ զուգընթաց զացած են իր հոգեկան հակամիտութիւնները, եւ երբ ընկերութիւնը կը չանայ աղնուացնել մարդուս մէջ գեղեցիկին ճաշակը ասովլ հետեւած կ'ըլլայ Ամենագէտին նըմատակին որ դրաւ մարդուն մէջ գեղեցիկին եւ ներդաշնակին հանդէպ բղձանքի կայծ մը, եւ որչափ ատեն որ չողչողաց այս կայծը մեր կուրծքերուն տակ արուեստագէտ ուսանողը իրեն նպատակակիտ ըրած է ու պիտի ընէ մեկնել զայն մարդկութեան՝ զարգարելով անոնց պատերը անցեալ եւ ներկայ ցեղերու պատմութիւններովը, կանգնելով ճարտարապետական չենքիր գեղեցիկ եւ տոկուն, մարդուն գործածութեան համար, քանդակելով արձաններ եւ անոնց մէջ զնելով յաւիտենական արտապայտութիւնը անցեալ ցեղերու յոյսերուն եւ գաղափարականներուն:



ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

Ծնած՝ Այնթապ 1880 Յունիս 20ին. իր նախնական  
կրթութիւնը տեղւոյն Ներսէսեան դպրոցին մէջ ստացած.  
Եւ պահ մը ընդհատելով իր ուսման շրջանը 1901ին գարձ-  
եալ դպրոց մտած եւ 1903ին Աղենական Կրթարանէն եւ<sup>1</sup>  
1909ին կ. թ. Գոլէճէն շրջանաւարտած. միեւնոյն տարի  
(1909) Ամերիկա գալով 1910ին Եէյլ Համալսարանը մը-  
տած՝ Աստուածաբանական ճիւղը մշակելու համար եւ այս  
տարի B. D. տիտղոսով կ'աւարտէ իր դասընթացքը:

# ԱՐԹՈՒՐԻ ՊԱՐԱԳԱՐՆԵՐԻ ԲԱՐԵՇՔՅՈՒՄԸ

Ե

## ԱՊԱԳԱՅԻ ԿՐՈՆՔԸ

ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՖԵԱՆ

Մարդկային միտքը չբաւականար անցեալի եւ ներկայի կրօնքը ուսումնասիրութեան առարկայ ընելով, այլ կը ձգտի քննել ու գուշակել նաև ապագայի կրօնքն եւ անորպահանջներն ալ: Թէ ինչ պիտի ըլլաց ապագայ կրօնքին գըլխաւոր յատկանիցը չահեկան հարց մըն է զոր լիովին ըմբռնելու համար հարկ անհրաժեշտ է զիտնալ թէ, ի՞նչ է կրօնքը եւ ի՞նչ եղած է անոր ձգտումը անցեալի մէջ:

Կրօնքը՝ մարդուն մէջ արթնցած յարգանքի ու պաշտամունքի զգացումն է զէպի զերագոյն զօրութեան եւ կամ էակի մը, որուն կը պարտի ամբողջ տիեզերք իր ծագումը եւ գոյութեան իրաւունքը: Մաքս Միլը կարծիքով կրօնքի գործունէութեան բոլոր հետքերը, իր զարգացումի երկար շրջանին մէջ, կրնան ետ երթալ մինչեւ նախնական մէկ պարզ ըմբռնումին, անհունի զաղափարին, որ դոյ էր նախնական մարդու մտքին մէջ:

Հէր Բօդրֆ եւ Մ. Ռէվիլ կը յայտարարեն թէ անկարելի է երկրագնդիս վրայ գտնել ժողովուրդ մը որ բացարձակապէս զուրկ ըլլաց կրօնքի զաղափարէն, և ինդիրը միեւնոյն է նոյն իսկ ոչ քաղաքակրթեալ, վայրէնի ցեղերու համար ալ: Ասիկայ ի յայտ կուգայ նախապատմական ժամանակներէ մնացած չիրիմներէն, մողական գործիքներէն, կոչուարձաններէն եւ նախնական մարդուն իր ետեւը թողած այլ եւ այլ պատմական բեկորներէ:

Ոմանք կրօնքը երկու մասի կը բաժնեն, ներքին եւ արտաքին, ներքինը այն մասն է զոր մարդ կը զգաց իր ողբ-

տին, խղճմանքին եւ հոգեկան բնաւորութեանը մէջ, կրօնքին արտաքինը անոր էական մէկ մասը չկազմեր, այլ դրսի ձեւերու հաւաքածոն է միայն. կրօնքի ծէս եւ արարողութիւնները, անոր պաշտամունքի եւ հաւատալիքներու արտաքին գրութիւնը կը կազմեն:

Կրօնքին ներքին զգացումը թէ եւ կրնայ ազնուանալ բայց ան չփոխուիր, լաւ եւս, չահնականար, ան կեանք մընէ, կայմըն կողովէթի բառերով. «Աստուծոյ կեանքն է մարդուն հոգիին մէջ»: Կրօնքին արտաքին ձեւերը, հաւատալիքները եւ նոյն իսկ Աստուածարանական ճշառութիւնները բնաշխումի տիեզերական օրէնքին հետեւելով կը փոխուին միշտ, ժամանակի, պարագաներու եւ դարու պահանջքին համեմատ: Բնկերաբանական արդի գիտութիւնը ցոյց կուտաց թէ, ինչպէս ընտանիքը, կառավարութեան նախնական նահապետական ձեւը, արհեստը եւ բարոյական օրէնքները, պարզ կերպով սկըսան եւ ապա դարերու երկար հոլովումով աւելի որոշ գոյն ստացան, նոյն պէս ալ կրօնքը նախնական մարդուն մէջ պարզ կերպով ի յայտ գալով, աստիճանական զարգացումով տարրեր գիմայեղումներ կրած եւ այլազան փուլերէ անցնելով իր հիմակուան ձեւը առած է:

Աստուծոյ մասին ընդհանրապէս երեք տարրեր աղբերներէ կը տեղեկանանք, բնութեան (տիեզերք), Սր. Գրքի (Աստուածայացանութիւններ), եւ մարդու (մարդուն հոգերանական արամազքութիւնը) միջոցաւ: Այս երեք միջոցներուն մէջ մարդկային միտքն է գործօն տարրը, ան կը թափանցէ բնութեան զաղոնիքներուն, Աստուածայացանութիւններ անկէ դուրս կուգան, անով կը ճանչնանք նաև մենք մեր ներքին ոյժը, իմացական եւ բարոյական կարողութիւնները եւ հոգեկան բներեւոյթները:

Նախնական մարդը տղէտ ըլլալուն չկրցաւ կրօնքի իսկական արժէքը գնահատել եւ արտայայտել զայն այնովէս ինչպէս որ պէտք էր: Մանուկը ամէն բան իր մտաւորական չափովը կրնայ բմբոնել, ամէն զաղախար կը մարմնացնէ չօշափելի ձեւերու տակ: Երբ տակաւին մարդկութիւնն ալ իր տղայ հասակին մէջ էր, իր Աստուածը տեսանելի էր, իրեն պէս կը պտտէր, կը բարկանար, կ'ուտէր, կը խմէր, են:

Հետեարար նախնական կրօնքը ենթակայականէն աւելի առարկայական միտում ունեցած է: Նախկին սեւամորթ ցեղեր իրենց Աստուածներուն պատկերները սեւ նկարած են, և մարդիկ ամէն բանի համար մէջ մէկ Աստուածներ կը սահմանէին, եւ գրեթէ խնդիրը հիմա վայրենի ցեղերուն մէջ ալ նոյնն է: Օր մը նեւ Զելանտացի մը Եւրոպացին կը հարցնէր թէ, «Իրա՞ւ է որ Եւրոպայի մէջ միայն մէկ Աստուած կը բնակի եւ կարող է արտադրել ամէն բան»:

Օկրութ Քոմթ կրօնքը երեք շրջանի կը բաժնէ, Աստուածաբնական շրջան, նախնական ժամանակներու մէջ, բընազանցական շրջան միջին դարու մէջ, եւ գրական կամ գիտական շրջան արդի ժամանակուան մէջ:

Կրէփսի իր «Կրօնքի Վերածնունդը» գրքին մէջ կրօնքի համար երեք տարրեր ժամանակամիջոցներ ցոյց կուտայ, նախապատմական օրջան, որուն Աստուածները բնութեան գորութիւնները են, պատմական օրջան ուր Աստուածներ պետական եւ քաղաքական բնոյթ ունին, գաղափարական օրջան, որուն մէջ հին Աստուածներ կը մեռնին, եւ կամ լաւ եւս տեղի կուտան զաղափարական Աստուածներուն: Յայտնի է թէ յառաջացած ցեղի եւ կամ մարդոց կրօնքը ռամիկ դասկարդի կրօնքէն բարձր մակարդակի վրայ կը գտնուի միշտ: Պիրէր չհաւատար թէ հին ժամանակուան մէծ փիլիսոփաները եւ խորհուզ հանձարները, Սոկրատ, Պտաստոն, Արիստոտէլ, Կիկիրոն, Կեսար, են, ևն, շատ մը ուրիշներ՝ պաշտամ ըւլան Պղնձեայ եւ կամ մարմարեայ արձանները, այն հաւատքով թէ անոնք Աստուածներ եւ Աստուածուհիներ են Երաւոմբ:

Ուստի մէծ սխալ պիտի ըլլաց կրօնքը իր Աստուածաբնութեանը հետ չփոթել, որովհետեւ առաջինը գրեթէ նոյնը կը մնայ, բայց երկրորդը ուրիշ գիտութիւններու նման կը փոխուի միշտ, իր զարու զաղափարներու, ազգերու եւ մարդոց կրօնական փորձառութեան համեմատ: Աստուածաբնութիւնը կրօնքի համոզումներուն գիտական զրութիւնն է, ուրիշ խօսքով Աստուծոյ գիտութիւնն է, ամէն ոք կրնայ բարեպաշտ ըլլալ, բայց անզատածառ Աստուածաբնան չկրնար ըլլ-

լաւ։ Աստուածաբանութիւնը առանձին գիտութիւն մըն է և կը նորոգուի միշտ իր դարու պահանջքին համեմատ։

Երբ ակնարկ մը նետենք հին ուխտին, նոյն իրականութիւնը յստակօրէն մեր գիմայցը կը դունենք։ Ծննդոց գրքին հեղինակին համար Աստուած մարդու կերպարանք ունեցող պարտիզան մըն է, Մովսէսի Աստուածը վրիժառու և պատերազմող էակ մը։ Նոյն Աստուածը Եղիայի համար արդարութեան պաշտպան, Ամովսի համար ճշմարտութեամբ իշխող բարոյական ոյժ, Ովսիայի համար սիրոյ աղբիւր, Եսոյիի համար սուրբ, անմատչելի եւ հիասքանչ զօրութիւն, Երեմիայի համար անսկիզր, մարդոց սրտերը քննող տիեզերական իշխան, Եղեկիէլի համար ոչ թէ Պաղեստինի մէջ սահմանափակ, այլ ամէն ուրեք իր ներկայութեամբը պատրաստ շարժուն դոյութիւն մը։

Աստուած ամենուն համար ալ միեւնոյն Աստուածն է, բայց մարդիկ տարբեր ժամանակամիջոցներուն մէջ տարբեր կերպով կը յայտնեն զայն, հետեւեալ երկու պատճառաւ առաջին՝ որովհետեւ իրենց անձնական փորձառութիւնը և պարագաները տարբեր են, երկրորդը՝ որովհետեւ իրենց մտաւորական զարգացումին աստիճանը եւ իրենց ժամանակի դիտական լոյսին քանակը կը տարբերի։

Նոր ուխտի մէջ ալ կը տեսնուի զաղախարի նոյն յիշաշրջումը անհատներու մտաւորական կարողութեան տարբերութեամբը։ Քրիստոնէական կրօնքը եւ անոր յաւիտենական ճշմարտութիւնները Յիսուսի կեանքին եւ անոր վարդապետութիւններին ծագում առին, որոնք շատ պարզ են ի բնէ, բայց մարդիկ իրարմէ ո՞քափ տարբեր Եղանակներով կ'րմբընեն զայն, նոյն իսկ առաջին դարու Քրիստոնեաներ եւ Առաքեալներ եւս։ Առաջին երեք Աւետարաններու համար Յիսուս երկին Մեսիա մը, Պօղոսի համար Երկրաւոր իակ մը որ ինքզինքը խոնարհեցնելով մարդու կերպարանք առած է, իսկ չորրորդ Աւետարանի համար անսկիզր եւ ամենագէտ մէկն է, Յունարէն լոկոս, ԲԱՆՆ, Աստուծոյ տեսանելի և հասկընալի մասը եւ անոր գործակատարը։

Յովհաննէսի համար մեղքը Աստուծոյ սէրր արհամարհել է, Պօղոսի համար անհաւատութիւն, իսկ Յակոբոսի հա-

մար կրօնական պարտականութեանց մէջ թերանալ։ Առաջինի կարծիքով վրկութիւնը Աստուծոյ սիրոյ մէկ պարզեւն է, Պօղոսի համար «Արդարը հաւատքով կ'ապրի», եւ վըրկութիւնը հաւատքի արդիւնք է, իսկ Յակոբոսի համար վըրկութիւնը ձեւք կը բերուի միայն առաքինութեան գործքերով։ Խաղէս ճշմարտութիւնը միեւնոյն բանն է բայց արտայայտելու եւ բացատրելու և զանակները իրարմէ կը տարբերին։ Կրօնքներու վարդապետութեանց պատմութիւնը, ինչպէս Քրիստոնէական եկեղեցւոյ պատմութիւնը, աւելի ցայտուն կերպով եւ յստակօրէն կը մատնանշն նոյն իրողութիւնը, կրօնքի գաղափարներուն փոփոխումը, գարերու երկար հոլովումով, պարագաներու այլազան աղղեցութիւններուն ներքեւ։ Հոս օրինակներ բերել զանց կ'ընենք անոնցմէ, մանրամասնութեան մտնել հետաքրքիր ընթերցողներու թողլով։

Հիմա զիւրին է ըսել թէ ապագայի կրօնէը ի՞նչ պիտի ըլլոց, կրօնքը կեանք մըն, եւ կեանքը փոփոխութիւններ կը կրէ եւ ինքզինքը միջավայրի պահանջներուն յարմարցնելով միայն կ'ածի։ Հակատրամարանական պիտի ըլլոց, սակայն, կրօնքի արտաքին գաղափարները րուն կրօնքի հետ նոյնացնել եւ կարծել թէ ապագայի մէջ կրօնքն է որ պիտի փոխուի եւ կամ պիտի անհետանաց, ուշադրութեամբ դիտող մը պիտի տեսնէ որ փոխուողը միշտ կրօնքին ձեւերն են եւ ոչ թէ անոր ներքին ոյժը։ Ռիւտոլֆ Էօկէն՝ կը պնդէ թէ «Կրօնքին կին ձեւերը նորեցուն տեղի տալով, կրօնքին նեխքին ոյժը չվտանդուիր, այլ ընդ հակառակը կ'ուժովնայ եւ կ'ամրապնդուի ան»։ Եւ Ռիւտոլֆ կ'աւելցնէ նաև ըսելով թէ «Կրօնքը իր միջուկին մէջ յաւիտենական ճշմարտութիւններ կը պարունակէ, ճշմարտութիւններ որոնք չեն կրնար յաղթուիլ որեւէ արտաքին փոփոխութիւններով»։

1. Ապագայի կրօնէը ագատական խուզարկութիւններուն չպիտի հակառակի։ — Կրօնքներ կան որոնք ջլատած են մարդկացին ընկերութեան խմացական կարողութիւնները, կորովը, մեծ խոճնդու հանդիսանալով անոր զարդացումին, կրօնքներ ալ, ինչպէս Պաղեստինի մեծ վարդապետին հիմնած կրօնքը, որ թշուառ մարդկութեան ուահվիրան ու զօրակիդը

Հանդիսացած ու իրը այն առաջնորդած են ընկերութեան մեծ անիւը կեանքի վշտա առապարներէն, մանուածոյ բաւիլներէն դէպի ենջանկաւէտ հաղբուանը։ Հարկ կ<sup>ո</sup>սյ ըսելու որ կրօնք մը կը գաղրի ներզործիչ ըլլալէ այն ատեն երբ ժողովուրդ մը փոխանակ անոր խակական ողիին փարելու անոր դասական վարդապետութիւնները յարդէ եւ անոր կեղեւին կառչի միայն։

Սխալը զոր Պապական եկեղեցին միջին դարու միջոցին գործեց եւ որ տակաւին կը յամափ գործել այս չէ՞ր միթէ, ան փակեց իր դուռները ժամանակի ազատ խուզարկութիւններուն, գիտական, փիլիսոփայական նոր կարծիքներուն եւ հետեւարար տուժեց, տեղի տալով Բողոքականութեան հսկայ շարժումին։ Ներկայիս մէջ երկու րան կարելի է Պապական եկեղեցին համար, կամ դարուս արդի Աստուածարանական եւ իմաստասիրական զաղափարներուն առջեւ րանալ ինքզինքը, ինչպէս ծաղիկը կը բանայ ինքզինքը արեւու ճառագայթներուն, եւ հետեւարար նորոգուիլ եւ ուժովալ եւ կամ ալ տւելի մեծ վաղահաս անկումի ենթարկուիլ եւ ջախջախուիլ իսպառ։

Մեծ սխալ պիտի ըլլար կարծել թէ կրօնքը գիտութեան անհաշտ թշնամի է, անոնք գիրար չեզոքացնող բանակներ չեն, այլ միեւնոյն բանակին տարրեր ճիւզերը, իրարու լրացուցիչները, երկուքին նոպտուակն ալ ճշմարտութիւնը զրտնել եւ երեւան բերել է, երկուքն ալ ճշմարտութեան համար գոյութիւն ունին։ Կրօնքը, թէեւ իր տրտաքին բացատրութեան եղանակին մէջ երեւնու սխալներ ունեցած է, բայց ան ճշմարտութիւն կը քարոզէ, զիտութիւնն ալ նոյնակն կոչուած է ճշմարտութիւնը վարդապետելու։ Ճշմարտութիւնը կրօնքի համար տեսակ մը, զիտութեան համար տարրեր կերպով չարտացատեր ինքզինքը, ան միեւնոյն է երկուքին համար ալ, ուստի անոնք իրարու հակառակ չեն կրնար ըլլալ։

Ոմանք շատ սխալ հասկցած են Աստուածարանական արդի դրութեան մէջ բարձրագոյն քննադատութեան նպատակն եւ գործունէութեան եղանակը, մարդիկ նախապաշտումով յեցուն են անոր հանդէպ։ Քննադատութիւնը իր ծագումը Յունարէն «Քրիստո» բառէն առած է եւ կը նշանակէ

դատել, գնահատել, բանի մը խսկական արժէքը գտնել, արուեստի մէջ զեղեցիկը զուրս բերել։ Մաթիու Արնոլտ՝ «Աշխարհիս մէջ լաւագոյն ճանչցուած բաները գտնելու եւ ծանօթացնելու համար եղած անաշառ ջանք մը» կը նկատէ քննադատութիւնը։

Քննադատութեան նովատակը չէ կրօնական զաղափարները արմատախիլ ընել մարդկային բնութեան մէջ եւ որով տապալել կրօնքը, այլ զուրս բերել ինչ որ ճշմարիտ է, և գնահատել լաւագոյնները։ Արիստոտէլ որ Հիմնադիրը կը համարուի քննադատութեան, առկէ տարրեր իմաստով չհասկնար զայն։

Քննադատութիւնը կրօնքի համար չարիք մը չէ այլ ընդհակառակը բարիք մը եղած է, ան թէեւ կրօնքի փատած կեղեւները մէկդի կը նետէ, բայց միւս կողմէն անոր խսկան ողին երեւան հանելով կը չեշտէ անոր արժէքը։ Ապագայի կրօնքը, սակայն, չպիտի հակառակի ո՛չ բարձրագոյն քննադատութեան եւ ո՛չ ալ որեւէ ազատ խուզարկութիւններուն, զիտական եւ փիլիսոփայական արդի սկզբունքներուն, առանց ասոր կրօնք մը չկրնար իր գոյութիւնը պահել ապագային քաղաքակրթութեան թատերարեմին վրայ։

2. Ապագայի կրօնքը քանականութեան վրայ հիմնուած պիտի ըլլայ։ — Ամամիկ ամբոխին կեանքին մէջ զգացումը աւելի զօրաւոր է քան բանականութիւնը, մանկան մը կեսմաքը կը կառավարուի յաճախ բնազդումներով եւ զգացումներու մզիչ պժովիը, բայց երբ ան մեծնայ, ան աւելի կը ձգտի իր միտքը եւ տրամարանութիւնը զործածել քան հետեւիլ իր զգացումներու ետեւէն, անդիտակցարար եւ կուրօրէն։ Երբ մարդկութիւնը տղայ հասակին մէջ էր, նոյն բանը իրաւ էր անոր կրօնական կեանքին մէջ ալ, եւ հետեւարար նախնական մարդու կրօնքին մէջ շատ է զգացումի տարրը, արտաքին ցոյցերը, եւ ծէս եւ արարողութիւնները քան պաղ տրամարանութիւնը եւ մտքի գերը։

Արդի ժամանակուան մէջ կրօնքներ փոխանակ անհատին զգացումները շոյելու առաւել եւս կը ձգտին համոզել անոր միտքը, զոհացնել անոր զատողութիւնը եւ տրամա-

բանութիւնը : Ապեկա աւելի լայն բաժին պիտի ունենայ ապագայի կրօնքին մէջ, ուր կարեւորութենէ զուրկ պիտի ըւլան կրօնքին արտաքին ձեւերը :

Անձնութիւնը աւելի զօրաւոր չեշտով պիտի քառողի ապագայ կրօնքը, բայց ոչ թէ հակատրամաբանական այլ լաւագոյն մէթոսով, ուր զօրավար նօձի նման Փորթ Արթուրի պատերազմի մէջ հոչակ հանած քաջամարտիկ հերոսներ Միքատոյի մահուան ցուրտ զաղաղին առջեւ անձնասպան չպիտի ըլլան, իրբեւ յարդանք մեռած Կայսրին հողին, այլ իրենց անձնութիւնը կենդանի մարզերուն բարելաւութեան համար պիտի դործածեն : Ապագայի կրօնքը չատ պարզ պիտի ըլլայ և բնական, և ուր Տրայալնի խօսքին կարեւութիւնը կարծես պիտի բազմապատկուի . «Արուեստը կրնայ սխալի, բայց բնութիւնը ոչ երբէք» : Եւ Ժ. Ռուսոյի խօսքը իրականութիւն պիտի ստանայ, ան որ կ'ըսէք . «Բնութեան հետեւեցէք եւ ահա ամէն ինչ լաւ պիտի ըլլայ» : Մարդիկ աւելի պիտի մօտենան բնականին քան արուեստակեալ հին ձեւերուն, աւելի պիտի ուսումնասիրեն բնութիւնը քան ամրապինդ փարած պիտի մնան կրօնքի հին ձեւերու մեռած տառերուն :

3. Ապագայի կրօնքը, Զարլու կլիօթի կարծիքով, նուիրապետական և կամ իշխանապետական գաղափարէն զերծ սլիտի ըլլայ .— Յիշեալը կը խորհի թէ արդի ժամանակուան մէջ, ինչպէս ընկերական, կառավարական չրջանակներու մէջ բոնապետութիւնը տեղի կուտայ հաւասարութեան զաղակարին, նոյնպէս կրօնքի մէջ ալ իշխանապետական դրութիւնը իր ազգեցութիւնը պիտի կորսնցնէ հետզհետէ : Եւ կլիօթ՝ կուտարերի բարեկարգութեան շարժումը ինդինակութեան ձեւը փոխեց կ'ըսէ, հետեւարար Պապականութիւնը եկեղեցին եւ անոր վարդապետութիւնները անսխալ նկատելով եւ անոնց հեղինակութեան կոթնելով որքան չարաչար կը սխալի, Յուղոքականութիւնն ալ Ար. Գրքի տառական ներշնչման վրաց յենով միեւնդն սխալին մէջ կ'յնայ : Ապագայի մէջ կրօնքի պիտերը իրենք զիրենք անսխալ չպիտի հոչակին եւ ոչ ալ իրեւ Աստուծոյ փոխանորդը պիտի տիրեն ժողովուրդին վրաց իրեւ վիհանեա, անաթեմաներու տառա տարափը տե-

զացնելով ամէն անոնց վրայ որոնք իրենցմէ տարբեր գաղափարներուն կը հետեւին : Ապագայի կրօնքին առջեւ Պապը և Վատիկանի ղրան քով կեցող սպասաւորը, միենոյն հաւատացեալներ պիտի նկատուին եթէ իւրաքանչիւրը իր պաշտօնին մէջ հաւատարիմ մնան :

4. Ապագայի կրօնքը մարդկային հոգիկան իդանրուն համապատասխան պիտի ըլլայ .— Մարդը կրօնասէր էակ մըն է : Օկըոթ Սապաթիէրի կարծիքով, «Մարդը անբուժելի կերպով կրօնասէր է» : Սապիթիէր իր «Կրօնքի Փիլիսոփայութիւնը» գործին մէջ կը ցուցնէ թէ կրօնքը՝ իրբեւ մարդուն բնական զգացումներէն մին, անոր բնութեանը հետ խմորուած և անոր կամքէն անկախ պատճառներով ծնունդ առածէ : Իրականութիւնն մըն է ասիկա զոր Սապաթիէր ոչ միայն իր անձնական փորձառութեանը մէջ կը տեսնէ, հապա նաեւ աւելի որոշ կերպով մարդկացին ընկերութեան հաւաքական կեանքին մէջ ալ կը գտնէ, և որով կրօնքը մարդուն էութեան անհրաժեշտ մէկ պահանջնքը կը նկատէ :

Կրօնքներու մէջ ալ «յարմարագոյնի վերապրումը» գոյութիւն ունի . ապագայի մէջ պիտի ապրի միայն այն կրօնքը որ լաւագոյն կերպով կրնայ գոհացնել մարդկացին ցեղի կը բրոնական ներքին պահանջները եւ հողեկան բարձր իշեցէրը :

Անոնք որ կրօնքի ապագային մասին յոսոսես են չորաչար կը սխալին երբ նկատի առնենք թէ կրօնքը մարդու բնութեան անբուժելի մէկ քասն է, ապագայի մէջ միթէ մարդը պիտի ուրանո՞այ իր կրօնական վեհ զգացումները, պիտի անդո՞սնէ իր խղճի արգարութեան ձայնը, պիտի արհամո՞րհէ կրօնքի վարդապետած խտէալ լաւագոյն կեանքը : Ճշմարտութիւնը անմեռ է տիեզերքի մէջ, կրօնքը ճշմարտութեան վրաց հիմնուած է ան չմեռնիր եւ չանհետանար :

Հստ Պրառնի՝ «Կրօնքի զգացումը մեր բնութեան կենդանի մէկ սկզբունքն է», կրօնքը մեսցնել մարդուն բարձր զգացումները մեսցնել է, ինչ որ մարդը կը բնաշնչէ բարոյապէս : Քոմթէ կը հաւատայ թէ կրօնքի միջոցաւ միայն կարելի է ապահովել մարդկացին ընկերութեան բարելաւութիւնը ապագայի մէջ : Վոլթէր, թէեւ կրօնքի հանդէպ ինքը անձամբ

պաղ վերաբերում ունէր, մարդկային բնաւորութեան կրօնական ջերմ իդձերը դիտելով կ'ըսէր թէ, «Եթէ տիեզերքի մէջ Աստուած մը գոյութիւն չունենար մարդիկ պիտի ջանային հնարել միշտ զայն պաշտելու համար»։ Կրօնքը ապագայի մէջ աւելի լաւ պիտի ուսումնասիրէ մարդուն հոգեբանական տրամադրութիւնը եւ ըստ այնմ պիտի մօտենայ անհատին, լիուլի յագեցնելու համար անոր կրօնական ներքին իդձերը։


Այս պայմանները լիովին լրացնող ապագայ տիեզերական կրօնքը Քրիստոնէութիւնը միայն կրնաց ըլլալ, որովհետեւ ան կեանքի կրօնք մը եղած է, ուսումնելով իր չուրջը բարձր քաղաքակրթութիւն մը, բարդաւաճ եւ արդաւանդ։ Պուսէթ իր «Ի՞նչ է կրօնքը» գրքին մէջ Քրիստոնէութեան ապագայի մասին խօսելով, ատիկայ իր պարզ ձեւին տակ առանց ծիսական եւ տառական արտաքին կաշկանդումներու, ամէն կրօնքները գերազան կը համարէ եւ ապագայ մարդկութեան միակ կրօնքը կը նկատէ, չեշտելով ատոր մէջ գըտնուած պարզութիւնը, փրկարար տարրը, ընկերական ըլնոյթը, բարոյացուցիչ եւ քաղաքակրթիչ ազնիւ ողին, եւ տիեզերական ձգտումը։

Ծիւտու հօկէն՝ առանց կրօնքի անկարելի կը դանէ մարդուն ներքին կեանքի մշակումը։ Քրիստոնէութիւնը միայն կրնայ երեւան բերել մարդուն ներքին կեանքը և կրնայ գոհացնել զայն լիովին, եթէ ան արտաքին կաշկանդումներէ ազատուի եւ առաքելական երանելի դարերու պարզ ձեւին վերածուի։ Քանի մարդկութիւնը բարձրանայ Քրիստոնէութիւնը ընդունակ է նոյն համեմատութեամբ բարձրանալու, ատոր Աւետարանին պատգամը տիեզերական ընոյթ ունի, ան միայն պիտի ապրի ապագայի մէջ եւ պիտի որոշէ մարդկային ընկերութեան ճակատագիրը։



ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ Ե. ՍԻՐԱՄԱՐԴ

Ծնած՝ Կ. Պոլիս 1886 Յունիսին. նախնական կրթութիւնը ստացած Մեզմուրեան, Թաղային Վարժարաններու մէջ եւ ապա Աղբիանապօլսոյ Յունական Վարժարանը. բարձրագոյն ուսումնել առաջ Ռուբերթ Գորժն եւ Արմաշի Դպրեվանքը. Ամերիկա գալով Գորնէլ Համալսարանի մէջ հետաւած՝ Երկրագործական ուսման՝ մասնաւորաբար Պողամը-շակութեան. այժմ կը զրադի Երկրագործութեամբ։



## ԱՆՏԵՍ ԱՇԽԱՄՐՃ

ՏԻԳՐԱՆ Ե. ՍԻՐԱՄԱՐԴ

Զգայալանքներու հասողութենէն հեռու, սակայն մեր  
շուրջը եւ մեր շատ մօտիկը կայ ուրիշ կեանք մը անսահ-  
ման: Այդ կեանքը լեցուն է կենդանի էակներով՝ որոնք կը  
վարեն իրենց կոխուները, կը կրեն իրենց ցաւերը եւ կ'ապրին  
գործունեայ կեանք մը՝ մարդուն յար եւ նման: Անոնք ունին  
իրենց յատուկ պատմութիւն մը՝ յոյզեր եւ գործելակերպ մը,  
որոնց նկարագրութիւնը անհաւատալի պիտի թուէր մարդ-  
կային ականջին: Մանրէներու աշխարհն է այդ կեանքին դաշ-  
տը, եւ գերակատարները մանրէներն են:

Թէպէտ շատ հին ատեններէ ի վեր մարդկային միտքը  
նշմարած էր մանրէներու ահազին ազգեցութիւնը կեանքի  
երեւյթներուն մէջ, սակայն կրցած չէր անոնց շարժիչն ու  
թելաղիչը գտնել: Վերջին ժամանակներս միայն կարելի  
եղաւ լոյս հանել այդ մանրամանր էակներու վարքը, սկսե-  
լով մանաւանդ հիւանդութեանց ծնունդ տուող տեսակներէն:  
Շուտով հիմնապէս հաստատուեցաւ թէ շատ ախտեր մանրէ-  
ներու գործ են և թէ՝ թշնամի մանրէներ պէտք է մէջտեղ  
դնել անոնց գործած տւերը կտսեցնելու համար: Խմորեալ  
հացն ու փափաքելի մածունը, ծաղկախոր և իրեն հակասող  
պատուաստը՝ մանրէներու արդիւնք են: Իրաւամբ ամէն ինչ  
կը պարունակէ մանրէներ, որոնցմէ ոմանք օդտակար եւ  
ոմանք ալ մնասակար են:

Սակայն ի՞նչ է մանրէն: Ամէնափոքը էակ մը՝ որը  
հազիւ կրնանք նշմարել խոչորացոյցով: Չեւը դնդային կամ  
երկար եւ իր բնակավայրը՝ ջուրը, հողը, օղը, կենդանա-  
կան եւ բուսական մարմիններն են:

Մէկդի թողլով միւս մանրէները՝ մէկ-երկու խօսք  
հողի մանրէներուն եւ իրենց կատարած հիանալի գերին նը-  
կառմամբ:

Տունկերը, առ հասարակ, իրենց աճումին համար պէտք ունին կարգ մը նիւթերու որոշմէ ամենէն հարկաւորներն են բորակածինը (նայքրօնին), լուսածնային թթուն (փօսփօրիք էսիտ) եւ տնկաղը (քօք-էօ): Ասոնցմէ ալ ամենէն կարեւորը բորակածինն է: Ասիկա տեսակ մը կազ է որ կը կաղմէ հողին կարեւոր մէկ մասը եւ մթնոլորտին չորս հինգերորդը: Բայց հակառակ այս առասուլթեան օդին բորակածինը անգործածելի է տունկերուն մէծ մասին, ցորչափ մնաց իր այդ արձակ վիճակին մէջ: Որպէսզի օդին մէջ գտնուող բորակածինը գործածելի դառնայ տունկերուն՝ պէտք է նախ զայն միացնել ջրածին (հայտրօնին) կազին հետ եւ այս բաղադրութիւնը կը կոչուի աւշակ (ամօնիա): Ուրիշ բաղադրութիւն մը եւս կայ որ կը պարունակէ բորակածին, ջրածին եւ թթուածին (օկզինին) ու կը կոչուի բորակային թթու (նայքրիք էսիտ): Եթէ բորակային թթուին մէջէն հանենք ջրածինը եւ իր տեղը հանքային մարմին մը դնենք՝ կը դոյանայ բորակատ (նայքրէյք) որուն տարբեր տեսակները տարբեր հանքային մարմիններ կը պարունակեն, զօր բորակատ կալաքարի (նայքրէյք ալ սօտա), բորակատ տնկաղի (նայքրէյք ալ քօք-էօ): Եւայլն:

Աւշակը պէտք է բորակատի վերածուի եւ այն տտեն է միայն որ տունկերը զայն կրնան գործածել: Բորակածինը պէտք է վերածել նախ աւշակի եւ յետոյ բորակատի:

Այս երկուքն ալ գժուար գործողութիւններ են, իսկ օդին բորակածինը քաղել գրեթէ անհնարին է եղած: Ուստի տունկերուն բորակածին հայթայթելու համար կը գործածենք կարգ մը հանքային, բուսական եւ կենդանական նիւթեր ուրնք բորակածինի բաղադրութիւններ կը պարունակեն, եւ կը թողունք որ կարեւոր փոփոխութիւններն տեղի ունենան հողին մէջ: Եւ ահա հո՞ս է որ մանրէները հրապարակ կ'իջնեն:

Ասոնք ահագին թիւերով կ'ամրին հողին մէջ ամէնուրեք: Ամենէն առատ են քաղաքներու փոշիին մէջ, յետոյ հերկուած հողերու մէջ եւ ապա խոսպան հողերու մէջ: Այս պէս՝ նաբոլի որ աշխարհի ամենէն աղոստ քաղաքներէն մին է՝ իր փոշիին մէկ կը սնուցանէ աւելի քան

1,000,000,000 մանրէ, մինչ արտերու հողը կը կրէ շուրջ 1,500,000 մանրէ մէկ կը ամին մէջ: Կը տեսնենք թէ գործարանաւոր մարմիններու ներկայութիւնը կ'ամեցնէ մանրէներու թիւը, քանի որ այդ նիւթերը առատ սնունդ կը պարունակեն անոնց համար: Աղբը՝ որ մէծ չափով գործարանաւոր նիւթեր կը պարունակէ՝ կը նայ հողին մանրէներուն թիւը 1,000,000ի չափ աւելցնել: Որքան մէծ ըլլայ անոնց թիւը՝ տունկերը այնքան աւելի սնունդ կրնան ստանալ: Նմանապէս հերկումը եւ մշակումը նոյն արգիւնքը յառաջ կը բերեն:

Վերջին տարիներուն մէջ զիտնականներ կրցան զանազաններ կարգ մը մանրէներ հողին մէջ եւ զանոնք սնուցանելով ուսումնասիրեցին անոնց յատկութիւնները: Այսօր հաստատուած է թէ տունկերուն բորակածին հայթայթող նիւթերը երեք տեսակ մանրէներու որկորէն պէտք է անցնին նախ: Կարգ մը մանրէներ կ'ուտեն այս նիւթերը եւ իրը կղկանք կ'արտադրեն աւշակը. ուրիշ կարգի մանրէներ աւշակը ուտելով կ'արտադրեն բորակոտ թթու (նայքրըս էսիտ). բորակի մանրէներն ալ բորակոտ թթուէն՝ բորակային թթու կը շինեն, եւ այս թթուն է որ հողին մէջ գըտնուող ուրիշ տարբերութիւններ կը միանայ հեշտիւ եւ կը կաղմէ բորակատներ՝ որոնք գործածելի են տունկերուն: Այս գործողութիւնը կը կոչուի բորակացում (նայքրիֆիքյուն):

Մանրէները քանի որ կենդանի էակներ են՝ թթուածինի պէտք ունին՝ որը կը ստանան օդէն, ուստի որքան չատքը էներնը հողը այնքան նպաստած կ'ըլլանք անոնց: Հողին ստորին կոյս խաւերը բոլորովին զուրկ են մանրէներէ:

Օդէն զատ՝ մանրէները պէտք ունին ջուրի. եւ սակայն չափազանց խոնաւութիւնը կ'արտաքսէ հողին օդը եւ մանրէները կը դադրին գործելէ: Ասկէ զատ թաց հողին մէջէն բորակատները ջուրին ներկայութեամբ զուրս կը վանուին ու կը դառնան մթնոլորտին իրը բորակածին: Այս երեւոյթը որ զուրս կորուստ է՝ կը նանանք անուանել բորակատ հարեւոյթը որ զուրս կորուստ է՝ կը նանանք անուանել բարձ (տինայքրիֆիքյուն): Ուստի ջանալու է ճախնացին հողերը չորցնել:

Ամենէն խոսպան հողերն իսկ կրնան արգասաւորութիւն

Հերկումով, մշակումով եւ մանրէներու ներարկումով, առանց բացառիկ ծախքի: Պարարիչ (Փըրքըլայզըր) նիւթերու ամենէն թանկագինն է բորակածինը, եւ սակայն մանրէներու անտեսանելի բազմութիւնը զայն կ'արտադրէ առատօրէն և ձրիաբար:

Սակայն չը կարծենք թէ միայն այս մանրէները ներկայ են հողին մէջ: Ընդհակառակն, կան դեռ շատ թիւով մանրէներ. մէկ կրամ հողը մինչեւ 50,000 տեսակ (այսինքն՝ ցեղ) մանրէ կը պարունակէ, որոնցմէ ոմանք վնասաբեր են՝ ոմանք ալ չէզոք:

Տեսանք թէ վերոյիշեալ մանրէներն պաշտօն ունին հողին մէջ գոնուած անդործածելի բորակածինը եւ դուրսէն դրուած աղերն ու աղբերը վերածել ջրալոյժ (տունկերու հողէն ընդունած սնունդը պէտք է ըլլայ հեղուկ վիճակի մէջ) կամ գործածելի բորակածինի:


Քանի մը խօսք ալ այ'ն մանրէներուն մասին՝ որոնք ուղղակի օդին բորակածինը կ'առնեն և կ'ամրարեն հողին մէջ: Ասոնք կը րնակին կարգ մը տունկերու արմատին մէջ եւ օդէն կ'առնեն արձակ բորակածինը: Ընդեղէն (լէկիւմ) բոյսերն են որ առ հասարակ բնակարան կը դառնան այս մանրէներուն եւ անոնց ստացած բորակածինը իրենք կը գործածեն: Հնտեղէններու կարդին կը պատկանին ոլոռը, լուրիան, սապը, առուոյտը ևն: Ասոնց արմատներուն վրայ կը դանենք կարգ մը դնատիկներ կամ ուռեր (նօտիւլ) որոնք մեզի պիտի թուէին տեսակ մը հիւանդութիւն. սակայն ընդհակառակն՝ ասոնք շատ բնական երեւոյթ մըն են ընդեղէններու համար:


Հետեւարար ընդեղէնները կոչուած են մէծ դեր կատարել հողագործութիւն մէջ, վասնդի կրնանք ցանել ընդեղէններ խոպան հողի վրայ եւ անոնք պիտի աճին՝ քանի որ բորակածինը օդէն կը ստանայ եւ երբ ամրողջացնեն իրենց աճումը՝ արօրով կը հերկենք եւ կը թաղենք այդ բոյսերը հողին մէջ ու անոնց պարունակած բորակածինը կը գործածենք ուրիշ բերքերու համար:

Բորակածին քաղող այս մանրէները եկած են ահագին դեր մը կատարել՝ քանի որ կը հայթայթեն տունկերու ամե-

նէն թանկագին սնունդը՝ բորակածինը՝ ինչ որ դեռ մարդն իսկ չէ կրցած լիուլի կերպով խլել մթնոլորտէն: Իրաւ է որ սկզբնաւորութիւն մը եղած է օդին բորակածինը ելեքտրականութեամբ ձեռք ձգելու, սակայն դեռ սուղ եւ դժուարին է այս եւ հողագործին համար աւելի շահաւոր է մանրէներուն միջոցաւ հայթայթել իր պէտքը:

Ահա այսպէս, աչքէ եւ մտքէ հեռու՝ կը գտնենք ամբողջ տիեզերք մը որ կը գործէ տենդոս եւ եռանդագին: Անոր մէն մի շարժումը աղքերու հարստութիւնը կ'աւելցնէ եւ անոնց բարօրութիւնը մե՛րը կ'ապահովէ: Այս գիտութիւնը՝ մանրէաբանութիւնը՝ դեռ մանուկ է. իսկ իր պապան ո՞վ կրնայ գուշակել:





ՏԻՐԱՑՈՒԻՔ Ա. ՏԻՐԻՃԵԱՆ

Ծնած՝ 1881 Յուլիս 23ին Սեւերէկ. 1895 Եղեսիա  
Միո Շամբաքի Վարժարանը ընդունուած. 1898ին տեղոյն  
Բարձրագոյն Վարժարանէն ըրջանաւարտած և 1906ին Կեդր.  
Թուրքիոյ Գողէճէն ըլջանաւարտած. 1908ին Հարթֆըրտի  
Աստ. Ճեմարանը մտած և երկու տարի հոգ մտած է Շի-  
քակոյի Համալսարանը ուրիշ 1912 Դեկտեմբեր 19ին ըրջանա-  
ւարտած՝ Ընկերարանութեան, Փիլիսոփայութեան և գլխա-  
ւորարար Աստուածաբանութեան ճիւղերուն մէջ Ph. B. և  
M. A. տիտղոսներով։ Այժմ քարոզիչ Շիքակոյի և Տնօրէն  
տեղոյն Հայ Գաղթային Ընկերակցութեան մասնաճիւղին։

## ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՆԳԱՆԱԿԸ

ՏԻՐԱՏՈՒՐ Ա. ՏԻՔԻՃԵԱՆ

«Եքէ այդ խորհուրդը կամ գործը  
մարդոցմէ է, պիտի քակուի. հապա թէ  
որ Աստուծմէ է չէ՛ք կրնար ատիկայ  
քակլ» :

Գ.Ա.Մ.Ա.Ղ.Ի.Լ.

Աւանդութիւններն ու նախապաշարումները հարազատ  
ըմբռնումներն են եղած անցեալին, ուղիղ գաւանանքը՝ իրենց  
ժամանակի տիրող ողիին։ Անցեալին վերապրող այս հա-  
մոզումները, սակայն՝ այլեւս զուրկ՝ կենսական ծառայու-  
թիւն մը մատուցանելէ ներկային, դատապարտուած են  
կտրուելու և վատարուելու մարմնէն, ինչպէս կուրաղին, յօ-  
դուած զորձարանաւորին ընդհանուր ապահովութեան։ Նա-  
դուած զորձարանաւորին վրայ կատարուած վիրա-  
խաղարեան այս յաւելուածներուն վրայ կատարուած վիրա-  
խաղարեան զորձողութիւն մ'է՝ արգիտականութիւնը — մաքրա-  
գործում մը՝ պարզապէս, որ կը ձերբազատէ ներկան անց-  
եալի բեռնաւորումներէն՝ զայն դէպի նոր կեանք ազատազե-  
լով։ Կրօնա-խմաստափական շարժում մ'է այն, բազդատա-  
րար նորածապ՝ բացց ուժեղ, որ կը ձգտի ներկայացնել կրօնքն  
իր հորածապ՝ բացց ուժեղ, որ կը ձգտի ներկայացնել կրօնքն  
իր հարազատութեան մէջ ու մատնանշել անոր ներքին՝ մը-  
նայուն արժէքը, միջնադարեան կաշկանդումներէ իսպառ  
ապատ։

Կրօնական ո՛չ մի հատուած, ո՛չ մի կազմակերպու-  
թիւն, կամ եկեղեցի, չէ՛ կրցած խուսափիլ արդիականու-  
թիւն, կամ եկեղեցի, չէ՛ կրցած խուսափիլ արդիականու-  
թիւն, յարածաւալ այս շարժումէն։ Հոռվմէական եկեղեցիին  
մէջ սակայն՝ անոր ցնցումը տւելի մեկին եւ աւելի ուժգին է  
մանաւանդ՝ տւելի ուղղահայեաց, հոն տիրող ծան-  
եղած, մանաւանդ՝ տւելի ուղղահայեաց, կարգապահական, աստուածարա-  
րակիո զեղծումներու — կարգապահական,

նական ու ամստարանչական թերութեանց — պատճառաւ։ Խուլ կուսակցամոլութիւն, ազատ խորհրդի բոնաբարում եւ պապական «անսխալական» խժգութիւններ անլուր, աւելի խորունկցույցած են ալիքները այդ ցնցումին, որ յար զդալի կ'ընէ ինքզինք տարբեր ձեւերու եւ երեւոյթներու տակ, ինչպէս է ընկերվարականութիւնը։ Ախտանիշներ ամենքն ալ, զորս կարելի է դասաւորել սա երեք գծերով։

1. ՔԱՂԱՔԱԿԱՆ, որ ծաղում կ'առնէ տեղական հանդամանքներէ։ Խտալիոյ մէջ, զոր օրինակ, եկեղեցին անդադար կ'աշխատի միջամուխ ըլլալ ու միահեծան իշխել ժողովրդին աշխարհիկ եւ կրօնական դործառնութեանց։ Տեղոյն արդիականներն, ուստի, կը փափաքին եկեղեցին համերաշխութեան մէջ դնել կառավարութեան հետ, մանաւանդ՝ համոզել զայն միանգամընդմիշու՝ ձեռնթափ ըլլալ իր քաղաքական աղղեցութիւնը վերանորոգելու երազներէն։ Ֆօկածարո, Տօն Բօմօլո Ճուրիի եւ համախոհներ, կը վարդապետէն, թէ եկեղեցիի քաղաքական աղղեցութիւնը վերջ գտած է յաւիտեան։ «Թաղուած է այն, պէտք չէ՛ ուստի՝ խռովել անոր գերեզմանը»։

2. ԿՐՈՆԱԿԱՆ կամ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ, որուն ջատագովները կղերի բարցականութենէն դժգո՞չ՝ կը պահանջեն, ի մէջ այլոց, կուսակրօնութեան ջնջումը։ Ասոնց փափաքն է մերկացնել կաթոլիկ եկեղեցին իր արտաքին ծիսական ձևերէն ու արարողութիւններէն, որոնք բնոյթը ունին միջնադարեան աւելորդաբանութիւնները քաջակերելու։ Գրեթէ ամէն տեղ կը զանուին ասոնք ու ճակատաբաց պայքար կը մղեն, առանց վատիկանը նկատողութեան առնելու։

3. ԳԻԾԱԿԱՆ, որուն նապատակն է ստիպել Եկեղեցին, որպէս զի ինքզինք պատշաճեցնէ դարուս ուսումնական ողին։ Արբա Լուազիի եւ Հայր Թերթէլի նման մտաւորականներ, բարձրօրէն հմուտ՝ բնական դիտութեանց, պատճութեան եւ Ա. Պրենական քննադատութեան, յառաջապահ զինուորներն են այս շարժման։

Արդիականութեան այս երրորդ ձեւն է խոկապէս, որ

կը ծնի ու կ'ոզեւորէ միւս բոլոր պահանջները, կը ձեւաւորէ անոնց մասնայատկութիւնները, ներկայացնելով՝ քուն արդիականութիւնը։ Գիտական արդիականութեան բնոյթը, եւ իրը զօրեղ շարժում՝ անոր արժէքն ըմբռնելու եւ կշռագատելու համար պէտք է քննել անոր հանգանակը։

Սիսալ է Վատիկանի այն պնդումը, թէ արդիականութիւնը փիլիսոփայական դրութիւն մ'է, որուն վրայ կը ձեւուին անոր քննադատական բոլոր մեթոսները — Ա. Գրենական կամ պատմական։ ընդհակառակը, ինչպէս կ'ըսէ Թերրէլ, «Քննադատական մեթոսն է որ մզած է զմեղ ձեւարանէլ, այլու կիլիսոփայական այլեւոյլ եղբակացութիւններ, անտաշնելու անձանոթ մը չէ կաթոլիկ ջատագովը»։ Այսուհանդերձ, հետեւեալ չորս գծերով կարելի է ըրջանակել արդիականութեան հանդանակը։

1. Աստուծոյ մենայունութիւնը։ — Բայտ Հելլեն քրիստոնէութեան՝ «բացարձակ» եւ ըստ Սքոլաստիկ քրիստոնէութեան՝ «Ակրանցական» խակ մը նկատուած է Աստուծած, անմատչելի ու անհաղորդ։ Արդիականութեան համար սակայն՝ Աստուծած սոսկ արարիչը չէ՛ տիեզերքին, որմէ վեր կը մրնայ եւ ուր կը միջամտէ պահ ընդ մէջ, այլ՝ գործող ուժը՝ տիեզերքի «ըլլալու» գործողութեան, չինութեան գործին մէջ։ «Աստուծած իտէալներու իտէալը չէ՛, այլ՝ էակներու էակը եւ մեր կեանքին՝ կորիզը. գերազոյն զաղափարական էակը եւ մեր կեանքին՝ կորիզը. գերազոյն զաղափարական էակը այն, այլ գերազոյն կեանք մը եւ միայուն գործումը չէ՛ այն, այլ գերազոյն կեանք մը եւ միայուն գործումը չէ՛ այն կը դրէ Ո. Բ. Ինձ։ Հին գրութիւնը նէութիւն մը», ինչպէս կը դրէ Ո. Բ. Ինձ։ Անոր համար աւելի՛ շարնաւ չափազուեր արդի միտքը։ Անոր համար աւելի՛ շարնաւ չեկան է ու արժէքաւոր՝ գործունէութիւնը (բրօսէս), որուն մէջ Աստուծած թէ՛ գործօն է եւ թէ՛ միանդամայն՝ անոր սկզբունքն է ու նապատակը։ Արդիականը յեղացը մարդկան կը դունքին կը դիմէ տիեզերքը ու մշտական շարժման մէջ կը առնեքին կը դիմէ տիեզերքը անոր համար սկզբունք մ'է յատեսնէ զայն։ Բարեցրջումը անոր համար սկզբունք մ'է յատեսնէ զայն։ Կաթոլիկ եկեղեցին, ինչպէս նաև «ուղղափառ» բաշարժ՝ կաթոլիկ եկեղեցին, ինչպէս նաև «յուղղափառ» բողոքականութիւնը, յունական փիլիսոփայութեան կոթնած՝ աշխարհը «յաւիտենական կարգաւորութեան տակ» (իրքրնը օրտըր) կ'ըմբռնեն, ամբողջովին կատարելագործուած ու օրտըր) կ'ըմբռնեն, ամբողջովին կատարելագործուած ու

պատրաստ։ մինչ արդիականութիւնը զԱստուած կը վարդապետէ «աշխարհային կարգաւորութեան տակ» (գօսմիք օրտըր) յաւիտենական գործողութեան մը ընթացքին մէջ։ Ուրիշ խօսքով։ Աստուած մնայուն է։

2. Մարդկային պատմութեան միահալունուրիմը։ — Արդի բարձրագոյն քննակատութիւնը յեղացրչած է պատմական տեսութիւնը։ Որովհետեւ ո՛չ կաթողիկութեան եւ ո՛չ ալ բողոքականութեան համար կայ բան մը՝ պատմութիւն կոչուելու արժանի։ Անոնց համար ամբողջ պատմութիւնը կը դառնայ մարդկութեան՝ յանձին Աղամի անկման, եւ անոր՝ յանձին Քրիստոսի վերականգման ծխնիներուն վրայ։ Արդիականութեան պատմութեան հորիզոնը սակայն՝ ընդարձակ է յանհունս։ Այն կը հաւատաց մարդկային անցեալ ու ապացայ կեանքի միահաղունութեան (սօլիտէրիքի), եւ կը քառողէ, թէ միեւնոյն բարեցրչող կրօնական սկզբունքը՝ յառաջդիմական յայտնութիւնն է Աստուծոյ, մարդկային պատմութեան մէկ ծայրէն միւսը, իրբեւ ամբողջութիւն մը։ Ո՛չ մի ընդմիջում, ո՛չ մի անկում, բառին սփոլաստիկ իմաստով, կայ Աստուծոյ հանդէպ՝ այս միահալոյն մարդկային կարօտին մէջ։ «Եւր բոլոր ըսածը», կը գրէ Թէրրէլ, «այս է, թէ մէն մի կրօնք, երբ նկատենք զարդացումի եւ ընկերական յառաջցման այն աստիճանը, որուն հասած են այդ կրօնքին ուխտեալները, կրնայ մարդուն մէջ արթնցնել փորձառութիւն մը բարերար ու փրկառիթ։ Աւելին կայ։ կը պնդենք, թէ այն յայտնութիւնները, զորս կը տեսնենք քրիստոնէութեան եւ միւս բոլոր, անցեալ ու ներկայ կրօնքներուն մէջ՝ համահաւատար չեն բնաւ, այն՝ աստիճանաւոր, նուազ կատարեալէն՝ դէպի կատարելագոյնը»։ Այսպէս՝ արդիականութեան աղանդաւորներն իրենք զիրենք՝ մասը կը նկատեն ամբողջին, աղասո՛ միջոցի եւ ժամանակի սահմանաւորմներէն։ Փ. Սապաթիէի բառերով, «անոնք ահագին չզթայի մը օղակներն են, եւ իրենց անկ է ըլլալ կենդանի, զիստակից և կամեցող օղակներն այդ չզթային»։

3. Փորձառական հմտութիւն։ — Քրիստոսի դաւանանքն էր, թէ անձնիւր ոք կարող է իր կրօնքը ձեռք բերել,

առանց վերանցական (քրէնսէնտէնքիլ) օգնութեան։ Առողջ հաւատք մը, վստահութիւն մը մարդուն բնական կարողութեան նկատմամբ, զոր ի սրտէ կը դաւանին արդիականները։ «Բանը ո՛չ ոքէ ծածկուած է. տիեզերական լոյսն է այն ամենուն վրայ ճառագայթող։ Աստուածային միութեան ու աստուածային ամենակարութիւնը բնական բան մ'է ամեն անոնց մէջ, որոնք ուղիղ են եւ արդար»։ Մարդուն այս կրօնական բնականութիւնը եւ ինքնակամութիւնն այնքան բանաւոր կը թուի արդիականներուն, որ անոնք նոյն իսկ պըղատոնականներուն չափ յառաջ կ'երթան պնդելու, թէ՝ «Աստուծոյ մասին մեր ծանօթութիւնը վերջիշում մ'է սոսկ»։

Արդիականութեան համար, ուստի, կրօնքը մարդուն ո՛չ թէ դուրսը, այլ ներսն է, մէջը։ Անոր կեանքն իսկ է։ Կրօնական ճշմարտութիւնները, աստուածաշնչական կամ եկեղեցական, կ'ազդեն մեղի, սոսկ՝ որովհետեւ անոնք կոչ կրնան ընել մեր լաւագոյն անձներուն։ Եւ այս ներքին հաւատափիքին վրայ կիմուած է մեր բոլոր վստահութիւնը վերջնագոյն իրականութեան նկատմամբ, զեր ի վեր քան միւս բոլոր բանական փաստերը, եթէ կամ երրէք։

4. Հոգեւոր ուամփարութիւն։ — Քստ աւանդական տեսութեան, եկեղեցին միշտ նկատուած է հաստատութիւն մը, ծագմամբ գերրնական, որ կը մէծնոց ու կը ձեւաւորէ ինքզինք՝ արտաքոյ կարգի եւ հարալի եղանակով մը, եւ որ անջատ է իսպառ զինք չըջապատող ընկերական եւ քաղաքական աշխարհէն։ Պատմական քննադատութեան դասավճուին տակի՝ քայլայուած է այս ըմբռնումը։ Արդիականները յենլով բարձրագոյն քննադատութեան կը պնդեն, թէ Յիսուս քնաւ չխորհեցաւ եկեղեցական կազմակերպութիւն մը ստեղծել։ Անոր մաքէն անզամ չանցաւ այսպիսի գաղափար մը։ Եկեղեցին բնական, եւ ո՛չ թէ զիրենական, օրէնքներու համաձայն ծնունդ առած է — «հաւաքական խիզճով» — ճիշդինչպէս ուելէ համագործական ընկերակցութիւն։ Անհատ հաւատացեալները, բաղադրով մէկզէկու հաղորդել իրենց հաւատարը, պէտքն տեսած են հաւաքական մարմնի մը, սամհկամարտութեան մը, որ հակէ հասարակաց բարւոյն ու միանկամամայն քարողէ զայն։ Այսպէս, արդիականուգամայն քարողէ զայն։

թիւնը կը գաւանի եկեղեցին իրը ընկերական իրողութիւն մը ,  
տիեզերական գործ մը — սամկալարական ստացուածք մը :

Արդիականութեան այս հանդանակին «աւաղելի արդիւնքները»՝ գերազրդիո ջղայնութեան մատնած են կաթոլիկ թշնամիներու թիւնը աւելցած է մեծ չափով . մարդիկ ուսոնք , արուեստով բոլորովին նոր ու խարերայ , կը ջանանք քանդել Քրիստոսի կենսական ուժը , և , եթէ անոնց մնայ , ամբողջովին հիմնայտակ կործանել Քրիստոսի թագաւորութիւնը : Ուստի , Պետրոս Ալազուէզին նախանձախնդրութեամբ՝ անորակելի խստութիւններ ձեռք առնուած է Հռովմէական աթոռի կողմէն , ճգմելու , ջախջախելու ու մահացնելու , եթէ կարելի է , նորածին օձը իր որորանին մէջ :

Արդիականութեան հասցէին սպազական այս անլուր ամբաստանութիւնը , եւ հալածական կոչտ խստութիւնները անոր հանդէպ , արդարացի՞ են , թէ ո՛չ , հոս ի վիճակի չենք մանրամասնութեամբ ճշգելու : Սա չափին ակնյացանի իրողութիւն մ'է , թէ արդիականութեան հանդանակը՝ մեծապէս կ'ազդէ «նուիրական կարգապահութեան , Ս . Գրոց թարգմանութեան եւ հաւատոյ գլխաւոր խորհուրդներուն» : Քանզի երր քննենք հանդանակը՝ իր զանազան առընչութիւններուն մէջ , կը գտնենք , 1) Արտաքուստ յացնութեան դիցարանական գաղափարը կը փշրի անխուսափելիորէն , 2) Աւանդական խել մը բաներու «բացարձակ» արժէքը անփաստելի կը մնայ , եւ 3) Եկեղեցւոյ բացարձակ հեղինակութիւնը կը խսիանի յաւիտենապէս :

Հետեւանքներ են առնք , որոնք արմատաքի կը յեղաշըրջեն մեր ամբողջ ըմբռնումները — կրօնական , Եկեղեցաւ ծխական , վարդապետական եւ աստուածարանական : կան , ծխական , վարդապետականի մէկ երկասիրութեան նկատմամբ՝ Ֆրանսացի արդիականի մը մէկ երկասիրութեան նկատմամբ՝ Փրինսթրնի Աստուածարանական Պարբերականի 1907 Հոկտեմբերույն մէջ երեւցած դրադատականին հեղինակը՝ իրաւացիուն կը չէլուէ , թէ .

«Քննադատութիւնը , զոր կը ջատագովէ նա (արդիականը) , քննադատութիւն մ'է , որ արդարեւ Քրիստոնէութեան պատմական հիմունքը կը սարսէ ամբողջովին , ու կը չինէ

զանոնք բոլորովին տարբեր նիւթերէ , ու , հետեւարար , բոլորովին տարբեր ձեւով . . . : Հակագերբնականութիւնը՝ ներկայ տիրող քննադատութեան , և գերբնականութիւնը քրիստոնէական կրօնին հարազատ սկզբունքներն են . որոնց ներդաշնակ գործակցութիւնն այնքան կարելի է եւ գործնական , որքան կրակին ու ջրին համերաշուութիւնը :

«Արբա լուազի եւ Արբա Հութինի կրնան տարբեր մտագրած ըլլալ , եւ տարբեր երեւակայած . անոնց ըրածը սակայն՝ բոլորովին հեռի է իրենց մտագրութենէն : Անոնք կը խմորեն Հռովմէականութիւնը այն տեսակ խմորով մը , որ յարածուն է ու չկրնար դագրիլ , մինչեւ որ Քրիստոնէութենէն չվարպէ ամեն կենսական տարր : Հռովմէական «Քրիւրիա»ի — Վատիկանի — դատը , այս պայքարին մէջ , դժբաղդարար չփոթուած է բուն իսկ քրիստոնէութեան դատին հետ» :

Այս վախը , այս ծայրացեղ զգուշաւորութիւնը պահպանողականութեան բնորոշ յատկութիւնն է , թերահաւատ ու կասկածոտ վերաբերում մը արդիականութեան հանդէպ : Սակայն ինչո՞ւ վախնալ արդիականութենէն . ինչո՞ւ խորթ աչքով դիտել շարժում մը , որ կը հետամտի ճշմարտութեան ի խնդիր , եւ ինչո՞ւ թերահաւատիլ , թէ ճշմարտութիւնը կը բնայ պաշտպանել ինքինք : Ուստի , «Աս մարդոցմէ մէկդիք՝ կեցէք ու թող տուէք զանոնք , ինչու որ եթէ առ խորհուրդը կամ գործը մարդոցմէ է , պիտի քակուի , հասպա թէ որ Աստուածմէ է , չէ՞ք կրնար ատիկայ քակել , չըլայ թէ Աստուածոյ պէմ մարտնչող ալ գտնուիք» :



# ԱՄԵՐԻԿԱՅԱՅ ՈՒՍԱՆՈՂ. ՄԻՈՒԹԵԱՆ

ՆԵՐԿԱՅ ՄԱՍՆԱԺԻԽՎԵՐՈՒՆ ԴԻՒԱՆՆԵՐԸ

## ԱՆԴՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԳԻՐ ՄԱՐՄԻՆ

Տնֆ. Տ. հ. Գ.Ա.ՊԱ.Գ.ՃԵ.Ս.Ն. Նախագահ Ս. Պ. Գ.ԶԻ.ՐԵ.Ս.Ն. Փոխ-Նախագահ  
Գ.Հ. Ա. ՍԱ.ՐՈ.ՅԵ.Ս.Ն. Քարտուղար Ս. Գ.ՈՒ.ՑՈՒ.ՄՃ.Ե.Ս.Ն. Փոխ-Քարտ.

Տնֆ. Վ. Յ. Գ.Ա.ԶԱ.ՆՃ.Ե.Ս.Ն. Գանձապես

## ՄԱՍՆԱԺԻԽՎԵՐՈՒՆ ԴԻՒԱՆՆԵՐԸ

### ԷՆ ԱՐՊՈՅՐ, Միջիկըն

Ա. ԳՈՒՅՈՒՄՃԵՍՆ՝ Ատենապետ  
Հ. ՄԱԼԻՃԱՆԵՍՆ՝ Փոխ-Ատենապետ  
Մ. Գ. ՏԵՅԻՐՄԵՆՃԵՍՆ՝ Գանձապետ-Ատենադպիր

### ՆԻՒ ԵՈՐԻՑ

Ա. Հ. ՄԱՐԱՋԵՍՆ՝ Ատենապետ  
Կ. ՔԻՒՐԲՃԵՍՆ՝ Ատենադպիր  
Մ. Մ. ԳՈԶԵՍՆ՝ Գանձապետ

### ՆԻՒ ՀԱՅԱԾԱ, ԽԵՂ

Ա. ԶՈՐՊԱՃԵՍՆ՝ Ատենապետ  
Ե. ՎԱՍՈՅԵՍՆ՝ Ատենադպիր  
ՕՐ. Վ. ԿԻՒԼԵՍՆ՝ Գանձապետ

### ՇԻՐԱԿՈ

ԼԵՒՈՆ ԱՐԾՐՈՒՆԻ՝ Ատենապետ  
ԿԱՐԱՊԵՏ ՓԱՅԼԻԵՍՆ՝ Ատենադպիր  
ԱՐՃԱԿԻՐ ԻԳՆԱՏԻՈՍԵՍՆ՝ Գանձապետ

### ՊՈՍԹՈՒՆ

Յ. Յ. ԶԱԳՄԱԳՃԵՍՆ՝ Ատենապետ  
ՄԵԼԻՔՄԵԴԵԿ ՄՈՒՐԱՏ՝ Ատենադպիր  
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵՍՆ՝ Գանձապետ

### ՖԻԼԱՏԻՆԻԱՆ

ՏԱՐԺ. Տ. Հ. ԳԱՊԱԳՃԵՍՆ՝ Ատենապետ  
ՏԱՐԺ. Մ. ՅԱԿՈԲԵՍՆ՝ Գանձապետ  
Վ. ՆԵՏԻՐԵՍՆ՝ Թղթակցութեանց Ատենադպիր  
Լ. ԳԱԶԱՆՃԵՍՆ՝ Արձանագրութեանց Ատենադպիր



NL0148704

ՀՀ Ազգային գրադարան

15814